

3725-3732

017.4

7-13



(առհայր) առ խոշոշութեա

Կ

1085 80-12

398.5

# ՍԻՊԻԼ

ԿԵՐ

## ՀԱՏԼՆՑԻՐ ԹԱՂԿԱՔԱԴ

ԳՅԱՂ. ԽԱՐԵՆ ՀԱՅԵՐԵՆ ԵՒ ՏԱՃԿԵՐԵՆ ԱՌԱՋՈՑ



Il est marqué à l'A

Il ne sait ni A ni B.

Յետին աստիճան տգետ մէկնէ

Ըլքը տեսնէ բենը կուտէ

Բաղաամին էշն եմ կ'ըսէ

Բայց անոր քով բան մ'ըսել չէ

Ելփի կէօրսէ պէի մէհքէմէյէ կէօնտէրիք

Il n'a pas fait une panse d'A

Դեռ ուրէքնէ հոնէ.

q- 7326-57

Այնուաւ Շուշանը զարդարուի  
 Ճամբորը ժամեն կ'արձակուի :  
 Իշ էշնի պուլունձաղ իշտէ իշտէն կէշէր :  
 Qui s'abaisse dieu le rehausse  
 Խոնարհ եղիք կը բարձրանաս  
 Հպարտ մ'ըլլար շուտ վար կ'իյնաս :  
 Եկտէքի իւղէ պասմաղար :  
 Abandon fait larron  
 Խնամոտ լեր ունեցածիդ  
 Որ չընես գող գուռ գրացիդ :  
 Քաբունը սըքը քաբա, գօմշունու խըր-  
 սրդ իթմէ :  
 Il commence bien à mourir  
 Qui abandonne ses desirs  
 Քարւոք մեռնիլ կ'սկսի  
 Որ զիղձս արկ մեկուսի :  
 Վարդս իւր փափաքները յագեցնելաշխա-  
 տելէն ետ չկենար մինչև իւր յետին պահը,  
 ուր՝ անողոքելի խնդրառուն—մահը կուգայ  
 և իւր իղձերուն ունայնութիւնը վճռաբար  
 կը հասկցնէ իրեն :

Labattu veut toujours lutter

Յաղթուողին չիք յոդնութիւն  
 « Փորձ մ'ալո կըսէ, և յաղթութիւն :

Եշնիլն պըքմաղ :

L'on ne saurait finir en dix ans

Ce qu'on fait en trente

Ինչ որ կ'ըլսայ երեսուն տարւով

Կարելի չէ ընել տասնով,

Լցի իշ ալթը այտա պիթէր .

Le moine repond comme l'Abbé chante

Երբ Արբայն ձայնէ , երեցն գոռայ ,

Իմամ թողարսա ճէօմաաթ հայդրոր :

Միշտ օրինակն է ամէն աղդու խրտու , թէ

աղէկ թէ գէշ , օրինակը միշտ կը ներդործէ :

Abondance des biens ne nuit pas

Էպէլբարիք չունին չարիք ,

Արթըք մալ կէօդ ըրբարմաղ :

Հարստութիւնը երբէք "հերիք" բառը

չընդունիր :

Սկէց կը համարձակիմք հետեցնել թէ  
ընդհանուր Ադամածինքս Ագահներու բազ-  
մութիւն մ'եմք , իսկ բուն ագահները մաս-  
նաւոր մէյմէկ ղարտուղութիւններ կամ  
ցուցանիք և փորձանիք բաներ են :

Rien de plus cher que les ans

Չիք թանկադինքան ամաց զին ,

Եւ սակայն քիչ մարդիկ կան որ իրենց ժա-

մանակին վրայ խնայութիւն ընեն :  
Երեելի փիլիսոփայ մը կ'ըսէ թէ և կայ ագա-  
հութիւն մը որ գովելի է և անմեղ — ժամա-  
նակին :

## Aux absents les os

Առջի եկողը կերաւ լցաւ, և սպան մահ |  
Այս ետքինն ալ ուսկից բուսաւ .  
Աօնա քալան տօնա քալըք : և մաս ի առ  
Աքանչելի ձիրք մ'է ժամադիր եղած պարա-  
պանեաւ . մ'օ մ'օ ճնշու թշին ասհեմ :

Il faut garder une oreille pour l'Accusé.

Եկանջին մէկը ամբաստանելոյն պահելու է :  
Եյս ազգարարութիւնը որ հեռաւոր բայլ  
բասւողի մը ի նպաստ ըստւած է , Եղեքսան-  
դը աշխարհակալին մէկ իմաստուն խօսքը  
կը յիշեցնէ մեզ :

Երբ օր մը կը չարախոսէին իրեն մէկը, ինքը միշտ մէկ ձեռքը ծախ ականջին վրայ դըրած մտիկ կ'ընէր, հարցնողին ըստ թէմիւս ականջս ալ չարախոսւողին կը պահեմ:

## L'adversité rend sage

Հախորդութիւնը զմեղ խելացի կ'ընէ :  
Պաշ թաշա կէլմէյինձէղ բամսուղուն գլու-  
մէթի եօդ :

Ա ասն զի հեռատեսութիւն և փորձառութիւն կը սորվինք : Եղէկ լսած է Աենե կայ թէ իւրաբանչիւր ոք ձախորդութեան մէջբաժին մըսւնի իրեն , որ իրեն համար արհեստ մ'է , ապագայի մէջ աւելի ճարտարութիւն վաստիելու համար :

Il vaut mieux avoir affaire à dieu qu'à ses saints  
Աւելի աղեկ է Կոստօնյ դիմել քան իւր  
առըբերուն,

Քըսք բէյղամնպէրէ եալվարմատան խէ սկիր  
Վլահա եալվար :

Այսինքն լաւագոյն է ուղղակի թագաւորին դիմել քանի իւր պաշտօնէիցը, կամ ուղղակի մեծատան՝ քանի իւր ծառաներուն :

Սպանիայ թագաւոր մը իւր հպատակացը  
մեծ շնորհքներ ընել խոստացեր էր պատե-  
րազմին երեսէն անոնց կրած վիտաներուն  
համար : Առղովուրդը տեսնալով որ շնորհք-  
ները կ'ուշանան , և թէ չ'ացող տղուն ծիծ-  
չն տար եղեր , գնաց պալատականներուն  
աղաջելով եղած խոստումները յիշեցուց :  
Սակայն անոնք թագաւորին վեհանձնու-  
թիւնը գիտնալով , սպայման դրին թէ , եթէ  
ժողովուրդը հաճի կէսուակէս բաժնելու իւ

բենց հետ՝ առաջ պարգևը, իրենք ալիք  
 հաճին այս խնդիրը թագաւորին ընելու, ժո-  
 ղովաւրդն ալ յոչ կամաց հաճեցաւ։ Իսյց  
 իւր մէջն վարպետորդի միմու մը միտքը դր-  
 նելով վրէժ առնել պալատականաց ծակ աչ-  
 քութենէն, ինքն ալ մէկտեղ թագաւորին  
 առջել ելաւ և ոտքը ինալով հայցեց և տէր  
 արքայ ձեր վեհանձնութենէն կը խնդրեմ  
 որ ամեն մէկերնուս 500 գաւաղան զարնեք  
 ի փոխարինութիւն մեր ըրած վնասուց։ Յա-  
 գաւորը երբոր այս արտառոց խնդրուածին վը-  
 րայ կը խնդար ո ձեր վեհափառութիւնը թող  
 ըստարակուսի, քանզի իւր ըրած շնորհաց կէ-  
 սը գարձեալ պալատին մէջ պիտի մնայ, որով  
 հետեւ կէսուակէս պարգևաբաշխութեան մը  
 պայմանագրութիւն ըրինք պալատականացդ  
 հետ, յաւելցուց հանձարեղ միմսու։

C etait une querelle d'Allemand

Վերմանացիի կոիւ է եղեր, ոչինչքան.

Վերմանացիք համբաւաւոր են որքան ծր-  
 խելու, նոյնչափ արփչիուութեան մէջ, հե-  
 տեաբար միշտ հակամէտ են կոիւ հանելու  
 ամենաչին պատճառներէ երբ գլուխնին ըմ-  
 պելքօք տաքցնեն։

Qui mal l'achète mal le boit

Արդնէ աժան, կերածն է դաժան :  
Ուճուղ էթին չօրպասը եալան օլուր, կամ  
Նէրէսին վէ ճէօմերտին հարճը պիր, նէ-  
քէսին պիրտէ ղիատէ :

Կծծիներուն և բանէ չը հասկցողներուն սը-  
նապարծութիւնը գրեթէ միշտ կը խայտա-  
ռակի ի միաս իւրեանց : Վանաւանդ կծծին  
իւր արժանաւոր պատիմը կարծես թէ իւր  
առած բանին հետ կը գնէ :

Atrop acheter il n'y a que revendre

Վերի առածին իմաստին հետ առնչութիւն  
մ'ունի

Չօք թամահ չօք ղիան կէթիրիր .

Voilà pour l'achever de peindre

Վառան լան (իրէն) կարպետը կապերտով  
բերին :

Պիր վարըտը կիմէտէն պիրտէ տիւշտիւ  
պաճատէն :

Վճրաղդութիւնը քառարշաւ կը վաղէ  
մարդուս վրայ և ոչ առանց պոչի, մէկ ձա-  
խորդութիւն միւսի մը կը հեռագրէ կարծես  
թէ և այսպէս յաջորդաբար աղէտք և տը-  
ռայտանք կը ծանրանան հէդ առարկային

վրայ : Եստակը Յոք ըլլալ չեմ ուղեր , բայց  
անոր համբերութեան պէտքը շատ կ'զգամ :  
Qui bien acquiert possède longuement

Երդար շահով վաստկէ .

Երկար ատեն վայելէ .

Հառամ կէլիր հէլալը տա կէօթիւրիւր :  
Ինչ սարսափելի և բաղմաց քով կամաւոր  
նախապաշարում մ'է որ կ'ըսուի առակօրէն  
և թէ ամէն մարդ իւր արհեստին գողն է ո ,  
ինչ ալ որ ըլլայ , — այս յանդուքն խօսքէն ան  
կ'եղրակացնեմ թէ ո ուրեմն ամէն անհատ  
գող մ'է և թէ համայն աշխարհս իրերազիրկ  
աւաղակաց որջ մ'է , վասն զի ամէն մարդ  
արհեստ մ'ունի : Տես շահասիրութեան մոլի  
եռանդը ինչ զրապարտիչ եղրակացութիւններ  
ընել կուտայ մարդուն : Կատ մարդ իւր իսիդ-  
ձը հանդարտել կուղէ , խաղալիկ դառցած  
խիղճ մը , որ աւելի խեղճ մ'է քան թէ խիղճ :  
Les affaires avant tout

Առաջ բան բան եաքը տան տան

Եվէլիշ , սօնրա սինիշ .

Ալրաէ պառաւաշունը : Քանդի մարդս իւր  
պահպանութեանը համար իրը էական պայշ  
ման՝ ապրուստ կուղէ , անոր համար նախ

Գործելու է , զբօսանքը միշտ երկրորդական  
պէտք մ'է :

A demain les affaires

Դործերը վաղուան մնան :

Օսյլերուն առածն է այս , ամէն բան վաղ-  
ուան կը թողուն , և սա երանելի վաղուան  
օրը երբէք գալիք չունի :

Il ne fait pas bon avoir affaires à lui , il y regar-  
de de trop près

Ենոր հետ խօսիլ գործելչէ հնար :

Վմէն ըրածդ կը խծրծէ չարաչար :

Պուլութտան նէմ քարար :

Ինթերցողը շատ տեսած է անանկներ , որ  
ամէն բանի մէջ արատ մը կամ շեղմը կըգըտ-  
նեն . բան մը կարելի չէ հաւնեցնել ասոնց : Ի-  
րենց առածը ունեցածը միշտ անթերի է չըք-  
նաղէ , ուրիշնը միշտ թերի սոսկական : Այս  
անկիրթներուն վրայ ուղածիդ չափ խնդա-  
ռշիմ ընթերցող այլ ցաւէ իրենց ծիծաղա-  
շարժ կոսկութեանը և չարամտութեանը  
վրայ , քանզի աշխարհի մէջ ապրիլ չեն սով-  
րած , և իրենց անձէն զատ ուրիշ բանի հաւ-  
նիլ չեն սիրած :

Il ne faut jamais juger une affaire sur l'étiquette  
du sac

Ամանին վրայի ծանուցադրէն միջուկին վրայ  
դատում ընելու չէ :

Վարդուս արտաքին կերպարանին մէկ որ-  
պիսութեան վրայ յենլով աղէկ կամ գէշհան-  
դամանքներ հետևցնելը անօրէն ենթադրու-  
թիւններու արժէք ունի :

Երեսոյթին վրայ դատում ընելը ինքղինքը  
խաբելու կ'ենթարկէ շատ անգամ : Այն մար-  
դը երկայնէ , ուրեմն անխելքէ , միւս մը  
միջակէ , սւրեմն ցասկոտէ , այն ինչ մը  
կարձահասակէ , ուրեմն խորամանկ խաբե-  
քայ է : Ըստ իս ասանկ տրամաբանողները  
անտես աչաց էակիներ ըլալու են , քանզի ե-  
թէ մեղի պէս տեսանելի են մարմնաւոր աչաց  
անշուշտ անոնց կերպարանքը տեսանելի է որ  
և է ձեռվ . այսինքն իրենց թերութիւննե-  
րովը և կատարելութեամբքը : Կըսուի ալ  
թէ մէկը խոշոր կամ ուռած աչքեր ունի ,  
տիսմարէ , միւս մը իրերակից յօնքեր ունի ,  
գաղնաբարոյ է , և նման օրինակ խելմը մաս-  
նաւորի վրայ փորձուած և բռնի ընդհան-  
րացեալ ենթադրութիւններ : Այս կարգի  
մարդիկը անանկ ապահովութեամբ այս պատ-  
գամները կը վճռեն որ իբր թէ բոլոր տիեզեւ-

բաց կամ առ նուազն մէկ ազգի մը անհատ ները շարոցի մը հատերուն պէս համբած են , և մարդիկը այնպէս դաս դաս բաժնած իւրաքանչիւրին յատկութիւնները որոշած են : Ուղիղ դատում մը բաւական մեծագոյն մասի մը վրայ կրնայ յենուլ :

Affection aveugle raison

Յանեկութիւնը դատումը կը կորանցնէ : Քանի որ մարդուս կենսական մէքենան շարժող հիւթը արիւնն է , որ եթէ ցանկութը չափէ դուրս գրգռի , մարմնայնդէպի այն ընտրելագոյն մասը և հոգւոյն գահը—գլուխը կը ցաթկէ , կ'ողաղէ զայն կը խանգարէ , և այսպէս աւերակ գլուխ մը օրինաւոր բան չարտադրեր :

Les quatre âges se passent

Sans sayoirqu'on y passe :

Մարդուս հասակին չորս աստիճանները կանցնին հետզհետէ , մենք ալ մէկտեղ . ինչ որ կ'ընեմք ազգօգուտ և հոգեշահ , ան մի այն կը մնայ անանց :

Կիւն կէչէր էօմիւթ թիւքէնիր ,

Տէլի սանը քի պայրամ կէլիր :

Maniable comme ungeneau

Աշխարի պէս հեղաքարոյ բերանը աղ գիր  
մօրթէ : Եավաշ օլ պասրւ նէ բէք օլ անը ,  
Այս աստիճան հեղութիւն մ'ալ տիմա-  
բութեան և որ չարն է վատութեան կ'ա-  
ռաջնորդէ :

Փրկչին պատուիրած խորագէտ և միամիտ  
կենցաղավարութիւնը աւելի համեմատ է  
մարդկութեան և պատոյ օրինաց :

Couchez-vous avec l'agneau

Levez-vous avec l'alouette

Կանուխ պառկէ կանուխ ելիր

Լրքէն գալքան գըսմէթինի ալըր :

Վրդարե սքանչելի և խիստ բնական դրու-  
թիւն մ'է այս մարմնոյ և հոգւոյ վրայ ա-  
զէկ ներգործող, և սակայն հիմայ գեղուկ-  
ները միայն այս դրութեան կը հետեւին,  
և անոր փրկաւէտ արդասիքը քաղաքացիք  
գիւղացւոց և արհեստաւորաց կը թողւն ,  
որոնք քաղաքային զուարձութեանց անտե-  
ղեակ և անյարմար են :

Aide-toi et Dieu t'aidera

Դունքեղ օդնէ , Աստուած քեղ կօդնէ  
Chercher l'aiguille dans une botte de foin :

Աչինչ վինտուտուքներով ժամանակ անցնել  
Տէլէտէն գուլաբ Վայովին մասն պատճեն համ  
Voilà qui court l'aiguillette  
Եւ սա ի նոցանե է .  
Վ. պիթ տամկալը տահա :  
Ժամանակաւ այն կիները և աղջ կունքը որ  
առաքինութեան ձամբէն մոլորած անքարո-  
յական կը կենակցէին , իրենց արհեստին  
սեպհական նշանը ունեին : Ոինչև չորեք  
տասաններորդ դարուն վերջերը բողոք Դիւ-  
նիսցի վատանուն կանայք ասեղնաձև նշան մը  
կը կրէին վրանին , որպէս զի ձանցուին ա-  
ռաքինիներէն :

Վզէկ որ այս սովորութիւնը չէ մընացած :  
Qui aime bien chateie bien

Վզէկ սիրողը , աղէկ կը պատժէ :  
Քըզընը տէօյմէյէն տիզինի տէօյէր :  
Ինչ ընեմ . մէկ հատիկ է . կըսեն շատ մը ծը-  
նողքներ , և մէկ գրկէն մեկալը կը գլորեն  
մեծկակ մանկիկները :

Ոիրելը եթէ միայն գգուանաց և համ-  
բուրից վրայ կայանար , և այս չափով մեր  
որդւոց համար մեր ցանկացած աղէկու-  
թիւնները կարենայինք տալու , ասկից ա-

ւելի դիւրին և ախորժեի ինչ կար : Ծայց ոչ,  
 ասի միայն միտքէ կանցնի , և ցնորք մ'է ,  
 այդ տեսակ սէրը կապկաց վերաբերեալէ ,  
 վերջապէս զաւկին բարոյական և ֆիղիգական  
 խեղդում պատճառելաւ սեպհական : Իմ  
 հասկցած սէրս , զոր կ'ուզեմ թէ ունենան  
 ծնողք որդւոց վրայ՝ անսնց իրական բարե-  
 լաւութեանը մէջ կը կայանայ , գգուանքը  
 փայփայումնը տղիսութիւն ակարութիւն  
 կ'ենթագրեն և կամակորութիւն , ինչ կը  
 սեմ , մոլութեանց շղթայ մը կարտադրեն :  
 Իսկ ծնողքի մը անապակ սէրը փոխանակ  
 կիրքեր ստեղծելու և զրդուելու , կը մարէ  
 պակասութիւնները կը շնորի . վասն զի կը  
 տեսնէ : Այս սէրը տակաւ ինչ խստութիւն  
 կը բանեցնէ . լաւութիւն և բարի ապագայ  
 մը արտադրելու համար : Յաւէ ինձի հետ  
 սիրելի ընթերցող , այն մէկ հատիկձի ծնո-  
 ղաց վրայ որ մոքերնին դրած են թէ , իրենց  
 մէկ հատիկը իւր ամէն հաճայքը գոհ ընե-  
 լու իրաւունք ունի , այս իրաւունքը իրենց  
 տուղը ծնողաց անիրաւութիւնն է : Այս  
 իրաւունքը կընդլայնի եղեր մինչեւ իրենց  
 ըստաղանդելու , ուսման չհետեւելու Աս-

տուծոյ երկիւղը՝ չունենալու կրօնքը ան պատուելու բեռ ընտանեաց բեռ աղդին բեռ իւր կոխած հողին բեռ նոյն իսկ իրեն անձին ըլլալու չափ : Այս տեսակ գուրգու բուն և անխոհեմ ծնողքներ, փառք ծաւալ ման ուսումնասիրութեան, սկսած են ի լաւ անդր նկրտիլ : Եւ յամառներուն թիւը նըւազիլ Հայոցս աղդին մէջ : Թուղթին միւս երեսն ալ կան այնպիսի ծնողքներ՝ որ իրենց զաւակը տանիը կահկարտասեաց մեկուն տեղ դնելով, սարսափելի խստութիւն կը գործածեն : Ուստի կառնուն զաւակնին իրքելով մսեղէն կըտ մը և կը յանձնեն վարժապետին, միաը անոր թողլով ոսկորներն ալ իւրենց բաժին : Ըստակը վարժապետն ալ իւր պաշտօնը խղճի մոռք կը կատարէ, թերի մ'ալ ունենայ իրիկունը հայրը կը լրացունէ, անսնկ որ ժամանակէ մը ետքը տղան դպրոցէն կելնէ, ոչ ինչպէս մոռերէր այնպէս, ասի բաւական գոհացուցիչ կը լլար, այլ կամ տիսմար անդգամ կամ ցաւագար կամ կոպիտ չարաբնոյթ, և ջրհանակը մը ամէն հանգամանքներով կատարելագործեալ :

Օնողաց և վարժապետաց այս բարբարու-

սութիւնը իւր նմանը ըլ պիտի ունենար ,  
եթէ Գոլոմպս Անթիլեան և Գարայիսպաց  
կղղիները գտած ըլլար , Յարեբաղբար  
թէ այդ տեսակ ծնողքներ և թէ վարժա  
պետները եթէ ոչ բոլորովին գոնիշ ըստ մեւ  
ծագոյն մասին չկան այժմ ազդին ընհանրու  
թեան մէջ :

Qui bien aime tard oublie

Եղէկ սիրովը ուշ կը մոռնայ :  
Անկեղծ և մշտեռանդն սէր մը շատ ան-  
գամ կը յարատեէ երբոր առարկացները ա-  
ռաջին անգամ սէրը ճանչցած ըլլան , եթէ  
նոյն չափով ալ չմնայ՝ գոնիշ անոր ազդեցու-  
թեան հետքը անեղծ կը մնայ : Կատոնց պար-  
պուած լաւանդի շիշ մը կը նայիս կաթլիկ  
մի բան չկայ մէջը , բայց դեռ ի՞նչպէս ա-  
նուշ կը հոտի , ինչէն է . . .

Aimer et savoir n'ont même manière

Սիրել և գիտուն ըլլալ , չեն կընար մէկտեղ  
խաղալ :

Իքի գարբուզ պիտ գոլթուգտա սըզմաղ :  
Փրկչեան պատգամն է „ Ոչ կարեք երկուց  
տէրանց ծառայել ” : Աիրահարութեան ցնո-  
րային տեսիլներուլ զգածեալ մարդիկ , չեն

Արմաքարիզին մէջ արշաւել աշղատ : Ուսման համար պէտք է առողջ միտք յատակ ուղեղ և հոգւց կորով և հանդար տութիւն :

Qui aime , il craint

Ախրողը վախկոտ կ'ըլլայ : Դող սիրտը դող : Եւ կարծես թէ երկիւղը յատկութիւն մ'է սիրոյ , որուն քաղցրութիւնը ամբողջ հոն ամփոփուած է , յանդգնութիւնն չէ հետեւ ցնելը թէ առանց երկիւղի քաղցր սէր չկայ , և թէ աւելի արգիլուած բանը հրապուրիչ է , քանի որ եթէ անարգել և ներելի ըլլայ նոյն բանը օրինաց և պատշաճից առջեւ , այնչափ չպիտի գրգռէր մեր ցանկութիւնը : Իսկ ես կը կարծեմ որ այն բանը որ գաղտնի է , ներելի չ'է , և այն որ ներելի չ'է , մեղք մ'է :

Quand on est jeune on aime en fol

Quand on est vieil qui aime est fol

Երիտասարդները խենթի պէս սիրեն .

Երբ ծերերը սիրեն , յիրաւի խենթ են :

Qui aime et n'est aimé

Il est d'amour mal assigné :

Որ սիրէ և չէ սիրուած

Անոր պէս խեղճ չէ եղած :

Ան կը մարի քու վրայ, դուն չես թուքներ  
իր վրայ :

Աշխարհիս մէջ աս ալ կը պատահի, և ասի  
ոչ թէ սիրուելու յատուկ կատարելութիւն-  
ները չունեցողին համար միայն, այսպէս  
ըլլայնէ քիչ մը միսիթարութիւն կը վերցու-  
նէ, քանզի ամենէն սնապարծ և իւր պա-  
կասութիւնները չձանցող և ես եմ՝ ըսող  
մարդն ալ, սիրոյ մը ոչ ինպաստ իւր ելք մը  
ունեցած ատեն՝ կը հարկադրի գիտակցու-  
թիւն սովորիլ այսինքն իւր արժէքը ճանչնալ:  
Քանզի չը սիրուած ըլլալը գիտնալու զգաց-  
ման պէս մարդուս անձնասիրութիւնը մա-  
նաւանդ անձնասէրի մը անձնասիրութիւնը  
( amour propre ) վիրաւորող բան չկայ : Իսոյց  
ինչպէս որ ըսի ասի այնչափ անմիսիթար չը-  
նէր զմեղ, սիրուելու ամէն յատկութիւննե-  
րը ունեցող մէկն ալ երբեմն կը պատահի որ  
սպասած յաջողութիւնը չգտնէր, հոսէ ա-  
հա դառնութիւնը, յուսահատականը և ան-  
միսիթարելին :

Ոիրոյ պէս արտառոց ի՞նչ կայ :

Il ne sait ni aimer ni haïr

Ոչ սիրել ոչ ատել գիտէ .

Անզգայ մարդ մ'է , անպետ ամենայնի , և  
եթէ իւր շահուն զգացումն ալ չը տեսնէ .  
ինք վրան , շարժուն մեքենայ մը պիտի կար-  
ծէինք : Չափազանց խոհեմները և ինքը ինք-  
նուն համար միայն ապրողները այսպէս են :

Qui m'aime quil me suive

Ար զիս սիրէ , ինձ թողլաէ .

Պէնի սէլէն պանա կէլսին .

Qui aime Bertrand , aime son chien

Պէրթրանը սիրողը իւր շունն ալ կը սիրէ .

Կիւլլիւնի սէլէն , թիրէնինի տէ սէլէր :

Si vous etes à votre aise

Tout le monde n'y est pas

Թէոր դուն շատ հանգիստ ես .

Ամենքն ալ քե՞զ կը կարծես :

Թօր նէ սիլեր , քի աճէօլիւր :

Maître Aliberon . Խելացի Դաւիթ .

Alors comme alors

Ապառնի գործ մը ապառնւոյն մէջ մտածէ :

Կակիկեան աղանդաւոր կանուանեմ շատ մը  
կակիկներ , որ սպարապ տեղ երևակայական  
հաշիւներով , և անպատեհ երկիւղներով կը  
տանջուին , և ամենափոքր ձեռնարկութիւն  
մալընելու չեն համարձակիր կործանում

Ներ վիասներ կանխադուժելով :

Il faut casser le noyeau

Pour en avoir l'amande

Առշլին կուտը չկոտրած .

Միջուկը չելներ ի բաց .

Եմէք օլմայրնձազ, եհմէք օլմազ :

Ըռանց աշխատութեան և քրտանց բան մը  
ձեռք չի բերուիր :

Amasser par saison

Depenser par raison

Fait la bonne maison

Ճողվել ատենին .

Ասխել արժանին .

Մեծ փառք է տունին :

On ne sait pour qui l'on Amasse

Կը ժողվենիք բայց չգիտեմք որու համար .

Քիմեկյե քիմ թարաեա սէօհպէթ քիմէ  
եարաեա :

Ճիշդ է ասի : Աղադային դիպուածները  
անստոյդ են : Քարի հայր մը իմաստուն խը-  
նայողութեամբ կը ժողվէ իւր որդւոցը հա-  
մար , բայց բաղդը կը բերէ որ զաւկները  
չքաւոր կը բլան և յափշտակիչները կը խըն-  
դան , կամ հայրը կը ժողվէ իւր զաւկին հա-

մար , զաւակն ալ կը մսխէ հեշտութեանց  
համար :

Amer à la bouche doux au coeur

Դառն է բերնին . Քաղցր է սրտին .

Ոխիղիդապէս և բարոյապէս ճշմարիտ է :  
Դարշելի դեղ մը շատ անգամ զմեղ ծանր  
ախտէ մը կաղատէ , նոյնպէս աղդու յան  
դիմանութիւն մ'ալ շատ անխելքութիւն  
ներէ զմեղ ետ կը կեցունէ :

Qui prête à l'amie perd au double

Բարեկամի վտիս տուողը կը կնարուսնէ :

Եիրաւի յաճախս՝ բարեկամներնուս հետ  
աւրուելու կը լանէք , տրվածնիս ետ ուղած  
տաեննիս , ահա այն առեն կը հետեի երւ  
կու կորուստ , բարեկամնիս և ստակնիս :

Il a des amis en paradis et aux enfers

Դժոխն ալ արքոյութին ալ բարեկամունի :  
Այս առածը լաւ կը նկարագրէ այն անձինքը , որ իրենց հաճելի ձեւերովը և առատաձեռնութեամբը ամեն տեղ բարեկամ կը ճարեն , որոնցմէ ի հարկին օգուտ քաղել դիտեն :

L'amour la toux et la fumée

On ne peut tenir cachés

Հազը ծխելն և սիրել .

Չենք կրնար գաղտնի պահել :

Արդրաք չուվալա սրդմաղ .

L'amour apprend les ânes à danser

Աէրը իշերուն պարել կը սովորեցնէ .

Եսանկ հրաշքներ կընէ երբեմն սէրը ,  
բայց հազուագիւտ է , և ընթերցողներէս  
շատերը տեսած են անանկ երկոտանիներ՝  
որոնց վրայ սէրը բնաւ չէ ազդած :

Tant que la marmite bout

L'amour vit de bout en bout

Յորչափ կաթսան ճաշ կեփէ .

Աէրն ալ անխախտ կը տեւէ .

Եօքսուլուն քաբուսունտան սէվտա սղմազ :

Վղբատութիւնը երկրորդական զգացումը  
ները կարտաքսէ , քանզի սէրը եթէ անդամ  
մը յագենայ , ալ բաւական առեն անսուաղ  
կրնայ մնալ , սակայն ստամոքսը սիրով չը յա-  
գենար , ամէն օր մնունդով պիտի յագենայ ,  
և ամէն օր ալ անհրաժեշտ մնունդի կը կա-  
րօտի :

Il n'est nulle baides amours Ni belles prisons

Աիրոյն տղեզը , բանտին աղւորը չը լսար :

Les amis, vis—à—vis. Les beautes à côté  
Բարեկամք դէմ դէմի .

Դեղանիք քով քովի : Ուսմիկն ալ կըսէ :  
Եանըմտաքի եանըմտա գարշըմտաքի ճանըմտա :

Rien quii les premieres amours

Առջի սէրն է սէրը :

Չկայ արդարե այնչափ սկարդ և եռանցուն սէր մը , որքան առաջինը : Երկու սիրարն ալ նոր , և յանկարծական բնական աղդման մը միայն հնաղանդելով զիրար կ'ընդդրկեն :

Երկրորդ սէրը , որքան ալ անկեղծ ըլլայ միշտ քիչ մը խորհրդածութիւն և հաշիւ կը մոնէ մէջը , առջինին պէս անաղակ չէ :

Ou est l'amour là est l'oeil

Աէրն ուր է , աչքն ալ հոն է :

Աէօղիւմ նէրտէ սէվախկիմ օնոսա :

janvier fier froid et frileux

Fevrier mouillé et fievreux

Mars poudreux avril pluvieux

Mai joli gai et venteux

Pressage un an plantureux

Յունիլար ցուրտ և խիստ մոկոտ .

Փետրվար խոնաւ և տենդոս ,  
Խարտ փոշելից , ապրիլ անձրեսոս  
Մայիս գեղանի զուարթ և հողմոս ,  
Դուշակեն մեզի պտղաւէտ տարի :  
L'an passé est toujours le meilleur.

Ենցած տարին լաւագոյն է :  
Քաջան պալքը պէօյիւք օլուք :  
Ժամանակին համեմատ : Կայ տարի որ նա-  
խորդէն աղէկ է : Կայ տարի զոր բնաւ մէկ  
տարւոյ մը հետ չենք փոխեք , ասի մար-  
դուս՝ բաղդին անւոյն վրայ ըրած անընդհատ  
ելեւջին այս կամ այն ինչ որպիսութենէն կա-  
խեալ է : Ի վերաց այսր ամենայնի աւելի  
ճիշդէ ըսել թէ , որովհետեւ ծախորդութիք  
և յաջողութիւնք մարդուս համար են , այս  
տարի ծախորդութիւն մը ունեցանք զոր  
չունէինք անցեալ տարի , ահա այս անցեալը  
սիրով կը յիշենք : Կայց երբ հետեւալ տա-  
րին աւելի մեծ թշուառութիւն մը կրենք ,  
Հաւանականէ որ նուազ ծախող տարին կը  
վնասուեմք , յաջողութիւնն աւ այս կերպով  
խմացիր : Խարդս դատապարտուած է այս  
պէս անցնելու իւր կեանքը , կամ ներկայն  
գովելու , և անցեալ մը անիծելու կամ ան-

ցեալ մը Երանելու և ներկայ մը անիծելու , ծերութիւնը այս ( ԿԱՐ ) շաղկապը կը վերցնէ , և բոլորովին անցեալը կը գովի՛ ներկային դէմ . և այս ալ ներկային թատրոնին մէջ իրեն յարմար դէր մը չունենալուն անշարողութեանը համար է :

Brider l'âne par la queue

Կովը ( մուսանտարան ) հանել :

Ոույու տուվարա չրգարմագ

Il ne faut pas lier les Anêș avec les eheveux

Խշերը ձիերուն հետ կապելու չէ ,

Պիր քէօթիւնիւն ե էտի էվի՛ զարարը վար :

Վործիդ մէջ գործածած մարդերուդ մէջ  
մէկ անողիտանն ալ միւսներուն միշտ դէշ օրինակ է :

Tel Anê , tel aiguillon

Ըստակ իշան աստակ խթան

Պէօյլէ պաշ , պէօյլէ թրաշ

Serieux comme un Anê qu'on étrille.

Տեսակ մը յիմարներ կան որ խելացիի մը խոհական և ծանր կերպերը կը բանեցնեն . Եւ հա հոն է իրենց յիմարութեան նշանաւոր . կէտը :

Un Anê n'entend rien en musique.

Եշը նուագերգութենէն բան չի հասկնար  
թիւը նէ պիլիք պայրամը .

Օլրթ զըրթ իշեր այրանը :

Տէվէրէ քաղաղլը :

Il est bien Ane de nature

Qui ne peut lire son écriture.

Ե աւանակ այն ի ծնէ

Որ իրեն գիր կարդալ չգիտէ :

Demander de la laine à un Ane.

Եշէն բուրդ սպասել

Քէօր կէօզոէն եաշ, իմամ էվլնտէն աշ :

Alaver la tête d'un âne, on perd son lessive.

Աւը սապօնն ինչ ընէ, խենթը խրատն ինչ  
ընէ :

Եշէրէ վուրսում տայաղը, կինէ էշէք պաս  
պայաղը :

Il fait l'ane pour avoir du bran.

Առւտ խենթ եղեր վանքին հաւերը կուտէ :

Apoticaire sans sucre

Անշաքար տեղագործ ,

Չըրքըրող գալֆա :

Pierre qui roule n'amassə pas de poussière.

Գլուրող քարը մամու չըռներ .

Եռվարլանան թաշ եռուն թութմաղ :

Փովիտխամիտ և աստանդական կեանքը մը վարողներուն համար համարում և ապահովութիւն չըլուիր :

Ami jusqu'aux autels

Բարեկամ մինչև ի սեղան .

Ես առածը Պէրիկղէսի իւր բարեկամին ըրած պատասխանն է , երբ անի սուտ երդումմը ընելու կը յորդորէր զինքը :

Իսելուզելով թէ բարեկամութիւնը կը նական համոզմանց քով կանգ առնելու է :

Վրանսուա Ե . խիստ ազնուաբար գործածեց . այս առածը Հէնրիկոս Ե . Ենգղիոյ թագաւորին դէմ . որ զինքը կը յորդորէր թողուլ Հռովմայ Յկեղեցին “ բարեկամդ եմ բայց մինչ ի սեղան ” սպատասխանը խրկելով անոր :

Il ne faut pas compter avec ses amis.

Բարեկամի հետ հաշիւ ունենալու չէ ,  
Որ ըսել կ'ուզէ թէ բարեկամի հետ աւելի վեհանձնօրէն վարուելու է քան թէ շահագիտաբար : Իսկ տաճկական առածը կ'ըսէ ,  
“ տօստլուք գանթարլան ալբշվէրիշ մսկալիւլէն ” :

Dieu me gerde de mes Amis

Je me garderai de mes ennemis

Եստուած պահէ զիս բարեկամներէս .

Հս զիս կը պահէմ թշնամիներէս :

Ինանմա տօստունա , սաման տօլտուրուր  
բօսթունա .

Թշնամւոյն վրէժինդրութենէն կրնանք ինք  
զինքնիս պաշտպանել , բայց վատ մատնու  
թեան դէմչէնք կրնար դգուշանալ , որ բա-  
րեկամութեան սրբազան պատկերով մեղ  
կը ներկայանայ :

Որուսիոյ արտաքին գործոց պաշտօնեան ալ  
շատ հանձարեղ կերպով այս խմասար կրկնած  
է Եւրոպական դեսպանի մը , երբ իրեն ըս-  
ուեցաւ թէ Որուսիա ի՞նչ հասկցած է Եւրո-  
թըրիայէն որ միշտ իւր թշնամին եղած է ,  
և ինչպէս դեռ մօտ ատենս ալ Արևելեան  
պատերազմին ատեն , Որուսիոյ համար միա-  
սաբեր չէզոքութիւն մը պահեց , և թէ ինչ  
պէս դեռ կը յարդէ զանի ո պատասխանեց  
թէ Որուսիայ մեծ հոգ մը չ'ունի Եւստրիոյ  
թշնամութենէն , վասն զի միշտ պատրաստ է  
դիմագրաւելու , իսկ դուք ըսաւ որ մեր բա-  
րեկամները կը ձեւանաք , ահա ձեղմէ կը վախ-  
նայ ո ըսաւ Որուսիայ , վասն զի բարեկամը ըւ-

Հայնուղ՝ նախապատրաստութիւն չունի ձեզ  
զի համար :

Il cherehe son âne et qui est dessus

Եշուն վրայ է էշ կը փնտուի :

Եշէր պինմիշ էշէք արար :

Qui vient est beau qui apporte est encore plus beau.

Եկողն աղւոր բերողն ալ աղուոր  
կելէն կիւղէլ, կեթիրէն կիւղէլտէն կիւ-  
ղէլ :

Aqui peut attendre tout vient à point.

Սոլասողին համար ամեն յաջողութիւն կուգայ :  
Ծէքկէյի պէքէյէն չօրպայը իշէր .

Une bonne actione ne reste jamais sans recompense.

Ենվարձ չմնար բարի դործը .

Եցիք եէրտէ գալմաղ .

Ելք պիլմէզսէ պալք.ք պիլսին , պալք  
պիլմէզսէ Ելահ պիլսին :

De fil en aiguille.      Տեղն իտեղը ,

Ենէտէն եթիյէտէք :

Qui veut conserver son ami

N'ait point d'affaire avec lui.

Բարեկամը պահելուզողը թող հետը դործ

Հունենայ .

Տօսթ իլէն եէ իչ , ալը վէրիշ էթմէ :  
L'Amour ote le deuil

Աէրը սուգը կը վերցունէ .

Quand l'entendement vient L'Amour vieillit  
Երբ խելահասութի գայ . Աէրը կը ծերնայ .  
Թէ որ խելահասութեան ատեն սէր գայ ,  
ըսելէ որ ծերութեան ատեն սլիտի մեռնի :  
Quand le soupçon entre par la porte.

L'amour s'enva par la fenêtre

Երբոր մտնայ կասկած՝ դուռնէն .

Աէրն դուրս կ'ենէ սպասուհանէն :  
Il est de folie de faire boire.

A un âne s'il n'a soif.

Չծարուած իշուն ջուր խմցնելը խելք չէ

Օօռ իլէ կիւղէլիք օլմադ :

Les ans en ont beaucoup plus vus

Que les livres n'en ont cennus.

Աւաւելի տեսած են ամք .

Օօռ չեն գրած բազում գրեանք :

Իրաւ է որ փորձառութիւնը նախապատիւ  
էքան զգիտութիւն : Աակայն շատեր կան  
որ կը տեսնեն առանց տեսնելու , հետեւա  
բար ոչինչ գիտնալու :

Rompre l'Andouillette aux genoux

Ծնելուղելզոր չէ ընդել.

Առւյու սուվարա չըգարմադ.

Quelque savoir qui soit à l'homme

S'il n'a l'argent l'on s'en moque

Փարան վար իսէ ճիւմլէ ալէմ գուլուն տըր.

Փարան եօլ իսէ քառլը տաղլար եօլուն տըր:

Հասարակային կենաց մէջ աւելի յարդի է

Հարուստ մը քան թէ գիտուն մը, և որով

Հետեւ ամէն մարդ իւր խելքը հասած քա-

նին միայն գովեստ ընելու է, ուստի հա-

րուստը կը յարդուի, քանզի մարդ չկայ որ

ստակին խելքը չը հանի, քանի որ գիտու-

թեան խելքը հասնող խիստ քիչ մարդ կայ,

Հետեւաբար գիտունը քիչ կը յարդուի:

Femme argent et vin

Ont leur bien et venin.

Կիներն ստակ նաև գինին,

Ունին իրենց չարն ու քարին :

Եյս առածը կը ճշմարտի երբ զանոնք գոր-

ծածելու մէջ անխոհեմութիւն քանեցնենք:

Il veut avoir drap et Argent ensemble.

Կուղէ աղւոր չուխան գնել,

Բայց ստակին խօսքը չընել:

Բարա իսթէմէ պէնտէն պուղ կիոլի սօղու-  
ըռւմ սէնտէն :

Չայ թաշը իլէն , չայ դռւշու վուրմագ :  
Շատ մարդիկ իրենց ամէն փափաքները  
կ'ուղեն յագեցնել , բայց կը դժուարին ըս-  
տակ տալու , խելացին այն է որ իւր անկա-  
րողութիւնը տեսնելով կը զսպէ իւր փա-  
փաքները կամ կը չտփաւորէ :

Sur or et sur Argeut Il n'y a point de parent,  
Ուկի արծաթ երբ մէկտեղ գան .

Ի՞նչ բան ունի հոն ազգական :

Ա երն Կստուած վարը հարուրնոց :

Յաճախ կը տեսնուի որ ստակի համար վէ-  
ճեր կուիւներ պատահած են մինչև ցայն վայր  
միաբան ընտանեաց մէջ :

Amour fait beaucoup Et l'argeut fait tout.

Աէրն կ'ընէ շատ բան Ստակն ամէն բան :

Չը.ք չը.ք իտէն նալէ , իշ պիթիրէն արձէ :

Asser sait qui sait vivre et se taire

Որ ապրիլ և լուել գիտէ

Իրեն այնչափն ալ հերիք է :

Tout se fait negligemment.

Ou l'un à l'autre s'attend.

Ես խօսող դռւն չնոյ , ով մռող ,

Ա Են զօթ պէն զօթ , աթա քիմ վերսին օթ :  
Tout à été à autrui et retourne à autrui.

Ուր ունեցածը ուրիշն էր  
Ուղնէ ետքն ալ ուրիշն է տէր :

Տեւնեանըն մալը տիւնեատա դալը :

Ամեն ունեցած դոյքերնիս ուրիշնն էր մեղնէ առաջ , մեղնէ ետքը դարձեալ ուրիշն պիտի ըլլայ : Այս առածը իւր փիլխոփայական կողմն ունի որ խորհրդածութեան արժանի է :

Mal d'autrui n'est que songe

Ուրիշն ունի հաղ , մենք տեսնենք երաղ :  
Քիմինէ հայ հայ . քիմինէ վայ վայ :

Le jour n'est pas fait pour les aveugles,

Առեն ծաղի կոյր չեղողներուն  
Ինչպէս իրաւունք՝ հասկցողներուն .

Manger son avoine dans son sac

Առանձնական կեանք մը վարել , հեռի ընկերական յարաբերութիւններէ :

Հրռասրնը պաշնա չէքիալ օթուրմաք :  
Qui s'attend au pot d'autrui est souvent mal diné.

Պառաւունք կըսեն , ով որ երկիրի սղտուկ կընայի , անոր երկան շլիք պէտք է :

Quand d'autrui parler tu voudras

Begarde-toi et tu taira

Ա ինչ բամբասել զայլ խնդրես  
Հ այեաց ի քեզ և ըւեսցես :  
Ce que tu pourras faire n'attends d'autrui

Ա ի սպասեր այն ուրիշէն  
Օ որ դուն կրնաս ընել քեզմէն  
Ե լինտէն կէլէնի էլին իլէ կէօր :  
Faire du cuir d'autrui large courroie

Ա յլոց ինչքով առատձեռնութիւն ընել .  
Հ ամամ սույու իլէ տօսթ դաղանմաք :  
Quand l'avarice entre au cerveau  
Venus s'en va doute il ne faut

Ա ինչ կծծութիւն յուղեղ մուծի  
Ա ստղիկ ելնէ փութով յուղի :  
Ա գահը սիրահար չկրնար ըլլալ , քանզի իւր  
բոլանդակ սիրար տիրապետող կուռքը տեղ  
չտար ուրիշ զգացումներու , սէր գգուանիք ,  
կարեկցութիւն , իրեն համար աւելորդ ծախ  
քեր են :

Un homme averti en vaut deux

Ե թէ գլխունուս գալիքը խմանամք և խելա-  
ցի գտնուելով զգոց կենամք , լտանգները  
կրնամք ծաղըել :

Tu cries comme un aveugle

Qui à perdu son bâton

Ի՞նչ կը պոռաս այ կօյր զքեղ .  
 Արդեօք ցուպդ կորուսեր ես :  
 Չափաղանց իրար կանցնիմք երբեմն անար-  
 ժեք բաներու համար : Կոյրը այնչափ մե-  
 ղադրելի , չէ քանզի իւր ցուսլին կորուսոր ի-  
 րեն համար , առաջնորդի մը կորուսու է :

Au royaume des aveugles

Les borgnes sont rois

Ի կուրաց աշխարհին ,  
 Ախաջենք գահս բաղմին :  
 Դօյունուն պուլունմատրղը եւրտէ քէջիէ  
 Վպտիւլքահման չէլէսլի տէրլէր :  
 Կան ընկերութիւններ ուր հանձարեղներու  
 պակասութենէն խիստ չափաւոր հանձար-  
 ներն ալ փայլի փայլ կը փառին :

Après la soupe un verre de vin fait du bien.

Վպուրէն ետքը գաւաթ մը գինին առող-  
 ջութեան համար աղէկ է կըսեն :

L'argent est rond pour rouler

Ստակը գլոր ըրեր են որ գլորի երթայ :  
 Եսի շոայլներուն առակն է :

L'argent est plat pour s'entasser

Ստակը տափակ են ըրեր որ դիզուի :

Ես ալ ագահներուն առածն է :

L'art est de cacher l'art

Ճարտարամիտ մարդուն մեծ արհեստը կըսէ .  
Ո՞նթէներ ճարտար չերևնալնէ , ուր որ  
ճարտարութեան երևոյթ կայ , հոն իրական  
ճարտարութիւն չկայ :

Ne t'attends qu'à toi-même.

Ուրիշէն շահ պաշտպանութիւն մի յուսաբ :  
Ենամ պատպամքէսէմ , էլլմի սալսամ եէսէմ :  
Բէքսիմթին վարլսա , ըսլաթ տա եէ :  
Յօէ որ գուն բարի վարք , ժրաջանուի և  
խնայութիւն ունիս , քու գրպանդ է քեզի  
պաշտպան :

L'attente tourmente.

Սպասելը տանջանք է :

Պէրլէ էշէճիխմ պէքլէ , եադ կէլսին եօնձա  
պիթսին :

Սպասելը քաղցր է կ'ըսէ Ո՞նթէներ , բայց  
կաթի պէս կը ծթրի երբոր երկննայ :

Սպասելը շղթայ մ'է կ'ըսէ Ո՞նթէսգիէօ  
որ մեր զուարձութիւնները կը կապէ :

Nous vorrons dit l'aveugle

Տեսնենք կ'ըսէ կոյըը :

Առանց բանին էութիւնը գիտնալու խօսքի  
մշջնետւող և ուրիշի խրատ տալու ելնող

տղետ մը կը ցուցնէ թէ իսրէն աւելի բան  
չկրնար տեսնել :

Un bon avis vaut un oeil dans la main.

Եղէկ խորհուրդ մը ձեռքի մշջ աչք մէ :

Il faut aimer ses amis avec leurs defauts.

Բարեկամները իրենց յանցանքներովը սիրեւ  
լու է :

Ավուլիւնիւ սէվէն , թիքէնինի տէ սէվմէլի :  
Բաեւ կ'ուզէ թէ բարեկամաց համար նե-  
րողամիտ բլալու է վասն զի ներողամառու-  
թիւնը կ'աւելցնէ բարեկամութիւնը , իսկ  
խառութիւնը կը պակսեցնէ , սակայն անհնշան  
պակասութիւններու համար ներողամառու-  
թիւն ովէտք է : Վոլութեանց համար մարս  
գահաճութիւն ընելը թէ բարոյականի և  
թէ բարեկամութեան դէմէ , շողոքորթ կեղ-  
ծաւոր կ'անուանիմք եթէ մեր բարեկամաց  
մոլութիւնները չդացնեմք իրենց և զանոնիք  
կրցածնուռ չափ ուղղութեան բերելու չը-  
ճգնիմք : Այս , չահու կամ ակնաճութեան  
համար բարեկամական պարտուց դէմ մե-  
ղանչելով , չարակամ և ոչ բարեկամ կ'ըլլամք :  
Debander l'arc ne guerit la plaie.

Բըած վեասնուռ փոխարէն պարզ ներում

խնդրելով վիսասը չ'անցնիր : Յեթև և առանց  
ծանր հետեւանք ունեցող պակասութիւններ՝  
նուս համար միայն ներումը ներելի է , եթէ  
ոչ , մեր ըրած կոշտութեան վրայ ծանրա-  
գոյն կոշտութիւն մը ինչ կ'ըսեմ անդժու-  
թիւն մը կ'աւելցնեմք : Բառապօն բառը շատ  
թեթև համառօտ և դիւրագնի գործիք մ'է ,  
արժէմի չարժէմի բերանը , քանզի կատար-  
եալ կրթութիւն մը և զգուշաւոր գործառ-  
նութիւն մը ունենալը այնչափ դիւրին չէ  
որքան պղարտիկ բառապօնը :

Անմիտ կծծի և կողիտ մարդիկ ամենայն  
ջերմեռանդութեամք և փութով ընկերի մը  
դէմիրենց գործած ամենաինասարեր և ա-  
մենանհեթեթ պակսութեանը միակ փոխա-  
րէն բառապօն մը կը տեղաւորեն , կարծես թէ  
փլած տունը բառապօնով մը կրնայ շինուիլ ,  
արատեալ պատիւը կրնայ մաքրուիլ , մեռած  
մը կրնայ ողջնալ , կոտրած մը կրնայ վերա-  
նորոգել : Ականատես եղած եմ երբ Եւրո-  
պացի մը սա մեղի լուսաւորութիւն կրթա-  
կանութիւն ծախող Եւրոպացիներէն մէկը ,  
տաձկի մը ոտքին վրայ կոխեց իւր երկաթա-  
կուռ կօշվեներովը և անոր մուճակին Երեւ-

որ վերէն ի վար պատռեց անպէտ ըրաւ զայն, իսկոյն կտարտուելով բառագօն մը տաճկին եւ բեռ գլորեց և կծիկը դրաւ՝ տաճիկը կրնար շատ բաներ ընել անոր, բայց վեհանձնութեան բնական աղդմանը տեղի տալով լոեց առ ժամն, բայց անանկ ճշմարտութիւններ ըստ որ շատ սղատիւ չեն բերեր այնպիսի անուշ ջուրի ֆրէնիներուն :

L'homme ne connaît mieux la malice qu'un abbé qui a été moine.

Կանոնիկոսութենէ Արքայ Եղողը շատ խորամանկ կ'ըլայ :

Եօլտան կէլէն հալտէն աղնար :

Ստորին աստիճանէ մը ի վերինն բարձրացող մը, խիստ աղէկ կրնայ ճանչնալ իրնէ ստորնագունից պիտոյքը և ամէն մէկ հանգամանիքները, ասանկ մէկը եթէ փոքրոդի սնապարծ և ինքնասէր մէկը ըլլայ իրեն յարաբերած աղքին շատ օգտակար անդամ մը կ'ըլայ, շատ արտասուաց ցամքիչ և շատ հոգւոց միսիթար կը հանդիսանայ :

Վղատութեան ողին որ սիրոյ հետ պսակուած սահմանադրական դրութիւնը յղացաւ այս տեսակ ողիներու դօրութեամբը իւղա-

և ի պազարերութիւն հասաւ , և իւր հիւ  
ման ամրապինդ մնալուն համար պէտք եղած  
նեցուկները անոնք են , և ասոնց զուգակշխու-  
ծնունդներն պիտի ըլլան այն հաստատու-  
թեան բարդաւաճ և յարատե մնալուն նը-  
պաստամատոյց երաշխաւորները :

C'est un hemme qui sait aller et parler.

Երթալ և խօսել , երկուքը մէկէն ընողէ :  
Հէմէլինստէ վար հէմտիլինստէ :  
je ne prendrai pas de vos almanachs.

Քու օրացոյցիդ չպիտի հաւամ :

Սուտերէ իդատ քովդ բան չկան :

Քավուղումս աննատ :

Si le ciel tombait

Il yaurait bien des alouettes de prises.

Եթէ երկինք վար ինար .

Չատ արտոյտներ ինձ կ'ըլլար :

Օլսայրլան Պուրտա .

Պիր եէրէ կելսէ նէ եյի օլուր :

Օոյլերը եթէ մարմիննին չեն աշխատոյներ ,  
բայց փոխարէն միաքերնին միշտ կը բանի  
ցնորքներով : Անոնց համար հէրիքէ որ ի-  
րականութիւն չըլլայ , մնացած ամէն աշխա-  
տանիք սիրով կը տանին : Օոյլերը եթէ ժիւ-

ըերուն ամէն ունեցածները չ'ունին, բայց  
 դոնէ անսնցմէ աւելի փափաքներ ունին բան  
 ունենալու, և ասի յայտնի բան է, քանզի  
 ժրաջանները իրենց փափաքները իրագործե-  
 լու նախաղաղաստութեամբ յղանալնուն  
 համար, իրենց առջին միշտ կշխումը կ'երե-  
 ւակայեն, մէկ նժարին մէջ իրենց կարողու-  
 թիւնը կը դնեն միւսին մէջ իրենց փափաք-  
 ները, և ըստ այնմ կը փափաքին այնչափ՝ որ-  
 չափ որ կրնան և գիտեն գործել: Իսկ ծոյ-  
 լերը որ իրականութեան նախաղաղաստու-  
 թիւն չեն ճանչնար, անոնց կշխումը մէկ նը-  
 մար մը միայն ունի, ուստի կրցածնուն չափ  
 կը լեցնեն զայն փափաքներով ինչ կ'ըսեմցը-  
 նորքներով զառանցանքներով, քանզի որ կա-  
 րողութիւն՝ մասց գործողութեան ընթացքը  
 կրնայ արգելուլ, ասանկիները զաշխարհս և  
 իրենց երեսը նայելու դատապարտեալները  
 իրենց բեռնակիրները ըրած են, որոնց ար-  
 եւն բրտինք թափել կուտան: Իրաւ է որ չեն  
 աշխատիր բայց աշխատութեան ծառոյն  
 պլողին ճաշակը գիտեն և վայելելու ալ կը  
 ճշդնին ժրաջաններու հետ հաւասար: Օոյ-  
 լին հարցուցեր են,

- Ատըն նէ՞ տիր , - Թէմպէլ Ա էլլ .
- Աէրէլլ սին , - Պէնտէրէլլ .
- Բիլավ Էէրսին , - Պէշ լէնկէրլի .
- Իշ իշէրսին , - Աէյ նէմէլլ .
- Լավէնիրսին , - Հագ եօլունա նէ՞  
աէմէլլ ըսեր է :

Ուրիշ ծոյլ մ'ալ ինչպէս է եղեր խելք են  
բրեր կախելու կը տանին եղեր : Այս խեղձը  
բորակադործի մը ( կիւլէրջիլէ ) քովէն փա-  
խած էր բորակ ծեծելու աշխատանքին ըս դի-  
մանալով : Աակայն չգիտնալով թէ ի՞նչու և  
մուր կը տանին զինքը , ճամբան , սանկ քիչ մը  
երերցուցեր է շրթունքները , և մեծ աշխա-  
տանք մը քաշելու պէս ըսեր է քովիններուն  
“ ո՞ւր կը տանիք զիս – կախելու – պատաս-  
խաներ են , – այդ ուրիշ բան , ես դիտցայ որ  
բորակ ծեծելու կը տանիք թէ , շատ՝ դըժ-  
ուարս պիտի դար ո ըսած է ինքզինքէն ան-  
ցած մասկոյտը :

Այս անզուգական ծոյլն մահը ուրախու-  
թեան արտասունք թափէլ տուաւ , այնու-  
թէ աշխարհս բաւական մեծ կակ բեռ մը նե-  
տած եղաւ վրայէն : Աակայն ինծի ալ զար-  
մանք մը պատճառեց , այն ծայրակիր թմբքա-

Ճութեամբը , ի՞նչպէս կրցեր է մահու չափ  
ոճիք մը գործել : Տարօրինակ բան :

Au besoin l'on connaît l'ami

Բարեկամը նեղ ատեն կը ճանցուի :

Un bon ami vaut mieux que cent parents.

Վզէկ բարեկամը հարիւր աղքական կարմէ :

Bonne amitié seconde parenté,

Վզէկ բարեկամութիւն մը երկրորդ աղքա-  
կանութիւն մ'է :

Un amoureux de onze milles vierges.

Տասնումէկ հաղար կուսանաց սիրահար մը :

Յողդողդ երիտասարդները կ'ակնարկէ , ո-  
րոնք իրենց ունեցած առաւելուիներէն երես  
առած , կը սիրեն սստէ յոստ ոստոստիլ :

Կոռնք այն թեթև սօլիկներէն են որ միայն  
մեղի , գէշ դաստիարակուած տխմար , կամ  
անտէր անտէրունջ երբեմն ալ տէրով ան-  
տէրսւնջ արարածները կրնան ճանկել :

Կոռնք այնքան վեսասակար չէին ըլլար եթէ  
գեղեցիկ սեռին այս տգեղ ծնունդները , ի-  
րենց վատ հրապուրչաց տարաժամ զիրենք  
լքանելէն դասեր առնեին ապագային համար :

Amoureux chiver Qui aime pour le fourrage

Չմեռուան սիրահար ,

Վաւշտասկին սիրոյն համար կը սիրէ :  
 Տապակին միջուկին համար կոթը կը լդեն :  
 Ահա այս դարուս մարդկութեան դժաց-  
 մանց ճշգրիտ մէկ համառօտութիւնը , ո-  
 րուն բացատրութիւնը ամենայն ոք իւր վը-  
 րայ թող փնտուէ :

Amour trop chaud finit souvent par couteau

Սիրոյն սկիզբն երբոր կ'ըլայ խիստ փոցով  
 խիստ շատ անգամ կը վերջանայ դանակով :  
 Ոէրը սիստոր կ'ըլայ կ'ըսե՞ն պառաւունք :  
 Քուռնեռանդն և անզուսդ սէր մը ոչ միայն  
 քիչ կը տեւէ այլ և շատ անգամ ալ սիրոյն  
 հակակողմը կ'անցնի , և յանչափս սիրող մը  
 վերջապէս յանչափս կ'ատէ :

An de neige an de bien

Չիւնոտ տարին բերէ բարին

Le mal an entre en nageant.

Վէշ տարին լողալով կուգայ :

Երբոր տարւոյն սկիզբը անձրեսոտէ , երկո-  
 րիս բերբերուն սկահպանութեան և ապա-  
 գային համար գէշ գուշակութիւն մ'է ,  
 յունիար ամսոյն սառնամանիքը և ըրու-  
 թիւնը սովորաբար աւելի բարեգուշակ են :

A qui est l'âne qu'il le garde

Իշուն տէրը թող պահէ էշք :  
Դօմշունուն թավուղու դաշմը, դայլը պանա՞ մը վէրիլմիշ :

De jeunes angelots vieux diables.

Ըատ անգամ կը պատահի որ խիստ նեղը պահուած և գրեթէ ակամայ հրեշտակ մը դառցած երիտասարդներ, իրենց փափաքած աղատութիւնը գտնալնուն պէս, կարծես թէ անցելոյն վրէժը առնելու համար կը ցածնուն չափ կը վատթարանան :

Եյս ալ թերի դաստիարակութեան մէկ ուրիշ հետեւանքնէ, հայ ծնողաց ուշադրութեանը արժանի :

Ո՞րբան զաւակունք այնպէս բռնութեան վանդակներուն մէջ կաշկանդուած ծեր էրիկ ունեցող դեռահաս կանանց շատերուն պէս իրենց կենսատու դլխաւորաց օրերը կը համըն :

ՎՃ սաքլամա խըրսը դօլուր :

Չօք սէցլէմէ արսը դօլուր :

Ils a mis en son doigt un anneau trop étroit

Վատին վրայ դրած մատնին,

Ըատ նեղ եկաւ հաստը մատին :

Թօրուղունուն դիատէ սույա կիրմէ :

Met peu de vin en baril.

Ալպիւ ծըլող խաղողի ծառ,  
Դինի դնէ քիչ ի տակառ :  
Il ne faut point d'aile à la mouche qui vole.  
Թուչող ձանձին թեւ պէտք չէ :  
Կէօրիւնէն քէցէ գլավուղ իսթէմէղ :  
Դործը կը ցուցնէ գործողին զօրութիւնը,  
Էնցպէս որ ձանձին թուչելը տեսնելով կը  
հասկցուի թէ այս շարժումը ընելու համար  
պէտք եղած կարողութիւնը ունի :

Qui n'a appétit, qu'il le laisse venir.

Թէ ախորժակ չ'ունիս նէ անոր գալուն ըս-  
պատէ :

Այսպէս կը պահանջէ խոհեմութիւնը :  
Բոյց այս խրատը շատակերներուն բանին  
չդար, քանզի անոնք, քան ուտելը իբրև ըլ-  
նական պէտք չեն դիտէր, այլ իբրև զուար-  
ճութիւն մը յորմէ կշտանալ չըլլար :

Շատակերները մէկ առաքինութիւնն մը ու-  
նին զոր շատերնիս չ'ունինք . — անպարտա-  
սելի հաստատամութիւն — զոր կը ցուցնեն  
չափաղանց ուտելու սովորութեան մէջ, քան-  
զի ձանձրանալ յագենալ զզուիլ չեն դիտեր,  
քանի որ մարդիկ ընդհանրապէս ինչ ախոր-

Met peu de vin en baril.

Ալպիւ ծըտդ խաղողի ծառ,

Գինի դնէ քիչ ի տակառ :

Il ne faut point d'aile à la mouche qui vole.

Թուչող ճանձին թեւ պէտք չէ :

Կէօրիւնէն քէօյէ գլավուզ իսթէմէդ :

Գործը կը ցուցնէ գործողին զօրութիւնը,  
ինչպէս որ ճանձին թուչելը տեսնելով կը  
հասկողուի թէ այս շարժումը ընելու համար  
պէտք եղած կարողութիւնը ունի :

Qui n'a appétit, qu'il le laisse venir.

Թէ ախորժակ չ'ունիս նէ անոր գալուն ըս-  
պասէ :

Այսպէս կը պահանջէ խոհեմութիւնը :  
Բոյց այս խրատը շատակերներուն բանին  
չդար, քանզի անոնք, քան ուտելը իբրև բը-  
նական պէտք չեն դիտէր, այլ իբրև զուար-  
ճութիւն մը յորմէ կշտանալ չըլլար :

Շատակերները մէկ առաքինութիւն մը ու-  
նին զոր շատերնիս չ'ունինք . — անզարտա-  
սելի հաստատամութիւն—զոր կը ցուցնեն  
շափաղանց ուտելու սովորութեան մէջ, քան-  
զի ճանձրանալ յագենալ զզուիլ չեն դիտեր,  
քանի որ մարդիկ ընդհանրապէս ինչ ախոր-

Ժելի ղուարձութիւն որ ըլլայ , Եթէ միօրիւնակ մնայ կը ձանձրանան , հետեւաբար որկը բամոլներուն առաքինութիւնը չ'ունին :

Qui aargent a, on lui fait faite.

Qui n' en a pas il n'est qu'une bête.

Ովստակ ունի կը վառաւորի ,

Եւ ով չունի անստուն կ'ըսուի :

Բարան վար իսէ ճիւմլէ ալէմգուլուն տրը ,

Բարան եօղըսա հայվան կիսի պադըն տուր :

Օքնկին արտապասը տաղլար աշըրըր ,

Օ իւհիւրտ տիւզ օվատա եօլու շաշըր :

On ne saurait servir à deux autels.

Ոչ կարէք երկուց տէրանց ծառայել ,

Նէմկէօյնիւմ սէֆահաթտա , հէմ ճանըմ

ճէննէթտէ օլամաղ :

On en a vu bien d'autres.

Քեզի պէս շատեր տեսանիք :

Քէօղտիյնէմիշիմ տավուլա քուլաք վէրմէմ :

Ասի տեսակ մը իսիւմ իուրէնէլուն կ'ըսուի ,

ըսել ուզելու համար թէ մեր գլխէն այնաքան

քան բաներ անցած է , այնչափ վտանգ-

ներ սպառնալիքներ տեսեր ենք որ ալ իրեն

ըրածը մեզի համար ճանձի բղղանիք մ'է ,

միայն մեր ականջաց ճանձիր , և ոչ ուրիշ

**բան ըլլալու կարող :**

Qui ne voit que par les yeux d'autrui est taupe.

Աւըիշեն աչքովը նայողը խլուրդ է :

Եւ էլի իլէ երլան թութ :

Խլուրդը շատ ատեն կոյր կարծուեցաւ աշենէն : Քանզի այս կենդանւոյն աչքերը խիստ մանր և գրեթէ անտեսանելի ըլլալուն՝ հարեանցի նայողի մը կոյր կ'երենայ :

Տգիսութիւնը եթէ դժբաղդարար թեթեւամաց բաժինն ըլլայ, իրեն համար զատ գիտութիւն ունի, այն է հետեւորդութիւնը :

Այս ծաղքելի ուսումնականները (որոնց շառլալման կ'ըսեն Եւրոպացիք) ամեն բանէ առաջ հաւատոյ և կրօնից վրայ կը ճառեն կը բաստաբանեն, ոչի պաշտպանութիւն այլի քակտումն նորին ձգնելով : Այս դրդումները մէկ տեսնելով հասկնալը և իրենց խօսքերով զիրենիք խայտառակելը խիստ դիւրին բաներէն է : Քանզի ինչ որ կ'ըսեն մուրացկանութիւն է և անյարիր անձեւ մուրացկանութիւն : Օ որօրինակ, Աստուծոյ և Հոգւոյն գոյութիւնը յոչինչ գրելու համար ասանկ ծանծաղամիտին մէկը բնական դիտութիւն և քիմիական ու աշխարհագրական եւ-

բեւոյթները ասլացոյց բերելով յաղթանակ  
կանգնելու մոքին վրայ էր, երբ սոյն դիւ-  
տութեանց վրայ բաց ի իւր լածներէն՝ ա-  
մենափոքր տեղեկութիւն մ'ալ չունենալը  
մէկ քանի ճարտար ձեւերու ձեռքով բեր-  
նէն առնուելով հարկադրեցաւ խոստովանե-  
լու թէ ինքը հետեւորդ մ'է, իմաստակ  
մ'է: Ըստ իս՝ տգիտութիւն լաւագոյն է քան  
զհետեւորդութիւն, քանզի իւր չքմեղուիրն  
իր վրայ կը կըէ. սակայն հետեւորդուիր ասկից  
անկից մուրացկանուք խելքէն վեր խնդիր-  
ներու մէջ նետել կուտայ զմարդ. հետեւա-  
բար ձրի խայտառակութիւն և անուանարկու-  
թիւն յառաջ կը բերէ դործածողին:

Վկնաց դիւղերէն չեմ դիտեր որ մէկուն  
մէջ չայ-չուսմներ կան, որոնք ոչ չայ ոչ  
Յօյն իտի պինդէն աշխարհ բաներ են, նոյնակէս  
դիւդ մ'ալ կոյ ուր բնակիչք մահմետական  
կրօնքով չայ են, և այնակէս այս երկու դիւ-  
զըն ալ խառնափնթիւն լեզու մը կամ խօսուածք  
մը կը դործածեն իրարու մէջ զորօրինակ: Իս-  
րի լոյս Պ. Վասիլ-Վստուծոյ բարին Աէհ-  
մէտ աղա-Դանաշ աղան իբլիսեան էր, տեւ-  
սա՞ր, ևն, ըսելով կը կենցաղավարին:

Հետևորդութեան շօշափելի օրինակ մը  
կ'ընծայէ վերոյիշեալ հայ — Հոռոմաբնակ  
գիւղին վթայօք յիշուած պատմութիւն մը :  
Հայ — Հոռոմին մէկը օր մը Եկեղեցին կ'երա-  
թայ, ուր վարդապետին յունարէն Երկար  
մէկ քարոզը մտիկ ընելով կուգայ իւր ընկե-  
րին " ծօ Եօռկի կ'ըսէ, առ առտու իրլիսեա՞ն  
էիր—ոչ, —հոն ըլլայիր տէ լսէիր տէսբօթին  
քարոզը, ամա ի՞նչ քարոզ, ի՞նչ քարոզ, բեր-  
նիս ջուրերը վաղեց, ծօ շան տղայ կ'ըսէ  
Եօռկի, դուն հոռմերէն չլյտես ի՞նչոռու  
հասկար քարոզը, —քովիս ուռումը գալօ  
ինէ ըսաց, չե՞ս հաւտար "յարեց սքանչա-  
ցեալ հայ — Հոռոմը :

C'est le pont aux ânes.

Ահա հոս իշերուն կամուրջն է :

Կէլտէ էշէյի սուտան կէշիր :

Չեռնարկութեան մը մէջ մինչդեռ անար-  
դել յառաջ կը խաղանք, յանկարծ անանեկ  
դժուարութիւններ կը ծաղին որ անցաղթե-  
լի են և դժնդակ : Այս առակը կ'ըսուի նա-  
եւ ոամկաց և առաջին աստիճանի տգիտաց  
համար միայն զարհուրելի բաներուն :

Արդարեւ աւանակները երբոր կամուրջի մը

վրայէ անցնելու ըլլան , ձեղքուածներուն  
մէջ տեղէն տակի ջուրին գնացքը տեսնելով  
կը սարսափիին կանդ կ'առնեն , և ամենամեծ  
դժուարութեամբ հաղիւ երբեմն կը յաջու  
զինք անցունելու : Քանզի այս կենդանինեւ  
ըստ սովորաբար խեղդուելէն շատ կը վախնան  
և Պլինիոս Բնազննին ըստին պէս բոցերուն  
մէջէն անվախ կը վաղեն կ'անցնին միսցն թէ  
ոտքերնին չժողու :

## B

Il est marqué au B.

Վիակօնի կաղ և սասպատողնէ  
Ալահըն նրանը դուլսարքնուան տըր :  
Բնդ հանրապէս անկարգ գաղափար մը ու  
նիմք այս տեսակ ձախորդներու վրայ : Եսի  
ծաղրելի նախապաշարում մ'է , աւելին ըս  
տեմ անիրաւութիւն մ'է :

Այս մարդիկները բարիկաղմներէն ոչ աւել  
լի ոչ պակաս արժէք ունին , թողոր խիստ  
հանճարեղ սասպատողներ ալ տեսնուած են :  
Autant pleure mal battu que bien battu.

Քիչ ծեծուողն ալ կուլսյ շատ ծեծուողն ալ  
 Չախորդութեան մեծ ու պղափկը շըլար :  
 Beauté et ehasteté. vieil âge et fermeté.  
 Continence et jeunesse sapience et richesse  
 Santé et maladie ne vont de compagnie

Դէշութիւն՝ ամբծութեան հետ, գոհ ըլ-  
 լալ հարսաութեան հետ, ծերութիւն պա-  
 տանեկութե հետ, խեղճութիւն . Ճոխու-  
 թեան հետ, հիւանդութիւն առողջութեան  
 հետ՝ չեն կենար մէկ մէկու հետ :

Morte la Bête, mort le venin.

Ուղուն մեռաւ, խայթն ալ կորաւ :  
 Nub bien sans peine Զիք բարիք անաշխատ,  
 Ամեր օլմայլնձազ Ե, Ամեր օլմազ :  
 C'est Bonnet blanc ou blanc bonnet.

Ոիւնոյն բանն է, ետ ալի վէլի, ետ վէլի ալի :  
 Baccus à noyé plus d'hommes que neptune.

Բաքոս այնչափ մարդ է խեղդած  
 Որքան Վետոն չէ ընկդմած :  
 Արքեցութեան պատճառած կորուստները  
 Խիստ աւելի բաղմաթիւ են, բան թէ նա-  
 ւաբեկութեանց հասուցած չարիքները, Գի-  
 տենք որ Բաքոս գինոյ չաստուածն է, և  
 Վետոն ծովու :

Si tu veux connaître un vilain.

Baille lui la baguette en main.

Թէ որ յիմարը աղէկ մը ճանչնալ կ'ուղես  
Չեռքը իշխանութիւն տուր : Յիւրքէ պէտ-  
լիք վէրմիշէր, էվլէլ պասպասընը ասմըշ :  
Un bailleur en fait bailler deux.

Վէկը կերեժկուայ երկուք մ'ալ ետևէն :  
Կատ ճիշտ է, երկու առմամբ ալ, մէյմը  
որ յորանջումը փոխադրական ըլլալը կը հաս-  
տատէ, մէյմ'ալ որ մեղի և կնատեալ մար-  
դու մը քով ապրողը վերջապէս անոր պէս  
կ'ըլլայ : Եշը էշուն քով թէ որ կապես կամ  
առոս կ'առնէ կամ փառոս :

Du batelier et voiturier Il faut toujours se defier

Կառավարէն նաւավարէն,

Այիշտ կասկածէ ամեն ատեն

De trois shoses Dieu nous garde de bœsuf salé  
sans moutarde

D'un valet qiseregarde

D'une femme qui se farde

Չհամեմած կովու մսէն թէ անձնագով այն  
ծառայէն մէյ մ'ալ երես ներկող կինէն տէր  
պահէ զմեզ այս երեքէն :

Porter le bonnet vert

կանաչ գլխարկը դրաւ , տիպէ գազըրտը :  
Աշբմիէի քէտիյէ եխւքլէթափ ,  
Դամանակաւ կանաչ դտակ կը հազցունէին  
սնանկացողներուն , որ ամեն մարդ գդու-  
շանայ , և անոնցմէ առեւտուր չընէ : Եյս  
սովորութիւնը եթէ Պօլսոյ մէջ իբրև օրէնիք  
գործադրելի ըլլար , մեր հայկական ընկերու-  
թիւններուն մեծ մասը այն գլխարկներէն  
դնելու պիտի հարկադրէր :

Bois tortu ne se redresse pas,

Օռուռումուռ մեծցած փայտը չի շոկուիր :  
Վնպիտան և կամակոր մեծցած տղան ըը լու-  
ւանար : Չուպուր եաշ իբէն տիւղէլիր :  
Դեռ պղտիկ է , քիչ մը մեծնայ նէ ան ինք-  
նիրենը կը խելօքնայ ո ըսող ծնողքները , թող  
մտածեն , որ ինքզինքին թողուած տղան ,  
մահը միայն ձեւի կը բերէ , երանի թէ այն  
ալպատուաւոր ըլլար :

Օնողք կամակոր կ'ընեն տղան ըսելով թէ  
“ գպրոց երթայ նէ կը շխոկուի ո . դպրոցը  
չի շոկուիր . արհեստի մը երթայ նայէ ինչ-  
պէս կը փոխուի ո կը նայիս որ արհեստն ալ  
զինքը չի շոկեր : Խարգուի կը խելաբերի կ'ը-  
սեն , գժբաղդ մ'ալ կ'աւելնայ , և դեռ չի

շտկութիր : Օչաւակ մը ունենայ կը տեսնեք  
կ'ըսեն , զաւակը կ'ըլլայ , դժբաղդն ալ երեք  
չորս հինգ , տուղինային արտօնութիւնի կայ , և  
դարձեալ ինչոք էն է ան է : Օչաւակ մը կար-  
գէ նայէ ինչ կ'ըլլայ ըսելու ատեն նայիս ի-  
րեն կարդը կը կատարեն , և գերեզմանը այս  
ամէն ծուռութիւնները կը շտկէ :

Ne fais un four de ton bonnet.

Ni de ton ventre un jardinet,

Ո՞ւներ գլուխդ փոան չափ տաք  
Ոչ ալքու փորդ մէկ պարտիզակ :

Եռողջ-պահական խրատ մ'է . պէտք չէ  
գլուխը այնչափ տաք պահել , որ բնական  
տաքութեան վրայ բարդուած հոգւոյն ու-  
ղիղ դատումը և մարմնոյն առողջութիւնը  
խանգարի , մարդս ալ բռւսականաց պէտ ա-  
ւելի իւր ոտքէն տաքութեան կարօտութիւն  
ունի : 'Վոյնակէս բանջարեղէնի յաճախ գոր-  
ծածութիւնը արխւնը ջրոտելէն պատ , քիչ  
մննդական է :

La Bouche parle De l'abondance du cœur

Եյաւելուածոց սրտի խօսի բերան :

Աէօյլէեէնէ պաքմա սէօյլէտէնէ պաք :

Le Bourgeon n'est pas le raisin.

Բողբոջ է աեսածնիս խաղոլ չէ :

Պիր չիչի իւն եադ կէլմէլ :

Il ne faut qu'une brebis galeuse. pour gâter un troupeau. Բորոտ ոչսար մը բաւական է ամբողջ հօոր բորոտել :

Il fait le balai neuf.

Օառայն առջի օրերը ժրաջան կ'ըլլոյ :

Հրզմէթձինին իւք հավէսի տիր :

Il a battu les Buissons

Et un autre a pris les oiseaux.

Պաղընը պէն պէլլէտիմ, էլլէր եէտի իւզիւմի :

Battre le chien devant le loup

Յշնամիին առջին անմիաբան երեխլ, զայն աւելի խաբելու համար . մեր ազգը ձիշդ ասանկ կ'ընէ, բայց մինակ թշնամիին առջին չէ, այլ ամենուն առջին, ամեն տեղ, և ոչ Դըր, այլ ինքողինքը մինակ կրնայ խաբել :

Selon l'argent le besogne. Ատակին չափ գործ :

Աէլլըտինքի էլիմէ, նէ վուրայը միւզիւնէ :

Rouge soir et blanc matin.

D'est la journée du pelerin.

Կարմիր երեկոյ, ձերմակ առաւօտ .

Ուղած մէկ օրն է ճամբորդին տենչոտ :

Qui fait la faute la boît Յանցանիքը ընողը կը  
տուժէ :

Քէօքէի էօլտիւրէնէ սիւրիւրլէտիրլէր :

La faim chasse les loups hors du bois.

Ենօթութիւր գայլը անտառէն կ'արտաքսէ :

ԵՃ իլէն էճէլի կէլէն սէօյէշեր,

ԵՃ իթ ֆուրուն երքար :

Il dit cela de bouche mais le coeur n'y touche.

Եղուն արդար սիրտը չար . Եզրնտան պալ  
սիւտ աքար գալպինտէ աթէշ եանար :

Au plus larron la bourse

Կանը ձեռքը բանիր կը հաւասյ :

Il n'est bon ni à rotir ni à bouillir.

Ոչ կը խորտիլի ոչ կը խաշուի .

Բանի մը չի գար . խեր չ'ունի :

A bon chat bon rat Իրարմէ վար չեն մնար :

Ջէնճիրէ եռւվարլանմըշ.քաբաղն պուլմուշ :

Il n'est feu que du gros bois

Վեծ փայտէն կրակ կ'ելնէ :

Օէնկինէ տօգուն կէչ ֆուքարէյէ սաքն կէչ :

Եյս առածը որքան որ շահեկան ըլլայ . քը-  
րիստոնէական չէ , քանզի եթէ մարդիկ ա-  
սանկ պատգամները բառ առ բառ մտիկ ը-  
նէին , աղքատները լքեալ և անինամ աղ-

Բիւսները շանց և սովորց հետ կը կենակցէին :  
A bon entendeur salut.

Լաքըտը աղնայան իւչըի կէլսին :  
Աղնայանա սիվրիսինէք սազ տըր ,  
Աղնամայանա տալուլ զուրնա ազ տըր :  
J'en viendrai à bout ou je brûlerai mes livres.

Կամ պիտի յաջողիմ կամ գիրքերս կ'այրեմ :  
Եա սիլա , եա բարմաք քաքու :  
Il faudra les brûler pour en avoir la cendre.

Վասունիքի պէս պահելու է :  
Վոմ մ'ալ առջեր վառելու է :  
Il faut prendre les bénéfices avec les charges.

Կահաւոր պաշտօն մը իւր պարտքերը ունի :  
Եաղընը եէյէն թօրթուսունա գաթլանմալը :  
Bon chien chasse de racc.

Որդի հարազատ դնմանութիւն հօրն բերէ :  
A Barque desespérée dieu fait trouver le port.

Վարդոց օգնութիւնք երբ հատնին ողջոյն  
աջն աստուծոյ կը հասնի իսկոյն :  
Ce qu'on apprend au berceau.

Dure jusqu'au tombeau.

Տղուն ուսածն իյօրրան ,  
Տեէ մինչև գերեզման :  
Եյս առածը նախնական գաստիարակուն

բոլոր կարեւորութիւնը կը շիշեցնէ : Հայկա-  
զուն մայրերը թող աղէկ կշռեն այս խօսքը  
և ըստ այնմ վարուին :

Le bien te vint en dormant.

Դուն քուն բաղադ արթուն :  
Սէն չիւրիւք բահարն եիւրիւք : Ան-  
կըսուի թէ այս առածը | ուտովիկոս չո-  
րեքտասանները դէն հնարուած է , երբ ե-  
կեղեցւոյ խոստովանարարին մէջ բահանայ մը  
տեսաւ որ կը խորթար , շահաւոր պաշտօն  
մը տուաւ անոր ըսելով թէ , թող ելնէ ըսէ  
թէ հարստութիւնը քունի մէջ ինձի եկաւ :  
Եթէ գմբաղդաբար ծոյլերը ասի լսեն , ան  
ատեն որքան խորթացողներ կը տեսնենք  
արդեօք , բարեբաղդաբար անանկ | ուդովի-  
կոսներ չկան : Քիչ մ'ալ հայ միմսի մը մը  
տիկ ընեմք որ ըսած է խիստ պատշաճօրէն :  
Օ էնկինլիք քէրէնք սրբոզք իլէ կէլիր .

Հայ խանութապան մը մինչեւ իրիկուն դեռ  
իրեն սիֆառէլ ընելուն նեղացած ձանձիր  
ճանձերը կը վոնտէր երեսէն , յաղթան-  
դամ եէնիչերի մը ներկայացաւ խանութին  
առջին , և կնիքուած զամբիւղ մը տալով , առ  
ըսաւ աս պահէ , մինչեւ որ ներկայ պատե-

բաղմէն դառնամ։ Այսամիտ խանութապանը  
 գիտեր եէնիչերեաց բարբարոսական բռնու-  
 թիւնները, և իրաւամբ կը կասկածէր որ ա-  
 նոնց աւանդ տուածը ոչինչ բան մ'ալ բլայ  
 կուգան գոհարներ կը սպահանջեն, եթէ չը  
 տրուի, այն օրուան շինել տուած դաշոյնին  
 առաջին զոհը խեղճ աւանդապահը կ'բլայ։  
 Աւստի թշուառ խանութապանը չէր հաճէր  
 բնաւ անոր աւանդը առնելու, սակայն եէ-  
 նիջէրին, թախանձեց ստիպեց, ապտակեց  
 և ի վերջո ( տեքնիկն ) ձողը գլխուն վրայ մէկ  
 երկու հեղ կոբելուն՝ հաճութիւնը առաւ։  
 Շատ ժամանակ անցաւ, և մեր եէնիջէրի-  
 էն լուր մը չ'ելաւ։ Օր մը իւր սովորակա-  
 նին պէս երբ խանութապանը ճանձ վռնտե-  
 լու դրաղած էր, որ յաճախորդներու տեղ  
 բանայ, տեսաւ որ տաճկի մը մեռել կ'ան-  
 ցընէին անկէց, մեր խանութապանը իւր եէ-  
 նիջէրիին գլխանոցը ջնանչնոյն մի դադաղին  
 գլխուն վրայ իր զինանշանովը մէկտեղ։ Առուրբ  
 հոգին վկայեց որ անգութ տաճիկը իւր ար-  
 ժանաւոր պատիմը առած է, ու դիտէ Ել-  
 լադայի ո՞ր զտւակը իրեն համար վրէժինդիր  
 էր եղած։ Ասոր վրայ դրացեաց շնորհաւու-

ըութիւնն աւ ընդունեց, ի վերայ այսօր ամեւ  
նայնի փութաց սենեկին ներսի կողմը, եւ է  
նիջերիին տուած աւանդը քննել, զոր մինչեւ  
այն ատեն չէր դպած վախէն։ Օ ամբիւղը  
ժամանակին աղդեցութեան չը դիմանալով,  
տակէն բորբոսէր և փոտէր էր։

Այն ինչ կը բռնէր դայն մէկդի դնելու,  
յանկարծ դամբիւղին տակը պատռեցաւ, և  
ինչ տեսնայ, ոսկիներ, ափերով, ջիւջիւ դիզ  
ուեցան իւր առջին։ Ա Եօչլու Եկօպէ, Ճանձ  
վռնտելն Բայրօն ըսաւ, և իւր չափազանց ու-  
րախութենէն հնարեց թէ,

“ Օ Էնկինլիք քէրէնկը սըրըզը իլէն կէլիր ”։  
Tante à la mode de Bretagne

Իրիտանիք դաւառին աղգականութիւր կը  
նմանի, ճօպա աղգականութիւն է։ Պառաւունք  
կըսէն՝ բէշը բէշն ասուեր է, մելք նըսը եշը է։  
Տըմորղընըն տըմորղը,

Արտ քաբունուն մանտալը ։

Ոչ ուրէք ինչպէս ի Իրըտանիք դաւառին  
աղգականութեան յանհունս ընդ լայնում մը  
կը տեսնուի։ Հոն չէ Եօթը՝ սյլ տասն և եօ-  
թը պորտը կ'անցնի. քանի որ մենք ըստ  
Կամբըռնացւոյն եօթներըորդ պորտը կը

Ճանհնամք իբրև սահման աղքականուն ուս  
կից անդին խնամութիւն ներելի կ'ըլլայ: Հոն  
տղայք իրենց հօր և մօր եղբօրորդւոց հօր  
եղբայր Ոօրեղբայր կը կանչեն կամ հօրաքոյր  
մօրաքոյր: Խնչպէս որ անոնք ալ իրենց հօր  
եղբօր և մօրեղբօր որդւոց հօրեղբայր մօր  
եղբայր պատուանունը կուտան:

Taisez-vous petit babouin, laissez parler ta mère  
qui est plus sage que vous.

Իռէ, կապկի ճագ, թող որ մայրդ խօսի:  
Դուն իմաստակ ես, ան է խելացի:  
Օսէնին պղնատըզըն գանթար Պուրսատա  
քէսթանէ թարթար:

Ծըքտան էվէլ ախըրա կիրմէ,  
Խրատ մ'է երկու սեռին պատանեկաց հա-  
մար, որոնք իրենց վերաբերեալ չ'եղած՝ և  
իրենց տարիքէն ու խելքէն վեր խօսքերու  
մէջ կը նետուին: Այս առածին ծագումը հե-  
տեւալ կերպով կը սպատմուի:

Օր մը տարփալու խիստ հակամէտ խառ-  
նուածքով պղտիկ օրիորդ մը՝ գացեր էր խորնդ-  
բակատար Վատղկան տաճարը նուէր մը ը-  
նելու: Վհ կ'ըսէր բարձրեալդ դիցուհի, կ'ա-  
շաջեմ կը պաղատիմ որ իմ ջնջին ընծառ շատի

տեղբոնելով, կամք ընես որ իմսիրած այն  
գեղանի երիտասարդս ինձի էրիկ ըլլայ: Խո-  
րամանկ պատանեակ մը որ այս խօսքերը կը-  
լսէր, ուզեց խաղմը ընել սիրատոչոր օրիոր-  
դին: Չաստուածուհւոյն արձանին երկու-  
քովք սովորաբար պատիկ արձանիկներ ալկ'ըւ-  
լար հին ատեն որ անոր որդւոցը այսինքն շը-  
նորհաց նուիրեալ էին: Վեր վարպետորդին  
այս արձանիկներէն մէկուն ետին պահուը-  
տելով ջերմեռանդ աղերսարկուին՝ ինքը պա-  
տասխանեց և ըստ « Բայց անանկ աղւոր ար-  
դան չ'են տարքեղ պէս աղջկան » (Օրիորդին  
բանին չ'եկաւ այս պատասխանը, և կարծե-  
լով որ Աստղկան քովի չ'ստուածիկն էր խօսք  
ընողը, սրտմանելով մը գոչեց:

Ի ոէ կապկի ձագ թաղ որ մայրդ խօսի:  
Դուն իմաստակ ես անէ խելացի  
Խորամանկ տղան՝ ալ երկար ըրբաւ, բայց  
դնաց ամեն ուզողին պատմեց այս ըրածը:

Cent ans bannière cent ans civieres

Անուշ անուշ ուտելուն, լեզի լեզի փախե-  
լն ալկայ: Ոէ ֆանիըն սօնու ձէ ֆա արք:  
Յաջողութիւնը չկընար յաւիտեան մնալ:  
Եյն ինչ ընտանիքը որ շատ ատեն բարձր վիւ-

Ճակ մը և փառայեղ հարստութիւն մը կ'ու  
նենայ, կրնայ իջնալ օր մ'ալ ամենագծուծ  
վեճակի մը մէջ:

Քաղդը շատ կը նմանի այն բէկը չը ո՞նուող  
երիվարին որ ժամանակ մը մեր գդուանաց  
սովորած կ'երեխ, և օր մ'ալ խոյը բռնեւ  
լովանանկ կից մը կուտայ մեզ՝ որ ինքդինք  
նիս Յովք երանելոյն ազբիւոր կը գտնեմք:  
Քաղդին այս աղետաբեր աքացին՝ կարծես աւ  
ւելի կարծ ատենի մը մէջ ուտելու ինքնաւ  
յորգոր նպատակաւ, խումբ խումբ հայկա  
զունք անոր որջը—պօլսոյ դժոխքը—ի խավեար  
խան կը յաճախեն:

Այրելի ընթերցող. մարդս պարտաւոր է աշ  
խարհիս վրայ ամեն բան գիտնալ, մինչեւ ան-  
գամ գէշը, ահա ես ալ հետաքրքրութեան  
համար տեսայ այն սինակոկայն, ուր բաղդը  
բաղմեալ յաթու շահագիտութեան՝ կ'զլու-  
նու, մէկուն գրալանը միւսինին մէջ պարպե-  
լով, մէկուն ժպիտ մէկուն ժանիք արձակե-  
լով:

Աանդարամետեան գոջիւն մը բաւական հե-  
ռուէն առաջնորդեց ինձ մինչեւ պատուհա-  
նիկ մը, ուր այս Շիւզանդեան Շաբիլոնը

աչաց առջին կը ներկայի բովանդակ : Երեւա-  
 կայէ խառնագուն և խառնիքաղանձ խուժան  
 մը յոտնկայ կամ յորսայս կամ պատուհանից  
 և վանդակներու վրայ շեղակուտեալ վեց  
 եօթը կանգուն բարձր և գրեթէ հաւասար  
 լայնութեամբ տարատարոսի մը մէջ : Ենպէս  
 անձուկ տեղմը ուր սովորող մարդիկ կար-  
 ծեմքիչ մը շունչ պիտի առնուն արքայութի  
 մտնելու ձամբուն մէջ , (վրանին բարի) :  
 Հոն երկու ուսի վրայ ոչ թէ մէկ՝ այլ եր-  
 կու երեք գլուխ կ'երևին , այնքան որ իրա-  
 բուն վրայ խոնուած են : Ես գլուխնե-  
 րուն վրայ ի՞նչ ըսես կան ։ Վեհակ ,  
 բաթաց , խալես , չալմա , բաբան , շերպէլո-  
 ւայն . այս ամեն գլխանոցները մըրկա-  
 յոյզ ալեաց մէջ ծածանող կտորուանիքներու  
 սիս իրար կ'ընդհարէին , երբեմն ալ ցատկե-  
 լով իրենց կայանէն՝ կը մատնէին աչաց՝ կըն-  
 տակ քոսոտ գլուխներ , որոնց մէջ գտնուած  
 ուղեղները այն միջոցին խիստ տարցած և ըդ-  
 բաղած՝ այս կորուստը չէին դդար : Խիստ ծի-  
 ծաղաշարժ էին այս խառնուրդին շարժում-  
 ները , փրփրած բերանները , կատաղի և ան-  
 յագ աչերը , քրանաթոր ձակատները : Ես այիս

կ'սկսի խոստումներու օդանիւթ առևտուրը :  
 Կը տեսնէի որ նիղակախաղուն կրկէսը շահատակող ասպետաց պէս՝ չորս, ի՞նչ կ'ըսեմ հազարաւոր կողմերէ բուռն յառաջ մղուած .  
 Վրփրացայտ բերանով կը գոչեն, 30/16, անդիւն 36/12, վերէն 36<sup>5</sup>/4 ալբոմ վերպիճ ևն :

Եւ ահա բաղմութիւնը վայրկեան մը բուռըն յուղելով՝ կը տեսնեա որ մէկը գետինը կ'ինայ, բայց ենել փութալու տեղ, ողորմելին կը շարունակէ գոչել իւր այն դիրքովը,  
 36\34 ալբոմ վերպիճ, ինչ ատեն կոխան ու տից ըլլալով խուժանին, աղիքները բերնէն ուղեղը ճակատէն ժայթքելու վտանգին կ'ենթարկի :

Սակաւապետ և երկչոտ մարդիկ այս տեսաւ բանէն կը խորշին : Իսկ ես որ անոր նկարագրութիւր կ'ընեմ, ընթերցողներս՝ եթէ գեռհոն չեն չեն գացած՝ երթալէն խորշեցնելու նրապատակաւէ, երանի եթէ յաջողէի, սակայն չյաջողիմալնէ անդէնական դժոխքը նկարագրող վարդապետները կարծեմ իղնէ աւելի չեն յաջողիր : Աս ալ եթէ քիչ միիթարանքէ, գոնէ առ ձեռն ունեցածս է :

N'aillé au banquer qui ne veut pas manger.

Ni sur la mer qui a peur de danger. Ni à la cour qui dit tout ce qu'il pense. Ni même au bal qui n'aime pas la danse. Հաց ուտել չուզողը հացկերոյթ չ'երթայ : Վ տանդէ վախցողը ծովով տեղ չ'երթայ , պարել չսիրողն ալ պարահանդէս չիգայ :

**Աէքչէտէն քօքան տարը էքմէղ,**

Resolu comme bartole.

Պարթոլի պէս հաստատամիտ :  
Ենոր համար դժուար բան չկայ ,  
Բանէ մը չ'ապշիր , նմանը չկայ ,  
Քալապալքտա փապուճ սլքագմադ :  
Bartole որ bartoldo բառին աղաւաղեալն է  
դուարձալի դրուածքի մը դիւցազն եղած է :  
Եսի խիստ պատրաստաբան միմու էր , հանչարեղ և բանէ մը չզարմացող : Իր թագաւորին այնապէս կընդանենար ինչպէս իր հաւասարին հետ :

Il vaut mieux avoir que voir.

**Ի աւ է ունենալ քան տեսնալ :**

Peu de barbe et pâle en couleur montre homme peu de valeur Ենմորուս մանաւանդ դեղին կերպարանիք մը , կը նշանակէ թէ հոդին և բարոյականը խիստ տկար՝ աւելին ըսեմ խաթար-

*Եալէ :*

Ալմա սարը , սաթմա սարը . . . . .

Քարունա օղբաթմա սարը . . . . .

Il est sûr de son bâton Իր բանը գիտէ :

*Չիւրիւք տալա պասմազ :*

Bon batard c'est aventure. Mais mechant c'est de nature. Պոռնկորդին աղեկ ըլլայ դիսկուածմ'է , իսկ եթէ գէշ ըլլայ՝ խիստ բնական է : Իշկեմպէ քաղանքնաան տիպա բարչասը ըլդմազ :

Այս առածը ճշմարիտ է ըսելու հպամար շատ խիստ կը գտնեմ : Աակայն ստոյգ ալէ որ ապօրինաւոր զաւակ մը քիչ անգամ առաքինի մէկը ըլլալու կը բաղդաւորի , քանզի իր բուն իսկ անծանօթ ծննդեամբը կը զրկուի մայրական խնամքներէն , և ընտանեկան քաղցր և շահաւէտ աղդեցուիներէն . Աակայն այս ցաւալի կացուեն պատճառը այն խեղճ արարածը չէ , և ի՞նչ , միթէ չէ տեսնուած որ գայշէն գառնուկ ծնած ըլլայ :

Նետեեալ աւանդութիւնը որ խիստ արժանահաւատ անձերէ վկայեալ է , կրնայ հաստատել աւարկուիս : Կտկից 45-50 տարի առաջ իւսկիւտար Ա . Խաչ Եկեղեցւոյ մէջ

Երդեցողութիւն կ'ընէր Մարտիրոս անուն  
մարդը :

Այս տիրացուն թէ իր ընդարձոյս արծաթսի-  
րութէն թէ այն ատենի յոյներուն խաբու-  
սիկ և շողողուն խոստումներէն գրգռուած՝  
սրբապիղծ սատանան իր փորը հիւրնկայե-  
լով, Եկեղեցւոյն խաչափայտը պատեհառի-  
թովմը կը գողնայ :

Երկու օրէն բանը իմացուելով բոլոր եկե-  
ղեցին տակն ու վրայ կ'ըլլայ, ամբողջ թաղը  
կը դղրդի, և արդար զայրոյթ մը կը ծաւալէ  
ամենայն ուրեմք :

Աակայն ոճրագործը երևան հանել կարելի  
չըլլար, տեսնենք թէ բաղդը ինչպէս անօրի-  
նեց : Աեր Հայազգի ։ Աիւրենացին ամե-  
նեին անտարբեր, կուդայ իւր սովորական  
բաքոսի տաճարը, անշուշտ իւր խիզճը և  
միտքը նեկտարի բաժակաց մէջ խեղդելու :

Ահաւասիկ փորը տեղաւորուած սատանան  
ուրիշ ոճիր մ'ալ կը թելադրէ անոր : Գի-  
նետան մէջ գաղտուկ տեղ մը կը պահուըտի .  
և գինեսպանը բանէ մը չկասկածելով դուռ-  
ները կը գոցէ կ'երթայ իւր տունը որ գինե-  
տան վրայ շնուրած է : Այս ողորմելին ինք-

զինքը մինակ տեսնելուն պէս գինեպանին  
մնտուկը կը պարպէ, և չեմ գիտե՞ր ինչ մըտ-  
քով Ճրագն ալ սանդուխին տակը դիւրավառ  
նիւթերու մէջ կը դնէ ու կը փախչի :

Աւը վտանգը մօտալուտէ, հոն Եստուծոյ  
մատը մօտէ : Գինեպանը եղբայր մը ունի  
եղեր, որուն հետ մէկ անկողին կը պառկէր :  
Եսի գիշերը քնոյն մէջ սաստիկ ապտակ մը կիւ-  
ցեցնէ եղբօրը երեսին, յորմէ տափտրուն կը  
ցաղկէ բաքոսի մատակարարը : Եւ ի՞նչ տես-  
նէ - թանձը մուխ մը - որ սենեակը կը խեղ-  
դէր, աչքերը կ'առնէ, բայց իսկոյն խելա-  
բերելով դուրս կը վաղէ վերմակը ձեռքը  
սանդուխէն վար կ'իջնոյ և ահա բոցերը կը  
շրջապատէն զինքը : Ենմիջապէս վերմակը հըր-  
դեհին վրան կը նետէ փոցերը քիչ մը կը սըմ-  
քին : Եսոր վրայ բոլոր տունը արթնեալով  
օգնութեան կը վաղեն և դժնդակ աշխատու-  
թեամբ հաղիւ ուրեմն կը յաջողին մարելու :  
Հետեւեալ օրը մնտուկին դատարկութիւնն  
ալ իրեն կ'իմացնէ աղէկ մը թէ վատ յափրշ-  
տակութեան մը զոհ եղերէ, և սակայն ա-  
սոր ալ հեղինակը անյայտ կը մնայ :

Քանի մը օրէն, գինեպանը կը դիտէ որ իր

յաճախորդ տիրացուն առջենք չէ , հագուստ  
 ները նորուկ , խօսքերը մեծկակ և առատ ալ  
 բերք բարիք կը կրէ տունը , այն ինչ անկէց  
 առաջ ցնցոտիներ միայն կը հագնէր , և տուն  
 տարած բարիքն ալ խեղճ ու կրակ բաներ են :  
 Այս յեղակարծ նիւթական և բարոյական  
 փոփոխութիւնը գինեպանին և անոր ընաան  
 եաց մտաց մէջ կասկած արթնցներով , օրին  
 մէկն ալ երբ տիրացուն գինետունը նստած  
 իւր աշխանձիութիւնը կը կատարեր , գինեպանը  
 զանի գինւոյ մառանը հրաւիրեց առաջար  
 կերով որ իրեն նոր գնած մէկ ազնիւ գինին  
 խմբնէ : Տիրացուն սիրով ընդունեց և երբ ա  
 ռանձին մնացին , գինեպանը անոր ըստ “ Ա  
 հա ես , դուն , և Աստած և սա դանակը ո  
 ըսելով շողջողեց երեսն ի վեր լայն և երկար  
 գաշոյն մը , շխտակ ըսէ դուն Եփր իմ մնտու  
 կը պարապողը և տունս բռնկցնել ու զողը ,  
 Տիրացուն կայլագունի մերժ ճերմակ մերժ  
 ի դեղին , դողը անդամները կը սարսէ լեզուն  
 կը կապկապի , բայց գաշոյնին մէկ նորոգ շողը  
 շողումէն , կը կին կը բացուի և կը իսսատվա  
 նի ոճիրը , այս խոստովանութենէն նոր կաս  
 կածներ ստուգելու ուժ առնելով կը յաւեւ

լու ։ Ուրեմն խաչափայտն ալ քու քովդ պիշտի ըլլաց , խոստովանէ , եթէ ոչ , այն կենաւ բար փայտը հիմաց քու կեանքիդ զբաւում պիտի պատճառէ այս դաշոյնուխ : Վօտալուտ մահուան արհաւելոքը գեացուց ոճրագործին թէ տակաւին կեանքը սիրելի է իրեն , ուստի փութաց հանել ծոցէն խաչափայտը և յանձնեց գինեպանին , խոստովանելով որ միտքը յոյներուն ծախելէր . բայց սակարկութիւնը գեռ չյարմարելուն՝ մինչեւ այն օրը քովը մնացած էր , աւելորդ է ըսել որ գիւնեպանը իսկոյն գնաց եկեղեցին յանձնեց փրկագործ փայտը :

Այս տարօրինակ եղեռնագործութիւն կամ սեղանակապութիւն այն ատենին սովորուեր համեմատ թէ թէ պատժով մը եօթի պատճառ , սակայն այն օրէն ի վեր կենաց վայսին վրայ մէծ հոկովութիւն կ'ըլլայ , և առանց պատրիարքարանի հրամանին տեղմբ չփոխադրուիր , կարելի է ուրիշ պատճառներու համար տլ : Վվերաց սյար ամենայնի սիրելի ընթերցաղ , ասանկ մարդէ մը ովլ ծնանի կը հաւնիս , ։ Ժամանակիս բարձրաստիւ ճան եկեղեցականներէն ամենէն պատկառեաւ

լին հեղաքարոյն սւսումնասէրն և սրբակրօն  
նըն : Այս առաքինազարդ կրօնի պաշտօն  
եան ճանչցողները կը վկայեն ինձ և կը հաս  
տատեն իմ առարկութիւնս թէ շատ ան-  
գամ թէ ապօրինաւոր ծնունդ ունեցող զա-  
ւակներ՝ և թէ վերոցիշեալ սրբազանին պէս  
հօր մը արդիւնքէն , խիստ օդտակար և ըն-  
տիր անձինք կրնան յառաջագոսյիլ կամ բնա-  
կանէն կամ չնորհիւ բարւոք դաստիարակու-  
թեան :

Tel est l'esprit de l'homme. Tel est son bâtimen-

։ Օառը իր պատուղէն կը ճանչցուի :

Խելացի մարդը բամբասանաց ենթակայ եւ  
զողի մը վրայ բամբասովին ըստածին պէս դա-  
տում չընէր , այլ անոր որ և է մէկ գործին  
կ'սպահէ : Ճեշդ դատաղուի մը մինակ գործին  
արդիւնքին վրայ կրնաց ըլլալ , ուրիշ կերպ  
դատող մը իր վրայ զրցունել կուտայ սյս ա-  
ռածը որ խիստ քաջագէպ է ,

Il porte le bâton dont à son regret le bâton.

Դավազաննն ինք բերաւ , առջի ծեծն ինք կե-  
րաւ : Դազալը քույուեա քէնտի տիւշափւ :

Այս առածը կը յիշեցնէ ինձ մանկական  
պարզմառները : Տան պարտիզին ամենը

տիր ոստերը կը կտրէինք և վարժապետնուս  
կը տանէինք, ան ալ չեմզ իտեր ո՞ր օրինաց շը-  
նորհիւ, մեր բերած գաւազանին առաջին  
հարուածը մեղի փակցնելով զմեզ կը շնորհա-  
կալէր, որով մեր ընծայն աղէկ տեսակէ ընտ-  
րելնուս վրայ զմեզ ալ կը համոզէր։ Չեմ  
գիտեր, կամ մենք քիչ մը շտակէկ աշխաժ-  
էինք կամ մեր վարժապետները բարբարու-  
եէնիչէրիներ չէին ալնէ պակաս տեղ մը չու-  
նէին։ Քանիզի գիտեմ որ եէնիջէրիք ալ ի-  
րենց դաշոյնը փորձելու համար խեղճ՝ հպա-  
տակները կը վիրաւորէին (կ'սպաննէին չըսե-  
լու համար)։ մեր խափաներն ալ գաւազան-  
նին մեր վրայ կը փորձէին, է՛հ, տարբերու-  
թիւնը բոն մը չէ, բաւական է որ սրտերը  
մէկ ըլլան։ Չեմ չտփազանցեր ըսելով որ  
եթէ եէնիջէրիին դաշոյնը առնենք վարժա-  
պետին տանք և վարժապետին գաւազանը  
եէնիջէրիին, անտարակոյս գործիքներու տար-  
բերութիւ միևնոյն արդիւնքը չը պիտի հետեւ-  
ցընէր. քանիզի ինչպէս որ ըսի. գործիքները վտ-  
րող սրտերը մէկ խմորէ են թրծուած։

Beau et bon ne sont pas de compagnons.

Եղէկը աղւորին, միշտ չէ քովի դին,

Հեր կիւղէլիք ողիր եէրէ կէլմէզ :  
 C'est un chat de beaugencies. պօժանսիան կա-  
 տու մ'է : Պօժանսի Դաղղիոյ մէջ պղտիկքա-  
 զաք մ'է : Այս առածին ծագումնը հետեւ  
 եալ պատմուե մէջ կը սովորինք : Ճարտարապետ  
 մը Պօժանսիի մօտ | ուառ գետին վրայ կա-  
 մուրջ մը շինելու կանչուելով շինուիլը սկսաւ .  
 բայց մէկ քանի անդամ անցած փորձեր ը-  
 նելէն ետքը յուսահատութենէն սատանան  
 օդնութեան կանչեց : Աև սգին եկաւ և ճար-  
 տարապետին հետ անանկ պայմանագրութի  
 մը դաշնադրեցին որ կամուրջը լմննալէն ետ-  
 քը առաջին կենդանի անցորդը սատանային  
 սլիափ ըլլայ , իբրև շինողչէք : Այս սակար-  
 կուիլը ասանկ կարդի դրուելէն ետքը . սա-  
 տանան շինութիւնը սկսաւ , քանի մը օրէն  
 կամուրջը ամբողջ լմնցաւ : Աակայն ճարտա-  
 րապետը պայմանագրութիլ կատարելու հա-  
 մար , ինչընէ աղէկ . - կատու մը առջին կը  
 ձգէ և կամուրջին վրայէն կանցունէ , իբրև  
 առաջին կենդանի անցորդ մը : Ահա այսպէս  
 սատանան քիմէն բռնուեցաւ : Աս ինչ խար-  
 դախութիէ կըսէր կը բողոքէր կը պտոչտար  
 ով մտիկ կընէ . գէշ աղէկ կատուով մը գոհ

ըլլալու որոշում ըրաւ : Աս չար կենդանին ալ  
նայելով որ սատանան իրեն չհաւնիր , կրցա-  
ծին չափ ճանկրտեց իւր նոր տէրը : Ատկայն  
պայմանագրութեալ կատարումնը տեղը լցած էր  
և սատանան յաղթուած :

Trois beaucoup et trois peu detruisent l'homme  
Երեք շատ և երեք քիչ . . . . .  
Վարդուս կ'ըլլան կործանիչ  
Այսինքն շատ խօսիլ և քիչ գիտնալ  
Կատ ծախք ընել և քիչ ունենալ  
Կատ խնդրել և քիչ արժեք ունենալ,  
Պաշնըն քէլինէ պաքմաղ , սէրայա հէքիմ  
լից կիտէր :

Beauté de femme, sacheux reveie-matin.

Գեղեցիկ կինը ցաւալի զարթուցիկ ժամա-  
ցոյց մ'է : Ասոր Ճշմարտութիր ծերերուն ու  
տարաժամ ծերացեալներուն համար է :

Defiez-vous des gens marqués au B. borgne bossu  
boiteux, bigle.

B. Գրով նշանակուած մարդոցմէն վախցիր :  
Ալլահըն նշանիը գուլունտան գօրք :  
Ասանկ ըսելը ոչ արդարութիէ ոչ գթասըր-  
տութի , և հնարողներուն տղիտութիը և  
չարամտութիը միայն կը ցուցնէ :

Qui a bu, boira. Խմողը պիտի խմէ :

Տատանան տայանմադ :

Ըաղմաժամանակեայ պակասութիւնը դրժուարէ չ'ըսեմ անկարելի է որ արմատախիլը ըլլայ, գինովութին ալ անանկ մզութիւն մ'է զօրքիչ մարդ կը յաջողի վրայէն նետել, քանզի շատ առիթներ կը գտնուին նորէն այս մոլութեան դիմելու :

Il a mis du foin dans ses bottes.

Եղէկ վաստակ ըրաւ, էյի քաղանտը :

La plus mauvaise roue d'un chariot est celle qui fait le plus de bruit.

Կառքին անպետ անիւն անէ, որ ամենէն շատ ձայն հանէ : Վնոնք որ ամենէն շատ կը խօսին, ամենէն պակաս գործունեայ են :

Il n'ya si petit buisson, qui ne porte son ombre

Փոքրիկ մացառ մ'ալ չկայ, որ իր ստուերն չ'ունենայ :

Ումմատըղըն թաշ պաշ եառար :

Վմենէն անարդ աստիճանի մարդն ալ իր կարեւորութիւր ունի, կրնայ իր ազգին և բարեկամացը աղէկութիւն մը ընել նոյնպէս ալ գէշութիւն :

Վինէք սիր շէյ տէյիլ, միտէ պուլանտըրը :

Il a la tête près du bonnet.

Հարկացած ատեն խենթ կը դառնայ :  
Bonnet (դուակ) բառը տեսակ մը գլխարկ  
կը նշանակէ , որ ժամանակաւ Եւրոպայի մէջ  
խենթանոցի խելագարները կը դնէին , ինչ  
ովէս որ մէկ տեսակն ալ մեր հայ խենթերուն  
Ա . Փրկչի հիւանդանոցին մէջ պատսպար-  
ուած մէկ մասին գործածածն է : Ասանկ գր-  
տակ մը կը հագնէր Ֆրանսուա առաջնոյն  
խենթ Ոխմասը :

Գիտենք որ Ֆրանսուա Ա . շատ պատե-  
րազմներ ըրած է կարողոս գէնթ Գերմանիոյ  
կայսեր հետ , որուն ձեռքը գերի ալ ինկած  
է , և խաբուսիկ դաշնագրութ մը ճողովրե-  
լով խոստումն ալ չէր պահած իր երկիրը դառ-  
նալէն ետքը : Այս բանիս վրայ թէկ կարո-  
ղա կայսրը էվել թշնամութիններ չըաւ , և  
հաշտութին ալ վերանորոգեց , սակայն յայտ-  
նի էր որ ամեն բան ի վերին երեսս էր գոր-  
ծուած , և երկու կողմէն ալ պատեհառթի  
մը կ'սպասէին ոխերնին առնելու : Երդ ասի  
գիտնալով Ոխմասը , երբոր խմացաւ թէ կա-  
րողոս կայսրը ճամբորդութիւն մը ընելու հա-  
մար Գաղղիայէն պիտի անցնի , և իրեն վը-

նաս մը չդալուն վրայ Թրանսուա առաջնոյն  
իրեն տուած խոստմանը վստահելով ճամբայ  
պիտի ելնէր, բսաւ օր մը իր տէրոջը առջին  
“Եթէ կարողո՞ւ Դէնթ բաւական կարձաւ  
միտ ըլլայ Գաղղիոյ մէջէն ճամբորդելու մեր  
թագաւորին խոստմանը վստահելով որ այն  
քան պատճառներ ունի իրեն հետ իբրև  
թշնամի վարուելու, ես ալխմ գտակս անոր  
կը հադցունեմ բարով վայլէ թող. և իսկ եթէ  
առանց վեաս մը կրելու ճամբորդուիր ընէ,  
պատասխանեց անոր՝ թագաւորը. — Եհ ը-  
սաւ անտարբեր, ես այն ատեն անոր գլուխն  
կ'առնեմ Զեր վեհափառութեան գլուխը  
կը դնեմ:

Donner un poisson d'auril à quelqu'un.

Ապրիլին առջի օրը մէկը խարեւլ:

Այս սովորութիւնը ամեն ազդաց մէջ կայ:  
Հատ ստուգաբանիչներ շատ բացատրութիւ-  
ներ կուտան այս ասացուածքին, բայց և ոչ  
մէկը գոհացուցիչ չէմ գտներ: Ոմանք կ'ըսեն  
թէ ապրիլ մէջ Գաղղիոյ գետերուն մէջ  
ձուկները այնչափ առատ ըլլալուն, բնակիչք  
դիրար, կը խարեն եղեր այսպէս ըսելով թէ  
այն ինչ գետեն այսօր խիստ առատ ձուկ որ:

սացինք, յորմէ ով որ հրապուրուելով եր  
 թար փնտուեր և ձեռնունայն դառնար,  
 խարուած կը սեպուէր և վրան կը խնդային:  
 Կ'ըսուի ալ որ | ուղովիկոս ՃԳ. Նանաի դըղ-  
 եակին մէջ | ոռէնի իշխանը բանտարգեալ  
 կը պահէր: Ապրիլի մը առջի օր մը այս իշխա-  
 նը ԱՇօրթ գետէն ի լող անցնելով փախաւ,  
 ասոր համար | ոռենցիք կ'ըսեն թէ ձուկ մը  
 տուած էին Գաղղիացւոց որ բանտարգեն:  
 Բայց | ուղովիկոս ՃԳ էն շատ առաջ ալ այս  
 սովորութիւն կար: Իսկ Հայաստանու կամ  
 Ծիւրքիայի մէջ այս սովորութեան եր-  
 բէն ի վեր մտնելը շատ յայտնի չէ, միայն թէ  
 անխռով կրնանք ըսել թէ ուրիշ տեղերուն  
 մէջ մտնելուն կամ ժամանակակից է կամ  
 թէ քիչ ետքը մտած, այնչափ աղեկ համոզ-  
 ուած եմ Ծուրքաստանցւոց նորասիրութե-  
 խիստ ընդունակ ըլլալուն վրայ: Իմասնաւո-  
 րի մեր ազգը, ոչ թէ ասանկ թեթև արժէ-  
 քով սովորութիւնն մը, այլ որքան որ քմացը  
 յարմար կործանիչ և ծաղրելի սովորութիւնն-  
 եր որ տեսնէ աղքաց վրայ, անմիջապէս  
 տարուան մը տղու պէս անխորաբար կըն-  
 դունի, և կը փառաւորուի անոնցմով: Աս

Հերիք չէ, նոյն սովորութիւնները մեծցնեւ  
լով զարդարելով իրեն փոխատուներէն ալ  
աւելի ծաղրալի կրլսյ . ասոր պատճառը  
խիստ դիւրին է հասկնալ : Վեղի փոխատու-  
ագգերը իրենց անթիւ պակասութիւննե-  
րուն հետանանկ առաւելութիւններ ալ ու-  
նին որ կը գոցեն՝ ինչ որ գէշէ , և աստղա-  
փայլ կը ցոլացնեն ինչ որ օգտաւէտ է , և գո-  
վելի . քանի որ մենք անոնցմէ առաջ փրինձ-  
նուս մշջէն քարերը ստկելու տեղը բինձնե-  
րը կստկենք դուրս կը հանենք : Ահ ինչու-  
կը զարմանաս ուրեմն սիրելի ընթերցող , ակ-  
ռապլիկ ըլլանուս :

Les chevaux courent les bénéfices  
Et les ânes les attrapent.

Աշխատութիւնը ձիերը կընեն ,  
Օգուսն էշերը յափշտակեն :  
Այլիւնին էյտինի տաղտաքի տօմուզ եէր :  
Աղէկ պաշտօնները և շնորհները միշտար-  
ժանաւորաց չեն տար :  
Այս առաջը լուդոլիկոս Ճիշի հնարքն է ,  
որով կ'ուզէր ըսելթէ շատ մը անպիտան իշ-  
խաններ սանձարձակ կը վազէին իրեն կու-  
դային պարապ պաշտօն մը խնդրելու , և սո-

Վորաբար կ'ընդունէին . քանզի եթենց ձիեւ  
ըստն միջոցաւ , նախ իրենք կը հասնէին :

A brebis tondue dieu mesure le vent.

Աստուած մեր կարողութեան համեմատ մե-  
զի վիշտ կը խրկէ : Ըլահ տաղընա պաքար ,  
քարբնը օնա կեօրէ վէրիր :

Pas a pas le boeuf prend le lievre.

Քայլ առ քայլ եզր եզնիկը կը բռնէ :  
Յարատեռութիր երբեմն այնչափ շուտով  
նպաստակնուս կը հասցնէ և երբեմն ալ այն-  
քան աւելի շուտով որ , մենք ալ կը զարմա-  
նանք , և զաշխարհ ալ կը զարմացնենք մեր վր-  
րայ : Ուկիին գերիշխանունն ալ կը խնարհի  
յարատեռութեան առջին , անսանկ որ , յարա-  
տեռութե սիրահար մը , ուկիին կիսաստուած-  
մը ընելու չափ չ'ամբարշտանար :

Quand les biens viennent les corps faillent.

Երբ Ճոխուիք կը հասնին , մարմիններն ալ  
կը հալին :

Ճառ անդամբաւական հարստուիմը հա-  
զիւ կը ժողվենք , մշյմ 'ալ ծերութիր վրայ  
համնելով վայելելու ժամանակ չժողուր :

Քաղդը եթէ բռնադատուի ճանձրանաց ա-  
զանքէ թախանձանքէ , յակամայ կամս

կարծես թէ կը խրկէ իւր անագան շնորհնելը , որով վայրկեան մը շնորհակալու կ'ընէ զմեղ : Բայց յոչ կամոց եկած շնորհը մը չը ժառանդուիր , և բաղդը անգամ մը չ'երջան կացնելու մտադրած մէկ էակը , վերջապէս չ'երջանկացնելու համար , անտեսկ ասկիկար օքեր կուտայ անոր որ իր շնորհքը շուտով կը մոռնայ և կ'երանէ այն վիճակը զոր ներիտ յին հետ փոխանակեց :

Au pauvre le besace. Պեռը աղքատին վրայ տուէք : Վուո ապալցա :

Աղքատը էշէք , պինմէտի գոլայ :

Աղքատութիւնը անանկ մէկ յանցանք մ'է որ ամէն պատիժ , սով , չքաւորութի , հըրդեհ , ցուրտ , հիւանդութի . իրեն կուգան սպավորաբար :

Աղքատները կարծես թէ կոյրեր են որ կոյր բաղդին անցնելու ձամբուն վրայ կը մնան , որ զիրենք կը կոխկրտէ , կը տառապէ , քանի որ հարուստները քառակին կ'ըլլան , և երբ բաղդին ժանիքը հեռուէն նշմարեն՝ քովի բողոքը կը մնանեն , հետեւաբար շատ անգամ աղատ կ'ըլլան անոր օտարուի հարուածներէն :

Bâton porte paix. Գավխաղանը խաղաղուի կը

բերէ, Տայաք ձէննէթոէն չըդմա տըր ։  
 Որ ոչ լուիցէ ունկամբ, լուիցէ թիկամբ ։  
 Քրիստոս իր օրինակաւն ալ մեղի ցուցուց թէ  
 երբեմն բռնուի բանեցնելն ալ մեղք չէ, երա  
 բոր տաճարին մէջի նենգաւոր վաճառաշահ ։  
 Ները դուքս վանեց խարազմնով, որով մաք  
 րեց Աստուծոյ օթարանը և խաղաղութիւր վե  
 րահաստատուեցաւ ։ Բաելէ թէ խաղաղու  
 թիւն գանելու համար երբ ամէն համոզում  
 և հնարք կ'ապառին, բռնուիլը անհրաժեշտ  
 է, միայն թէ այս դաւաղանք վարողը դիտ  
 նայ զանի չափով և արդարութ գործածել։  
 Հոս դարձեալ մեր մանկութեան երանելի  
 դաստիարակները յիշելու կուգայ, որոնք մեր  
 ուկրիները ձեփի բերած ատեննին կ'ըսէին, որ  
 ոչ լուիցէ ունկամբ լուիցէ դիկամբ ո ։ Աա  
 կայն կ'երևայ թէ մեր ականջը և կրնակը ի-  
 րարմէ որոշելու կարողութ չ'ունենալով նախ  
 մեր կռնակներուն հետ կը խօսեցնէին դաւա-  
 զանի հարուածները երբ անով չէինք լսեր  
 (սովորաբար), այն ատեն մեր ականջներուն կը  
 խօսէին, բայց այնչափ երկար կ'ընէին այս  
 խօսքը՝ որ մէկ քանի օր ետքն ալ տակաւին  
 մէկ ականջնուս մէկալէն երկարութիւր կ'իմա-

ցընէր թէ մեր այն անհաւասար ականչը աշ  
շէի խօսքի բռնուերէ : Battre faut l'amour. Օւծը զաէրը կը փախցնէ :  
Առ հապէթ իքի պաշտան կէրէք տիր :  
Եսի ճիշտ է ամեն տեղ, միայն Ուուսիոյ մէջ  
այսպէս չէ, ուր կիները որ զարտուզուի մի  
են, շատ կ'ախորժիներ իկներնեն ծեծ ուտե  
լեն, կարելի է որ այն հարուածներուն տե  
ղէն Ուուս կիները մէկ մէկ վարդ կը փրցնեն  
հետեւալ օրը, և « վարդին սիրուն համար  
փուշովն ալ կը տանջուին » :

Gouverne ta bouche selon ta bourse.

Բասակիդ համեմատ կառավարէ քերանդ .  
Բարանքը պատար սէօհաղէթին էթ :  
Անօդուտ սրատուէր մ'է : Վշքատ մարգը  
արդէն երկըստ և համեղախօս է : Հարուս  
տընէ որ կը խրօսիտայ և բարձրագոյն կը գո  
չէ :

Cela s'en est allé en eau de boudin.

Բուլորովին պարապը գնաց ոչինչ եղաւ  
Լէլիւֆիարտիւ առ կէօթիւրտիւ :  
Eau de boudin. Օտը պուտէն (կաշիի ջուր)  
կըտեն այն ջուրին՝ յորում գըրի կողք շնուր  
լու աղիքները կը լուան, և յետոյ այս ջուրը

բանի մը խեր չըներ կը թափեն :

Qui se fait brebis. Le loup le mange.

Դարնուկին պէս մ'ըլլար հեղ, գայլին կ'ըլլար ողջակեղ : Աէ եավաշ օլ պասըլ, նէ բէք օլ ասըլ :

Portez-vous des bouteilles ?. **C**իշեր կը տանիս Ոտքիդ տակ հաւ-կիմթ կայ :

Կ'ըսուի խիստ կամաց քալողներուն կամ հարսներուն, իբր թէ ձեռքերնին շիշեր ունենան կոտրելէն վախնալով : Հիմայ հարսերն ալ այնչափ կամաց չ'են քալեր, վախնալով որ տեղերնին չհասած կէս ճամբայէն ետ կը դառցնեն զիրենիք : Կախնի լացողներն ալ չկան մէջերնին, քանով այն լացը իրենց չափաղանց ուրախուէն առաջ կուգար, քանի՛ որ հիմայ գլխունուն գալիքը կարծես թէ առաջուց գուշակելով, ոչ չափազանց կը խնդան, ոչ կուլան, ոչ ալ խիստ կամաց կը քալեն :

## C

Je suis du régiment de champagne.

Ես ալ Շամբանիի գունդէն եմ :

Ալ հարս, ես հարսին քոյր :

Լուդովիկոս Ճնշի անդրանիկ որդւոյն հարսանելիան պարահանդէսին մէջ, անծանօթ մէկը ուրիշի մը պահուած տեղը բազմեցաւ : Երբ իրեն կ'ազաքուէր որ անկէց ենէ, պատասխանեց թէ Կամբանիի գունդէն այս ինչ զօրապետն եմ : Այս խօսքը կը լսէր տիկին մը որ նոյնպէս ուրիշի մը պատրաստուած տեղ մը նստած ըլլալուն՝ զինքը հանել ուզողին պատասխանեց թէ և ես ալ պարոն զօրապետին գունդէն եմ, ուստի ես ալ չեմ կրնաք ելլալ ասկից : Այս պատմուիը կը լիշեցնէ ինձ, մեր Հայ եկեղեցեաց մէկ քանիին մէջ տեղւոյ համար տեղի ունեցած խայտառակ և գայթակղական եղելու թիները : Այն ինչ դէպ ի յարեւելս կոյս՝ Աստուածային պաշտամանց սրբազան ներկայացումները կը տրսուին, անդին դէպ ի արևմուտք՝ բռնաւորական և սրբապիղծ կատակերգուի մը կը ներկայանայ ի ձեռն կանանց սերնդին :

Տեսակ մը բովածէ ծիեներ կամ սանկ ըսենք կոտիլէներ որոնք իրենց հայրենական հրիտակին յափշտակուելը դէմթիւտեղէն վառեալ. ժառանգաւորք և հասարապետականք կը մարտընչին Աստուծոյ տաճարին մէջ, ոմանք մէկ

մէկ Ը ամբանիի զօրապետուհիներ են, ու  
մանք անոր գնդէն Վմաղսններ : Ոմանք (աւելի  
ծիծաղաշարժներնեն ասոնք) զօրապետին  
զէնքերը շինով գործարանին գործաւորներէն  
մէկուն տանը դրացիները :

Եսանկ անիրաւութիներ տեսնելով (բացի  
կրօնականէն) ամեն զգացմանց լուռ թիպաշ-  
տելու սրբավայրին մէջ, կը մտածեմ և կը  
վՃռեմ թէ սա մեղնէ առջի մարդիկներն ալ  
մեղնէ ոչ աւելի ոչ պակաս խելք ունին եւ  
դեր : Հիմակուանները իրաւ է, քիչ կը յա-  
ճախեն եկեղեցիները, բայց առջիններն ալ  
այնքան շատ կը յաճախեն եղեր որ՝ սկսած են  
Պէօյի-ռաբէրէ, Վատըքէօյ թօօփհանէ օղլու տեղ  
ունենալու փափաքելու ոլէ՞ տեղեր ծա-  
խու առնելու եկեղեցեաց մէջ : Եթէ խելք  
ունենային կամ թէ լսենք արքայութի երթա-  
լու փափաք ունեցած ըլլային, փոխանակնիւ-  
թական եկեղեցեաց մէջ իրենց սեփհական  
տեղեր յանձանձելու, երկնային կալուածոց  
երկրաւոր մատակարար սրբազան Բարին դի-  
մելով զինուորեալ եկեղեցւոյն մէջ յաւիտե-  
նական հանգստի օթարաններ կը գնէին .  
Ըստակը ըսելով, ոչ առաջինները ոչ ալներ

կայքս իրարու քան մը բաելու երես քերան  
չ'ունինք։ Այս միայն կայ որ մեղի համար  
կը յուսացուի, իտի անոնք իրենց յոյսը հետերնին են թաղած, թողլով իրենց բարի  
կամ անբարի գործոց արդամիքը իշխութիւնի  
կամ ի գայթակղութիւն ապագայ սերնդոց։

La foi du eharbonnier.

Հաւատքը ածխավաճառինն է։

Սատանան Առաջոնեան փիլիսոփայի մը կերպարանք առած ածխագործի մը հիւղը մը տաւ, և ուղելով փորձել անոր հաւատքը ըստ անոր « Բնչի կը հաւտաս, — ինչի որ Ա. Եկեղեցին կը հաւտայ, — ինչի կը հաւտայ Ա. Եկեղեցին, — ինչի որ ես կը հաւտամ, պատասխանեց ածխագործը։ Չարամիտ ոգին իւր խորամանկ փորձոյն անցածողութիւն տեսնելով կծիկը դրաւ։

Ենուսումն բայց անյօղդողդ հաւատացեալները իրենց բոլոր տգիտութը ըստ իսաւելի յաջողակ են նոր առաքելոց որոգայթներէն խուսելու, և անոնց անթիւ տրամաբանական առարկութեց դէմ զինելով բերաննին կարկելու, քան թէ գիտուն յանձնապատահները որոնք շատ գիտեն բայց շատ

աւ կը սիսալին :

Par droit et par raison, Charbonnier est maître dans sa maison.

Երաւամբ և օրինօք . Տէրէ . Եւր տան ածախագործ ոք :

Նէր քէս քէնտի էվինին աղասը տըրը :

Յրանսոււա Ա . օր մը որսի ատեն անտառին մէջ մոլորեցաւ , մութը կոխած էր երբ ածախագործի մը հիւղը մտաւ , յոդնած և անօթի , կինը միայն հոն գտաւ անկիւն մը կըծկըտօծ : Յագաւորը թէւ անմիջական խրնամքի կարօտ էր բայց հարկ եղաւ տանտէրոջ գալուն սպասել :

Վ երջապէս ածխագործը եկաւ , բարեեց իր հիւրը , բայց անոր նստած մէկ հատիկ աթուակը քաշեց տակէն առաւ՝ որ ինքը նստի , “ ներեցէք բատ , ասանկ ընելուս , վասն զի բարակ քաղաքավար չեմ , մէյ մ’ալ որ աթուը իմն է ” : Ուստի , իրաւամբ և օրինօք , տէրէ յիւր տան ածխագործ ոք : Յրանսոււա Ա . խնդաց այս առածին վրայ . և փայտի կոճղմը գտաւ նստաւ վրան : Սոխով և սե հացով ընթրիքէն ետքը տէրութէ վրայ խօսք բացուեցաւ , ածխագործը կը գանգատէր

տուրքերէն , և անոնց բարձումը կը խնդրէր ,  
մանաւանդ կ'ըսէր , սա անտառին մէջ ինծի  
որսալու չթողենին խիստ կը նեղացնէ զիս ,  
թէ և այն կտոր մը կերած միսդ գաղտնի որ-  
սացած եմ , մեծ քիթը չիմանայ (1) : Վրան-  
սուա խոստացաւ անոր . ձեռքէն եկածը ընել  
իւր վիճակին բարելաւունը համար , և  
չոր խոտերու վրայ այս անգամ իրօք թագա-  
ւորական քուն մը քաշեց :

Եւաւոտուն թագաւորին մարդիկը եկան  
զինքը գտան : Եծխագործը երբ իւր հիւրը  
ճանչցաւ , քիչ մնաց խելքը գլխէն պիտի կո-  
րուսներ : Իսկ Վրանսուա Ա . խիստ վեհանձ-  
նութիւն վարձատրեց զանի և արտօնութիւնը  
անտառին մէջ որսալու :

Qui naquit chat. court après les souris.

Խատու ծնողը մկանց ետևէն կ'իյնայ :  
Փօշան խաթուն չ'ըլլար :  
Եսրւ ուսուլտան էվէլտիր :  
Բնական միտումները միշտ կը պահեն իրենց  
ազդեցութիւն , և թէ դաստիարակութիւնը

(1) Այս անունը կուտար ժողովուրդը Փրանսուա ա-  
ռաջնոյն որուն քիթը իր աստիճանին մէծութեանը կը հաւա-  
րարէր :

չկրնար բնաջինջ ընել ինչ որ ընդաբոյս է :  
 Տանդ և ՞ էքքօ խտալացի բանաստեղծները  
 սովոր էին միմեանց վիլսովայական խըն-  
 դիրներ առաջարկելու : (Օր մ'ալ այս խընդ-  
 րոյն վրայ վիճեցին թէ և կրթուին է գերա-  
 զանց , եթէ բնականը ։ Տանդ կրթութեան  
 գերազանցութիւ պնդագոյն կրտաշապանէր  
 և ասոր շօշափելի փաստ կր բերէր իւր կա-  
 տուն , զոր վարժեցուցած էր ձեռքը ձրագ-  
 մը բռնած՝ ընթրեաց սեղանին քով կայնե-  
 լու ետեւի թաթերուն վրայ : ՞ էքքօն հա-  
 կառակը կր պնդէր , և կ'ըսէր ալ թէ ինքն  
 ալ իւր կողմէն կրնայ ցուցնել անտնէ փաստ  
 մը , որ իրենը ջրելու կարող ըլլայ :

Եյս երեւելի հակակարծիքները հետե-  
 եալ օրը վէճը առջնէն աւելի տաքցուցին  
 Տանդ կարծելով թէ իւր կատուին ձարսի-  
 կուիր յաղթանակը անհրաժեշտ իր կողմը  
 պիտի բերէ , կանչեց զանի որ սկսաւ իւր  
 պաշտօնը անթերի կատարել : Եյս միջոցիս  
 ՞ էքքօ գրապանէն տուփ մը հանեց , իսկոյն  
 երկու մուկ ցատկեցին դուրս . կատուն իւր  
 համագամ կերակուրները տեսնելուն պէս  
 ձգեց ձրագը ու վագեց անոր ետեւէն , որով

¶ Է. Ք. Քօին պարգևեց՝ յաղթանակը : Այն ա-  
տենէն ի վեր Տանդ իւր կարծիքը փոխեց և  
բնականին՝ դաստիարակուեց վրայ ունեցած  
գերազանցութիւր հռչակեց սքանչելի ոտա-  
նաւորի մը մէջ, ուր կ'ըսէ թէ, բնականը Առ-  
տուծոյ զաւակն է, իսկ դաստիարակութիւր  
և կրթութիւր անոր թոռները :

Արեելցիք մասնաւորաբար, Հայքո ալ հի-  
նուց ի վեր կը ողատմենք այս պատմութիւր,  
ուր, Տանդիւ և Պէք. Քօի դէրը ունին Յակոբ  
Նալեան, և Հրեից խախամագլուխը և ա-  
ռարկուներն են ասոնք : Ասըլմը էվէլ, ու-  
սուլմը : Հոն ալ “ Ասըլը ” կը յաղթանակէ :

La nuit tous chats sont gris.

Դիշերը ամեն կատու մութ գոյն ունի :  
Անրդիկ՝ մասնաւորապէս իդական սէռէն,  
դիշերը գեղեցիկ կ'երեին, մասնաւանդ եւ  
թէ դիշերուան պէս խարուսիկ պատրաս-  
տութիւներով աչքերու ներկայանան . . .  
Այս առածին բարոյական կողմը սա է թէ,  
յանկարծական և անքննին դատմամբ ընտ-  
րուի ընելու չեմք, ի վեաս մեր երջանկուե :

Cordonnier borne-toi à ta chaussure.

Կօշկակար կօշկիստ վրայ կեցիր :

Պաշընտան եխւքսէք իշէ կիրիշմէ :  
 Երե ելի պատկերհան մը գեղեցիկ նկար մը  
 ի ցոյց հասարակութե՛ դրած էր, ինքն ալ  
 վարագուրի մը ետին պահուբած տեսնող  
 ներուն դիտաղութիները մորիկ կ'ընէր : Կօշ-  
 կակարին մէկը պատկերին կօշկին վրայ պա-  
 կասութիւնը գտաւ, նկարիչն ալ այն սրխա-  
 լը շտկեց :

Կօշկակարը այս յաջողուե՛ վրայ ինքզինքը ա-  
 ւելի բան ճանցողի տեղ դնելով յանդգնե-  
 ցաւ ըսելու թէ “սրունքին մէկ կողմն ալ  
 ինձի աղէկ չ'երեար” . Պատկերհանը դայրա-  
 ցած իսայտառակեց զանի ըսելով և կօշկակար  
 կօշկիդ վրայ կեցիր ո . Վըքան Հայ կօշկակար-  
 ներ վիստալ սկսած են Հայ ընկերուեց մէջ,  
 որոնք քիչ մը ա . բ . գ . քիչ մ'ալ ա . բ . ց ,  
 ուսնելով, ոմանքը լրագրական հրատարակուեց  
 կըկէսը կը նետուին, և չնչին և ինասաբեր  
 դատեր պաշտպանելու կ'ելնէն, ասդիէն ան-  
 դիէն ոչնչաբանութիներու անծայր շարոցնե-  
 րու ու կանչիւներով հասարակուիր կը ձանձ-  
 րացունեն, ոմանքը ալ հաղիւ թէ Այտուծոյ  
 յերկինս՝ եթէ յերկիր բնակիլը ուսած են  
 կ'ելնէն անոր դոյցութիւն կուրանան, կարծես

թէ բոլոր քրիստոնեայ աշխարհ (իրենցմէ  
 զատ) խաբուածէ, հաւատալով թէ « ըս-  
 կիզըն իմաստուն երկիւղ Տեառն է » այլ ա-  
 նոնց խելապատակին փչածին նայելով հաւա-  
 տալու է եղեր թէ « սկիզըն իմաստուն ու-  
 րացութեն Տեառն է » : Ալ զարմանամ թէ  
 հանձարել Եւրոպայ որ այնքան հազարաւոր  
 դասագրքեր կ'ստեղծէ, գրեթէ ամեն օր  
 ամեն ուսմանց նորանոր և իրարմէ դիւրա-  
 գոյն մեղոտներ աւանդելու համար, ինչ-  
 պէս կ'ըսեմ մեր երեկեան փիլիսոփայից հետ  
 չխորհրդակցիր և Աստուծոյ գոյութեն ուրա-  
 ցումը իմաստուն ըլլալու համար առաջին և  
 անսխալ մեթօտ մը հռչակէր : Ահ խեղչ  
 Եւրոպայ, իզնւր իզնւր, կը նայիմ որ դուն  
 ալ մարդ ըլլալիք չ'ունիս, իզնւր կը պարծիս  
 լուսաւորութեն վառարան, իմաստուն ակն  
 աեղոսներով : Ահա այդ հասակովդ պի-  
 տի մնաս, և մեր փիլիսոփայից չանսալույա-  
 մառութենդ ի պատիմ, շատ չքշեր, օր մը  
 (ինչպէս որ արդէն բոլոր քու պարծենցած  
 խմաստուիդ) զքեղալ բովանդակ պիտի կը-  
 լեն անոնք :

A cheval donné il ne faut point regarder la bouche,

Բնծայ Եկած ձիուն բերանը նայելու չէ :  
 Հետիցէ աթըն նալընա պաքմազլար :  
 Ըսել կ'ուղէ թէ , մեղի տրուած ընծայները  
 շնորհակալու կերպով ընդունելու է : Աակայն  
 արժէք չգիտցող և կծծի ընծայատուներուն  
 ալթէ իրենց և թէ ընծայներնուն արժէքը  
 քաղաքավոր կերպով ճանչցնելը՝ ոչ միայն  
 պարագ է՝ այլ և խեր մ'է :

Mal chose que negliger les petites choses.

Աղէկ բան չէ պղտիկ բան մը զանց ընել ,  
 Աիմիշիք չփան օլուր :

Երբեմն փոքրադայն անհոգութիւն մ'ալ ըզ-  
 մեղ խիստ անխոհեմ կ'ընէ : Գամմը պակաս  
 ըլլալուն՝ ձիուն պայտը կը կորսուի , պայտը  
 չ'ըլլալուն՝ ձին ալ կը կորսուի . ձին չ'ըլլալուն  
 ձիաւորն ալ կը կորսուի երբ թշնամին վրայ  
 հասնի : Վհա ասոնք ամէնքն ալ մէկ գամմին  
 պակասութենէն յառաջ կուգան :

Ce n'est pas un grand clerc.

ԱՌՃ կղեր մը չէ , Եերհուն խելացի մը չէ :  
 Ժամանակ մը կղեր կամ կղերիկոս կ'ըսէին  
 գիտնականին . և կղերութիւն բառը գիտութիւն  
 ըսելէր , և եթէ խեղճ ու կրակ գիտութիւն  
 կամ կրթականութիւն կար նէ այն ալ կղերին

Ճեաքնէ Եր : Եղնուականք պամօթ կը սեպէին  
 կը թութիր , իսկ հասարակ ժողովուրդին՝ սովլ  
 բեցնող չկար : Եյն առեն կղերի մը կեան-  
 քը անսանկ թանկագին բան էր որ Պաղպիոց  
 Արքղիոյ , և Կերմանիոյ մշջ հենէֆէ ծէ ելեց  
 (կղերի շահ ) անուամբ առանձնաշնորհութի  
 մը հաստատած էին . որուն զօրութիքը կա-  
 խաղանի դատապարտեալ մը չնորհք կը գրա-  
 նէր , երբ կարող ըլլար կարդալու սաղմասին  
 մշջ քանի մը տողբան որ դատաւսրները ա-  
 նոր ձեռքը կուտային : Եկու աես որ դատաւ-  
 սրներն ալ կարդալ չդիանալուն՝ բանտին  
 քահանուցին կը վստահէին : Երբ ասի Կը կար-  
 տայ ի՞ր ո ըսեր , մեղապարտը աղատ թող կը  
 տրուէր , բոլոր օրատիժը այնքան կը լսար որ  
 ձեռքին մշջ տարերկախմով զրոշմ մը կը դար-  
 նէին :

Ինչ ահուելի տօրքերութիւնն միջին դարէն  
 մինչև իննեւտասանները դարս : Այսօր Ե-  
 կեղեցական մը Եթէ խղճի մոօք և պատւա-  
 ւոր կերպիւ իւր կոչմանը սլիտի ծառայէ ,  
 պարտաւոր է ժողովուրդին դիտածին կրկի-  
 նը դիտնալ , բանի որ ժողովուրդը կղերին  
 ձեռքէն այս տօրօնութ կամ առանձնաշնոր-

Հաւթիր կապուելով, անոր հասարակոցին կեր-  
 պարանք մը հագուցած՝ տիեզերաց կեդրանը,  
 երեւ ղամբար կանգնած է զայն ՚ի տես և  
 ի ճաշակ ամենից : Հերիք է որ մեկը իւր ա-  
 չաց կեղեւանքը ի բաց հանէ, անխտիր անմար-  
 գել անոր լսար պիտի տեսնայ : Հայքա ալ  
 այս լսար կը տեսնեմք կամ տեսնեյու կը ճռգ-  
 նիմք, բայց մեր աչաց կեղեւանքը բաւական  
 թանձրամած ըլլալուն (ըսեմք) լսար հա-  
 զիւ ասղան աչքէն տեսնուածի չափ կը նրա-  
 մարուի, և ի՞նչ չափ պիտի ըլլայ այնքան անձ-  
 կութիր մը թափանցած աղօառութիւնը : Անոր  
 համար որերնիս զանի կապոյտ կը տեսնեմք,  
 որերնիս սեաւ, որերնիս երմիներանգ : Անոր  
 համար գիտութիւ ուժը ամեն տեղ հա-  
 ւասար իր աղգեցութիր չունենար : Անոր  
 համար քիչ տեսնոյն ալ շատ կը տեսնեմ  
 կը ըսէ, շոտ տեսնողի ալ : Խրաբանչիւր ոք  
 իւր տեսած գոյնը կը պնդէ թիւ ունի լոյ-  
 սը, և ոչ ոք, ափանն, բաւական կը խոնարհի  
 անդամ մը ձեռքը աչքին տանելու և զայն  
 պարզելու, տւելի ընդունակ ընելու համար  
 լուսոյն ճշմարտութեան :

Petite cuisine agrandit la maison

Խոհանոցին պղտիկն է , որ տունը կը մեծցնէ :  
Չափաւորութիւն և խնայութիւն ընտանիքը  
կը հարստացնեն . Վ.յո երկու դրուշուները  
ունեցողին դուռը չքաւորուի չը չալեր :

Il est plus aisè d'entrer au Carême qu'à en sortir.

Դիւրսդոյն է մանել մեծ պահք , քանի թէ  
ելնել պահողցյանդ :

Տարբմալը աէրիլ , տայանմալը .

Տարեկենդանը ուրսիսուեց և խնձոյից նը-  
ւիրեալ ժամանակի պարբերուի մը ըլլովի . ա-  
մեն մարդ չզգար մեծ պահք մանալը , քան-  
դի քաւասնօրեայ հանդարտուե փոխարենը  
նոյն աւուրց մէջ դտնելու զբաղած է :

Վ.յո առածը երբեմն ճիշդ էր բոյց հիմայ չէ :

C'est un Catholique à gros grains.

Առ խոշոր համրիչով կաթոլիկը նայէ .

Խստնըն սօֆուսու , շէթանըն մասքարասը :

Տեսակ մը բարեպարիշտներու կ'ակնարկէ ,  
որ բան մը չեն ներեր սյլոց , իսկ իրենց ան-  
ձին ամեն բան կը ներեն :

Վ.յո նոր փարխեցիները խորհրդաւոր ցոյ-  
ցերով ալ աչքի կը զարնեն , խոշորահատ  
համրիչը ոյն ցոյցերէն մէկն է , հիմակուան  
ատենս ոչ միայն սատայնաներուն՝ ոյլ տիե-

զերաց ծաղբալի են ասանկները :

Le chagrin ne paye pas les dettes.

Յուր պարագ չվճարէր :

Ne laissez point le certain pour l'incertain.

Սույգը մի թողուր, անստոյգին կուր :

Տիմեաթա կիտէրքէն էվաէքի պուլկուր՝  
տան օլմա :

C'est un Caton. Օանր և խստաբարոյ է .

Կատոն շռովմայեցի խորհրդականը երեելի  
էրիւր բարուց խստութը և խմաստուն խոր-  
հրդատուութը . անունը յառակս անցած է ,  
և կ'ըսուի իւր մանեացը , բայց այս գիտնալու-  
է որ ամեն կատոն՝ շռովմայեցի կատոնը չէ ,  
անուամբ կատոն և հոգւով օջիլուներ ալ-  
կան , որննցմէ զգուշանալը խոհեմուի է :

Tu mouches la chandelle,

Comme le diable moucha sa mère.

Տիապլին մամին քիթը առածին պէս ըբիր :  
Վուր տէտիք իսէ էօլոփւրտիւն .

Տիապլը անունով մահապարաը կառավինա-  
րանը հասնելուն՝ խնդրեց որ վերջին անգամ  
իւր մայրը տեսնէ , խնդիրը ընդունուելով  
երբ մօրը մօտեցաւ որ համբուրէ , յանկարծ  
անանկ մը խածաւ անոր քիթը որ բրցաւց :

Ճաղովուրդը չարագործին այս լեռջին անց  
գթուելը վրայ սաստիկ զայրացած՝ պիտի յօ-  
շատէր զինքը, կեցէք գոչեց Վիլեոդինեան  
բեմին ատենախօսը, փութով զիս մի մեղադ-  
րէք, գիոցէք որ եթէ այս կինը իմ առաջին  
գողուիս պատժէր, ևս հիմնյ հոս չէի ըլ-  
լար, և որովհետեւ ասանկ չըրաւ, խրախու-  
սեց զիս, ուստի ուղեցի որ ինքն ալ իւր պա-  
տիմը կըէ ինձի հետ :

Եյս խօսքը չարդարացուներ զինքը, բայց  
շատ օգտակար դաս մը կուտայ այն տեսակ  
մայրերուն՝ որ իրենց տղայոց խարստացիկ ճար-  
պիկուեցը վրայ տղայաբար կըմայլին, կը իր-  
բախուան ալ զանոնք կամ լաւագոյն է ըսել  
կը տղայանան անոնց հետ :

Ne chantes pas ayant la tête,

Ճանդէսէն առաջ մէ! երգ երգեր .

Կերտէ գոհացիր .

Չայը կէօրմէտէն պաճապըլորընը սրզամայ :  
Quand le chat est absent , Les souris dansent .

Երբ կատուք հոն չեն մկունք կաքաւեն :

Քէօբեքսիզ քէց տէ տէյնէկսիզ կէցէք :  
Fait à chaux et à ciment.

Կատ ամուր շատ պինու :

Չը թրթ տինինակէն քավի : Ասու անդ այս բառը՝  
L'homme chiche, n'est pas riche.

Ագահ մարդը հարուստ չ'ըլլար . Քանզի աղ-  
քատը չունի չուտէր . և ագահը ունի չու-  
տէր :

Le chien enragé ne peut long vivre.

Կատղած շանը կեանքը կարճ կ'ըլլաց , այս  
Երթմը դուշուն եօմրիւ աղ օլսւր :

Chien hargneux a toujours l'oreille dechirée.

Կուռասէր մարդիկ միշտ կըտուժեն :

Եշուամաղ քէօրէր եարասըդ օլմազ :

Begarder le ciel et la terre,

Par ensemble ne peut faire,

Հայել յերկինս և յերկիր , այս ապահովանքը

Երկուք մեկտեղ չեն լինիր :

Հեմձանըմ ձեննեթուէ . հեմ կէօյնիւմ ան-

ֆահաթուա օլմազ :

En coffre ouvert le juste pèche.

Քաց մնտուկը , արդարը , մեղաւոր կ'ընէ :

Պալ թութան բարմաղնը եալար :

Շատ փայլուն բաներ շատ անմեղներ հր-  
բակուրած են , որով իրենցմէ չսպասուած  
անօրէնուիներ տեղի ունեցեր են և կ'ունե-  
նան դեռ :

Ազգային շատ մըստացուածոց խնամածուաց  
վրայ միշտ այս բամբասանքը եղած է և կ'ըլսյ,  
ուռտ կամ իրաւ, անի քննելը բասրողաց և  
խիղճերու թողլով, մենք այսչափ կ'ըսենք որ  
այս առածիս ճշմարտուիր ամեն տեղ ամեն  
առեն միշտ փորձուած է :

Elle va coiffer sainte Catherine

Մայրապետ պիտի ըլսյ, Տիւնեալք տէյիլ:  
Եւրոպիոյ մեջ սրբուհին Կատարինէ աղջ-  
կանց և խիստ կանուխ ծնած օրիորդաց պաշտ-  
պանը սեպուած է, ասոնք են սրբուհւոյն  
նուիրուած մատուռները զարդարողները:

Կը հեծեմ ըսելով, որ եթէ աղքատուիր ու-  
նայնասիրուիր, վատթար բարոյականը և ըս-  
տակի փոխանորդափար ամուսնուն աւերակ  
ընթացքը դեռ Հայոցս մեջ աեէ, աչքը  
լոյս երանալի սրբուհւոյն, դեռ շնոր ու շնտ  
օրիորդներ և կուսակրօն Հայ պառաւեալ  
ներ պիտի ունենայ իւր ծառայուելը մեջ:

Il est né tout coiffé.

Ի ծնդենէ բարեբաղտ է,

Աչք երլորդ ալթընտա տօղմնուշ:

Comparaison n'est pas raison.

Մարդ մարդու կը նմանի .

Բայց ճիշդ նման կը գտնուի՞ :

Tout se fait dans le monde, par compére et commére.

Եմեն բան կռնակով կ'ըլլայ :

Ճերիք տիւշմէտէ վայ արքամ տէմիշ .

Եշխարհիս մէջ տեսնուած գործերը սովորաբար մասնաւորի շահու և սիրոյ կամ երկիւղի նկատմանց ի նպաստ կը կատարուին , քան թէ ընդհանուրին շահուն և ի սէր արդարուեն , քանզի կ'ուղեմք նախ բարեկամնիս գոհ ընել , ետքը անոր բարեկամները , և ուրկից որ երկիւղի կամ կրկին շահու վերադարձ կը նշմարեմք , հոն միայն եմք նպաստիչ :

Les conseillers n'ont point de gage.

Խորհրդատունները ամսական չ'ունին :

Եյն տեսակ մարդոց համար կ'ըսուի , ու ոնք կարծես թէ տքնուի ( Առողք ) ըսած են այլոց խորհրդատու ըլլալը , բայց անկից անգին չ'անցնիր իրենց օգնականուիլը :

Որբին խրատառ շատ կ'ըլլայ :

Իսկ մատ մը կաթ առւող կայ :

Un coq est bien fort dans son fumier.

Եմեն մարդ իւր տեղը զօրաւոր է :

Ճեր խօրող քէնտի չէօբլիյիւնտէ էօթէր :

“ Ըստ ուկին առէրը ամեն ուրգ զօրաւոր է ։ ”  
Tout le monde ne peut aller à Corinthe. ԽՈՏ

Վմբն մարդ կորնթոս չի կրնար երթալ-  
չեր իցիալին հարձր տէյիլ:

Ղախան Եղիսաբետի Գուշանը իւր անհամե-  
մատ գեղեցկութը կէտ նպատակի եր եղած  
բոլոր հեշտատէր և ժառանգակէր երիտա-  
սարդաց : Եյս աշխարհայանկայց զիցուհին  
իւր քնակութը Կորնեթոսի մէջ հաստատած ըլ-  
լալուն՝ աշխարհիս ամեն կողմերէն հոն կը  
յաճախէին , և այն անյագ Վագնիսուհին շահ  
սուղի կը ծախէր իւր շնորհքները , որով յա-  
ռակի անցած է թէ ու ամեն մարդու բան չէ  
Կորնեթոս երթալ :

La côte d'adam (la femme) a plus d'aloés que du miel.

Եղամնոյ կող հալուէ շատ իրայ .  
Քանի թէ անոյշ մեղքը Եթինոյ :  
Եյս ամբարիչտ առածին կընամք պատառ-  
խանել որ եթէ Եղամնոյ մէկ կողք ( կեոջ վը-  
րայ ) այնչափ հալուէ ( դառնուի ) կոյ , հա-  
պա ի՞նչ սարսափելիք քանակութք պիտի գըտ-  
նուի , և կոյ այն մէծագոյն մնացորդին ( մար-  
դոյն ) վրայ ուրիշ առնուեցաւ կողք ( կինք ) :

Chacun est sage après le Coeur.

Չախորդուէ մը և ոքք մարդու կը խելաբերի,  
Պիու տայաք տէյիլ նասահամթ տըլու :  
Եսոր մէջ մէծ արժէք մը չկոյ , շատ շատ ,  
առ պիտի րըսոյ որ մարդու առաջնու սիսալ  
մունքէ մը օգուտ քաղել գիտնայ երկորդի  
մը մէջ :

Il a bon courage mais les jambes lui manquent.

Ծամ արիստիրոտ է , բայց ոտքերը առաջ  
չեն երթար կոր :

Տապանարդ տըլ քուրտա վարմաղ :

Հենգնական տառի մէ , քաջանրտին ոտքե-  
րը երբէք չեն գողոր :

Ոէկըտնիտարի առաջ բէաղջի մականուաննէլ  
հոչակաւոր ստահակ մը կար , սարսափ իրմէ  
նուազ ուժով ստահակներուն , սարսափ թա-  
ղեցւոց , սարսափ բանտապանաց , և բան-  
տարգելոց , որոնց կենակցուիր վայելելու  
պատիւը խիստ շատ անգամ կ'ունենար : Ի՞ու-  
լոր ոստիկանուէ եղերանց և մոլունց հեղիւ-  
նակները ամենէն առաջ իրենք կ'աղօթէին  
որպէս զի անզուգական ստահակին այցելու-  
թենէն ազատին ընդ երկար : Եւ այս ալ ա-  
ռանց պատճառի չէր : Քանզի խիստ շատ

անդամ բանտապանաց արթնուիր խաբած և  
 զանոնք գանաբեկուե մատնած էր . Վանենէն  
 արիւնկզակ բանտարգեալք՝ քիչ ճեծ չ'էին  
 ուտեր , երբ անոր բարկուիր գրգռելու  
 դժբաղդութիւնը ունենային : Եւ արդարե  
 խիստ արիասիրտ և արտաքս կարգի կորովս  
 տէր էր : Վոր օր մը Խրվաթ մը կաշկանդելու  
 միջոցին՝ ուրիշ Խրվաթ մը որ անկից կ'անց-  
 նէր , իւր աղդակցին աղմաքարշ քանակոծիլ  
 տեսնելով , ձեռքը եղած բարակ շիշը ցուցը-  
 նելով ըստ ո հոռե՞ս հիմայ բեղ կ'սպաննէի  
 եթէ այս շիշը ձեռքս չ'ըլլար ո և Ամբ-  
 սոնը այս լսելով բրքիչ մ'է բրցուց և իւր  
 որար թողլով շատ բան ո ըստ իւր նոր ա-  
 խոյեանին , որովհետեւ այս շիշը քու անսպար-  
 տելի քաջուիդ կը զսպէ , թող որ նախ զայն  
 կոտրեմ : և անմիջապէս շիշը հազար կտոր ե-  
 ղաւ : Խրվաթը իւր Պալլասեան վահանին  
 կորուստէն (ըլլալու է անշուշտ) , տոտիկնեւ-  
 րը շարժեց և կծիկը գրաւ . բայց մեր սոսա-  
 հակը որ արագուտն ալ էր , հաստ ետի էն  
 և մօտ նպարավաճառի մը խանութին մէջ օձիւ-  
 քէն բռնելով խրեց թշուառականին դլու-  
 խը իւղին տակաւին մէջ մինչեւ ուսերը , ծիւ-

ծաղաշարժը հոս է որ նպարավաճառին դեմի դրացին որ խրոխտ իտալացի մ'էր, լսել անոր աղաղակները կարծեց թէ իւր դըրացին կ'ըսպաննեն, ուստի արտօրնոք ատըրժանակ մը ձեռքը դուրս ցաթկեց, իւր բարեկամը պաշտպանելու : Ի՞այց իւր հայհոյունց կեսը բերանը մնաց երբ մեծ լուրիայի պարկ մը գլխուն վրայ տեղաւորուեցաւ մեր Ասմբաստենին հուժկի ու բազուկներէն : Երբ խրովաթը տակառէն զլուխը ազատեց և իտալացին զամբիւղէն . բիտճին եղջրուային սրունքը արդէն իւր սատանին ծակը հասուցեր էին զինքը :

Le roi n'est pas son cousin.

Թագաւորը հօրեղբօր որդին չէ եա :

Դաղղիոյ թագաւորները սովորուի ունէին հօրեղբօրորդի պատուանունը տալ իրենց Աիրելեաց, պալատի մեծամեծաց և իշխանաց, կարոլոս Ա. զՃան տ'Առք իր հօրեղբօրորդին կոչեց :

C'est un Crèsus.

Հայո հարուստ է ոսկիի հետ կը խաղայ :

Հարուն քատար զէնկին տիր :

Արէսոս՝ որուն անունը յառակս անցած է,

Ա իւղացւոց թագաւորն էր վեցեթրորդ դաւ  
 ըուն մէջ Ք. Ա. Եւր բարեբազտութիւն բոլոր  
 հին աղբաց մէջ նշանաւոր էր , բայց յաղ-  
 թուեցաւ և գերի ընկաւ Պարսից Վիւրոս  
 թագաւորին ձեռքը , և այսպէս կորսնցուց  
 իւր գահը , Ճոխութիւն , ազատութիւն և կեանքն  
 ալ պիտի կորսնցունէր , եթէ իւր վերջին  
 պահուն՝ Ասղն փիլիսոփացին անդադար իրեն  
 յեղյեղած սա ճշմարտութիւն չը խոստովանէր  
 թէ . Չէ երանելի բարեբազդուի մարդկան  
 մինչեւ ցվախճան , ո որով Վիւրոսի սիրտը կակ-  
 ղեցաւ , և իրեն համար ալ որտաշարժ դաս-  
 մը սեպելով ասի , խնայեց անոր կեանքին և  
 հանգիստ ազրեցաւ ։ Արքան չայ կրեսու-  
 ներ Վիւրոսներու ձեռք չպիտի մատնուին ,  
 եթէ Ասղնի այն հռչակաւոր խօսքը ոչ թէ  
 և վերջին պահուն՝ այլ միշտ ըսէին , բայց ոչ ,  
 մարդս իւր ունեցածը մինչեւ չի կորուսնէ .  
 չպիտի ճանչնայ անոր յարգը , գետը չցամ-  
 քած ջուրին յարգը չգիտցուիր կ'րսեն , ե-  
 թէ ընչաւորը անինչին խոնարհութիւն ունե-  
 նայ՝ Աօղոնին երանութիւն աւելի երկար կը սե-  
 ւէ : Ատկայն հարստութիւնը աղքատուն  
 հետ հաշտեցնելն է գժուար , աղքատը արդէն

ուղել չուղել խոնարհէ , իւր անունը խոնարհ  
 հունի կը նշանակէ , խոկ սոկին և խոնարհունի  
 իրարու քով եկած առեն , կարծես թէ ոսկի  
 ին գոյնը աւելի կը նետէ , և բանին չփար ,  
 կը հեռանց կը թոփ ամբարտաւանուն վետ-  
 րալից գոգը , անկեց կը տնօրինէ , կը հրամա-  
 ցէ , կը սարսէ , կ'աւելը , վերջապէս ինքն  
 ալ կիւրոսի մը ձեռք կը մասնուի , իւր ա-  
 ռօր փառօքք : Քրիստոսի ըսած մալուխէն  
 ալ հաստիկէ կ հարուստները այս տեսակէն  
 են : Անը ազդին մէջ փառք երկնից , ասանկէ-  
 ներ չիկան առ այժմ , քանզի հարուստ ալ  
 չկան , չկան մեր ամիրաները եկէս ամիրանե-  
 րը տէրութեան ամենաբռորձը . շահաւց ողեւ-  
 կալորները , ուսկայն ատղին անդին կը դրս-  
 նուին վար եւ մէջ կծծիներ , որոնք իրենց հա-  
 րուստ անունը անդամ ծածկել կը ջանան  
 թող թէ ոսկինին : Կ վերայ այսր ամենայնի  
 ես կը փափաքէի որ մեր ատղին մէջ հարուստ-  
 ները շատեան , հոգ չէ ինչ տեսակէ ըլլալին ,  
 ասանկէներուն համար լաւագոյնէ սպասելը ,  
 քանզի ուր ուրեմն երբոր մեռնին , կրնամբ ա-  
 նոնց մահուանին ետքը կենդանուն առեն  
 չառածիս առնել , համալուելով որ անպնկ

կծծիներուն զաւակները սովորաբար շռայլ կ'ըլլան, անշուշտ աղգը բան մը կը շահի աւ նանկ զաւակներէն : Վեր պարտքն է աւ նոնց աւելի բարեբաղդ յարատենանուն վը բայ բարեմաղթել, և ոչ թէ չքաշելիք ընել, որ ոչ մարդկուն և ոչ քրիստոնէական օրինաց կ'ենթարկի : Վիշտ անդամ եթէ գիտնամք որ անոնց փլչելովը մենք պիտի բարձրանամք, դարձեալ չպիտի ընդունիմք այս անիրաւ համբարձումը, քանզի օր մ'ալ ուժը մը զմեզ փլցունելով նոյն օրինակ կրնայ բարձրանալ :

Իսկ այն տեսակ հարուստները զօրս Կոտուած՝ ոչ թէ մարդ՝ այլ որբոց և այրեաց արտասուքի սրբիչ հրեշտակներ է ստեղծած, անոնց անուանքը լիաշուրթն օրհնութ թող յիշուին, անոնց համար յաղթական եկեղեցւոյն անմահ երանելիները, աջքովերնին տեղ պիտի ցուցնեն պատկառանօք :

Յիրաւի այս տեսակէն եղողները քիչ են, այլ Քրիստոսի հաշոյն խիստ համեմատ ընտիրներ :

Partout et en tout il faut que la croix aille devant.

Վիշտ և ամեն ուրեք պէտք է որ կրօնիքը

նախապատիւ քլայ :

Եմեն բանէ առաջ հոգեւորը պիտի մտածենք : ամբարշտի և մարմնասիրի գործ է ըսկը թէ ժամանակիս զբաղմունքը պարագայ ները ինձ չ'են ներեր մարմինէն առաջ հոգին մտածեմ : Հոգւոյն խնամք տանելու համար մեծ դրամագլուխ մը պէտք չէ , — բարւոյն սէրը՝ և յօժար կամք , ահաւասիկ անոր կենսական տարերքը : Աչ ապօքէն մարմնոյն ամեն բարիքը հոգւոյն ունեցածէն կը ծագին , հոգին առաջդէ , մարմինն ալքաջառողջէ , հոգին ախտաժէտէ , մարմինն ալարդէն մեռածէ :

Goutte à goutte on emplit la cuve.

Քիչ . քիչ ամանը կը լեցուի :

Տամլա տամլա կէօլօլուր :

Il y a des nouvelles à la chandelle.

Ճրագին քով ցցունք կան հիւր պիտի գայ : Հին նախապաշարման մը մնացորդն է , որ հիմայ խօսք քլայու համար միայն կըսուի :

Յառաջադոյն ճրագին . քովի ցցունքները իւրենց որքանութքը հասակովը և ձեւքովը զանազան մեկնուեց տեղի կուտայյին , որով սրաւաւունք կամ պառաւամիտք դիւքահաւան

անձերը իրենց օտարոտի դուշակու իներավը  
փոփոխակի կը տրտմեցնէին . Եւ եթէ դիսլ  
ուածով դուշակածնուն մօտ երազ մ'ալ  
տեսնուէր , ալ ոչ ուրախուե՞ ոչ տրտմուե՞  
չափ կար :

Le premier coup en vaut deux.

Եռաջ սկսողը արդէն շատ քան ըրած է :

Իլբ աթան օգնու տըր :

Une fois n'est pas coutume.

Աէկ անդամը սովորու ի չէ :

Պիր դաղահաթլան ատամ ասմաղար :

Amour se nourrit de jeune chair.

Աէրը թարմ միսով կը կերակրի :

Ոքքան որ մարդու երիտասարդ է այնքան ալ  
կրնայ սիրել , կը սիրէ և նորէն կ'զգայ սիրել :

Des chaînes d'or sont toujours des chaines.

Ոսկի շղթայներն ալ դարձեալ շղթայ են :

Սոխին անուշը ըթլար :

Եղատու իը այնքան սիրելի և թանկագին է  
որուն քան մը չը փոխարիներ , հարստութին  
անդամաչքի չերեկիր : Բանասաեղծները ի-  
րենց քերթուածոց առարկայ երկու քան ու-  
նին , — Աէր և Եղատութիւն :

Ta chemise ne sache ta guise.

Կապիկդ ալ չի մանայ գաղտնիքդ :  
Այդ էլինին եաբարընը սօլ կէօրմէյէձէք :  
Հոռվմայեցի Անդեղլուր կ'ըսէք « Եթէ  
դիտնամ որ իմ գաղտնիքս իմացեք է շապիկս ,  
անմիջապէս կ'այրեմ դայն » :

Un bon cheval n'a pas besoin d'éperon.

Եղէկ ձին մարակի պէտք չ'ունի :  
Ելւրիւք աթա մահմուզ իսթէմէզ :

A cheval qui part, on augmente l'avoine.

Երագացու երիվարին ,  
Կ'աւելցնեն խոտն ու գարին :  
Իւրիւկ աթ եէմինի արթըրը :  
Ինչ գործի մէջալ որ ըլլայ մէկը , աշխոյժն  
ու եռանդը և հաւատարիմ ծառայութիւ  
ձեռքէ թողելու չէ :

Յարդ և արժէք գիտցողներն ալ պակաս  
չ'են , ուշ կամ կանուխ վարձատրուի մը կը  
պատահի , նաև բնական ալէ որ մարդ իւր  
վաստակին համեմատ վարձք պիտի ընդունի :

A tel trou, tel cheville

Ասանկ ծակին ասանկ գամ :

Ասանկ հարցման ասանկ պատասխան :

Աղնատըշա կէօրէ ֆէթլա :

Tandis que le chien chie le loup s'en fuit.

Ոինչդեռ շունը կերերայ,

Դայն ի մախուստ կը դառնայ :

Il bat le chien devant le lion.

Առիւծին առջին շունը կը ծեծէ :

Եղջիկքեղ կ'ըսեմ հարսնուկ դուն լսէ :

Եշէյինի տէօյէմէզ, բալանընը տէօյէր :

Յիմարներ կան որ զօրաւորներու առջեւ

տկարներ կը վախցնեն, որպէս զի զօրաւոր

ներն ալ հրաւիրեն իրենցմէ վախնալու :

Յիմարուիր 47 տեսակ կը համբեն, աս տեսա

կը չեմ գիտեր որ թիւէնէ :

Qui choisit, il prend le pire.

Իմ ըսածիս կ'ըսես որ հոտածէ :

Տայց քու առածդ ալ կէսը տարածէ :

Տաղլայան տաղա տիւշէր :

Յիր քել սրաշլը տիւշէր :

Տանի մը չհաւնողները, աս սանկէ, ան

նանկէ, աս ճիճիէ, աս սիւճիւկէ ըսող

բժախնդիրները, վերջապէս անանկ բան մը

կ'ընտրեն որ, այն իրենց դգուշացած գեշ

հանգամանքներէն զատ՝ դգուշանալու փոյթ

չըրած գեշուիներն ալ կ'ունենայ առածնին :

Quand les choses sont faites, les conseils sont pris. Տանը բանէն անցնելն ետքը, խրատ-

իերը օգուտ չեն ըներ :

Եւապա գլուխորթան սօնքա , եօլ կէօս  
թէրմէք պօշ օլուր :

Тant vaut la chose, comme on la fait valoir.

Յանի մը որքան խնամք տարուի այնքան տը  
ժէքը կ'եւելնայ :

Պաքարսան պաղ օլուր , պաքմաղան տաղ :  
Li est près de la terre et loin de ciel.

Երկնից հեռու է , երկրիս խիստ մօտ է :  
Կ'ըսուի այն ծերերուն՝ որոնց մէկ ոտքը փու  
սը միւմն ալ պղոփիկ հսղմի մը կը նայի միւսին  
քովին երթալու , բոյց տակաւին անառաւ  
կուի ընելու ջանադիր են , և ձեռքերնեն ե-  
կածն ալ կ'ընեն :

Այս Տաթո-ֆւելը որսնց շատն ալ կանխահաս  
զառամօւի մը բերած են վրանին , երիտա-  
սարդուինին վայելից չափաղանցուեց մէջ  
հիւծելով քանի որ աշխարհէս բաժնու ելին  
կ'զգան , այնքան աւելի կը փակչին աշխարհիս  
ահա անոր համար , ինչ որ ընենք շահ է ըսե-  
լով անոնկ անկարգուիներ կ'ընեն որ իրենց  
այն տարիքին մէջ երբէք ներելի չէ : Պան-  
զի զառամելոց անվայել գործերը ոչ միայն  
իրենց անձին վիաս , այլ և երիտասարդաց

ալ գայթակղութի կը ծագեն , որոնք սովոր են ,  
 ինչ կ'ըսեմ պարտական ալ են իրենցմէ մեւ  
 ծին օրինակին հետեւելու , Ասոնք չարաչար  
 երես կ'առնեն իրենց ցուցուած վստահուեն ,  
 և այս ուժով ամէն գեշութի աւելի համար  
 ձակ և աւելի դիւրաւ արդարանալու նաև  
 խապատրասութէ կ'ընեն քան թէ երիտաւ  
 սարդները , որոնք եթէ օդն ալ ելնեն չկընալ  
 հաւատացնելնին միշտ կը յիշեն , հետեւաւ  
 բար աւելի զբուշաւոր և աւելի անարատ  
 են , ըստ մեծի մասին , քան թէ այն կը ընեւ  
 ծած աղեւորները :

Il n'a vu que le clochet de son village.

Եր գեղին զանգակատուննէ մինակ տեսեր ,  
 աշխարհքէն լուր չ'ունի :

Վիայն կաս յիշրուտաղէմ :

Տէօրտ տուվար իշինտէ եաշամք :

Քէօքէօնիւնտէ պէօյիւմիւշ :

Il ne tient ni à fer ni à clou.

Բանի մը խեր չըներ ,

Աէ թաքլայա կէլիր նէ թումպայա :

A sol conteur, sage écouteur.

Խենթը ըստ , խելօքը հաւտաց ,

Qui fait corbeille fait panier.

Կողով շինողը զամբիւղալ կը շինէ :  
Լէմիի եաբան սանտալը տա եաբար :  
Eveiller le chat, qui dort.

Քնացող կատուն արթնցնել :  
Ույումուշ երանը այազա քալորմադ ,  
La croix est l'echelle des cieux.

Խաչը երկնից սանդուխն է :  
Եշխարհիս ցաւը ցեցը խաչ մ'է , զոր կը-  
րել պիտի գիտնամք անտրտունջ , իբրև միակ  
միջոց մը փրկութիւնը գանալու ,  
Il faut faire une croix à la cheminée.

Հրաշք եղաւ , մեռնելլ մօսեցեր է ,  
Խօփհանետէն թօփի աթմալը :  
Եգահէ մը առատաձեռնուի և յիմարէ մը  
յանկարծ հանձարեղ խօսք մը եթէ լսուի  
արդարեւ հրաշք մը կը սեպուի : Ծէ և ա-  
ւելի խորը եթէ յուզեմք , ագահի մը համար  
տւելի շահու միաբ մը և յիմարին համար՝  
հետեւորդուի մը կընամք գանել այն մեղի  
արտաքոյ կարգի երեցած գործոյն մէջ :

Quand le diable devient vieux il se fait ermie.

Երբոր սատանան ծերանայ ճգնաւոր կ'ըլլայ :  
Տեսակ մը ծերեր կան որ անտառկ կեանիք  
մը անցուցած են և հիւծեալ մաշեալ աւել-

րակ է ակներեն դառցած , կը նայիս որ կ'եւ  
նեն իրենց վերջին օրերուն մէջ անանկ կը  
սըրբանան կը ճգնաւորնան որ եթէ զանտիք  
ճանցած չեմք , դիւրաւ կը կըլեցնեն մեղ  
թէ նոյն սրբուիլը նոյն ճգնաղբեաց խստամ՝  
բերուիլը ի ծննդենէ են ժառանգած , քանի  
որ ճանցողը դիտէ թէ այն տարաժամ սր-  
բակեցուիլը ոչ այնչափ իրենց բարեպաշտու-  
թէնեն կուգոյ . այլ այն ներքին և դժբաղ  
դաբար վերջնական համոզումէն որ կ'ունե-  
նան իրենց աներաւականուելը և ուժերնուն  
խսպառ նուաղելուն վրոյ : Այս ծերունինե-  
րը այնքան անաչառ և մանրակրկիտ աչօք կը  
նային երիտասարդոց պակտուեց վրոյ որ  
կարծես թէ իրենց անցեալը բոլորովին մըտ-  
քերնեն ելած է . չունին երբէք ծերունա-  
կան ներողամիտ բարեսրուելը , որ աղջկանց  
օժիտին չափ իրենց ալ հարկաւոր է : Ըս-  
տունակ արտաւեջ ահաճուի ներկայ ժամա-  
նակիս մարդոց վրոյ և մեր ատենիր ասանկ  
բան կա՞ր , աս ի՞նչ ատենի հասանիք , աշխար-  
հիս վերջնէ ո ևն :

Այս առածիո ծագումը Ուողերթ սատա-  
նայ Եղբայրականութիւն դուքսին անուան կ'ընծայ-

ուի, որ իր երիասասրդունը մէջ զտշխարհ գայթակղեցնելէն եռքը կենացը վերջերը նըշանաւոր եղաւ իւր բարեպաշտական մեծամեծ գործերով : Վիկերօն կ'ըսէ ո կանուխ սկսէ ծերունդ որ աւելի երեար կը քշէ :  
Tet qui rit vendredi dimanche pleuretra.

Ուրբաթ խնդացողը շաբաթ կուլայ :  
Պիտի գիտնամբ թէ օր մը բարեբաղդ օր մ'ալ գժբաղդ կրնանիք ըլլալ, քանի որ բաղդին անհաստատ ձեռաց մէջն եմք, իսկ ուամիլը ուրբաթ օրը գժբաղդ կը սեպէ տակաւին Եւրոպայի մէջ, ինչպէս որ մեր մէջն ալ երեքշաբթի օրը գործ չեն տեսներ ու առաջնի կ'երթայ ո ըսելով : Գոհունի աստուծոյ հիմայ ոյս նտխապաշարումը մեծ մասամբ չկայ, և կարծեմ երեքշաբթիին չէ, կերակիին ալ չոլիսի նոյին եթէ գործ գտնեն ընելու :

Վարդանանց նահատակաց համար կիրակի բոնելու կամ չբոնելու վրոյ ատեն մը վեճեր կոխւներ ելան, շատ շքշեց անանկ ժամանակի մը հասանիք ուր շատերը ոչ միայն Վարդանանց՝ այլ ամենայն որբոյ հետոյ նորոց յայտից և անցայտից ամեն մէկուն հա-

մար տարին Երկերկու օր կիրակի ալ բռնեն  
տակաւին շատ անդործուեց օրեր կ'աւելնան  
Je m'en lave les mains.

Ա քառ բարի : Իւսթիւմէ էյլիք սաղլք :  
Շնաանեկան զրուցուածք մ'է , որով ընդ-  
հանրապէս կ'ուզեմք ցուցնել այն ինչ գոր-  
ծին կամ որոշման վրայ մեր ունեցած կատար-  
եալ անաարբերութիւնը :

Եյս առածք Պանտասյի Պիղատոսին մեր  
Փրկչին դէմ յարուցուած ամբաստանուեց  
վրայ վճիռ մը տալու վայրկենին ըրած խիստ  
անորոշ գործէն ծագում առած է , երբ ջուր  
բերել տալով ձեռքերը լուաց ըսելով “քաւ-  
եալ եմ ես յարենէ դորա ո :

Եյս տեսակ գործ մը մտսնաւորի մը վրայ  
կընայ արգարանալ , բայց հասարակային պաշ-  
տօնէի մը վրայ տկարուեց կամ աւելին ըսեմ  
ամօթալի վատուեց մը տիսուր խոստավանուեցը  
կը համարուի :

Le sort fait cesser toute discussion.

Ա իջակը (քուէ) ամեն վեճ կը դադրեցնէ :  
Քըրք տէրէի պիր թէրէ քէսէր :

Ե ատ ատեն Հնդկաստան բնակած բանա-  
սէր մը այն կազմերուն բարուց և սովորու-

թեանց վրայ տուած հետոսքը բական տես  
ղեկունց մէջ, վիճակու վճռատուութիւնը  
կ'ըսէ, ամեն փափուկ և կեճաւոլից խնդիր-  
ներուն լաւագոյն և ապահով լուծիչն է  
չնդկոց մէջ:

Երբ ամենայն կատարելուք և չքնաղ ձիր-  
քերով երիտասարդ մը տեսնուի ամուսնա-  
նալու վրայ, բնականարար շտո հայրեր կ'ու-  
ղեն իրենց աղջիկը անոր հարսնացնել, բայց  
երիտասարդը ի՞նչողէօ զանոնիք ամենն ալ գոհ  
ընէ ։ ահաւասիկ այս խնդրոյն լուծումը : Ե՛  
սաջարկեալ աղջկանց անունները, ունեցած  
ձիրքերը և գեղեցիկութիւնը, երիտասարդին  
կ'իմացնեն, և իր հաճուքը միաբան որոշեալ  
օր մը շատ բարեկամներով տաճար մը կ'եր-  
թան : Հոն հարսնացուներուն անունները  
տերեւներու վրայ կը գրեն և կը խառնեն, և  
բայց գիպաց տաճարը մտնողներէն մէկուն  
ընտրել կուտան այն տեսակ մը վիճակահա-  
նուե տոմասակներէն մէկը զոր բատ դիպաց  
կ'առնել ոյս մարդը և կը նետէ փեսացուին  
առջին, կը բանան և որ աղջկան անունը որ  
հոն գրուած գտնեն անի անպատճառ և ա-  
ռանց վարանելու կը հարսնացնեն այն փե-

սայացնւին : Այնպէս երբոր հիւանդի մը  
բժիշկ պէտք բլայ շատ մը բարեկամներ զատ  
զատ իրենցը կ'առաջարկեն բերել իւրաքանչ  
իւր ոք իրենը գովելով միւսինը վար զարնեւ  
լով, խեղճ հիւանդը երկար ատեն չվարանեւ  
լու համար վիճակաւ կ'ընարէ բժիշկը, որուն  
ամենայն վատահուբ ինքվինքը կը յանձնէ :

La clef d'or ouvre toutes les portes,

Ոսկիէ բանլիքը ամեն դուռ կը բանայ ,  
Անոր համար մարդս բան մը չխնայեր ոչ խոր-  
նամք ոչ տքնութիւն ոչ աշխատանք շատ ան-  
գամնենգութիւն ալորպէս զի այս ոսկիէ բա-  
նալին ձեռք ձգէ որ յիրաւի երկնից դռնէն  
զատ ամեն բարեաց դուռ կը բանայ մեզի :  
Եյս առածը աշխարհիս հետ ստեղծուած է  
և խիստ ճշմարիտ է , և ժամանակը պիտի  
հաստատէ այս ճշմարտութիւնը դարսոց ի  
դարս , միայն թէ ոսկին գահընկեց ըլլալով  
ուրիշ աւելի թանկադին մետաղի մը տեղի  
չտայ , բայց ան ատենն ալ խօսքը ոչ իր ի-  
մասոր՝ այլ իր մէջէն բառ մը միայն կ'փոխէ :

On n'est jamais si riche que quand on déménage.

Վարդ իր քիչ շատ հարուստ ըլլալը՝ տունը  
փոխած ատեն կը հասկնայ :

Qui donne au pauvre prête à dieu.

Փոխ տայ Աստուծոյ որ ողորմի տնօնելին ։  
Ողորմութիւնը մարդս չ'աղքատցներ , Ճըշ-  
մարիս ողորմած մարդը որ կ'ուզէ միշտ ո-  
ղորմութիւն ընելու կարենալ , իր նուերնե-  
րը կարգաւ իմաստութ և խնայութ կ'ընէ , այն  
կ'երպով որ ամեն առթիւ կարող ըլլայ իւր  
մարդասիրական զդացումները գոհ ընել :

Համանակը պատճառանք ընելով ողորմա-  
ծուէ փախչողները երբեմն եթէ ողորմին ալ  
գիտցիր որ կամ փառասիրուն համար է կամ  
խիստ ամօթով մնալնուն կամ ուրիշ կիրք մը  
յագեցնելու համար . Ճշմարիտ ողորմածը  
ժամանակին համեմատ իւր ողորմութիւնը  
կը շարունակէ , քանզի գիտէ թէ իր հարս-  
տութիւնը աստուծոյ մէկ աւանդն է , և ե-  
թէ այսօր կարօտէ մը մերժէ անոր մէկ չըն-  
չն մասը , օր մը կընայ ըլլալ որ Աստուծած  
իր տուած աւանդը բոլորովին ձեռքէն կ'առ-  
նու լաւագոյն գործածողի մը ձեռքը աալու  
համար :

D

Il n'est ni dedans ni déhors .

Ոչ ներսն է ոչ դուրսն է ,  
ինչ ընելը ինքն ալ չգիտէ :  
Եթի մէջիտ արասրնոտա գալմըշ պէյնամազ :  
Վարանեալ մէկն է որ չգիտեր ինչ բանի ու  
ըռշում տալ , կոմ վաստութք կամ չափազանց  
խոհեմուք չուղեր ոչ մէկ և ոչ միւս կողմը  
բռնել :

Aprés moi le deluge.

Եզնէ ետքը թող ջրհեղեղ գայ ,  
Երթտա գալանըն տիպի եանարն :  
Հեշտասէրներու և ամեն տեսակ անառակէ  
ներու նշանաբանն է , որոնք կ'ըսէն թէ աշ-  
խարհքս մեզնէ ետքը ինչ կ'ուղէ ան ըլլայ ,  
հերիք է որ մենք մեր բոլոր իղձերը բոլոր  
հաճոյքները կատարենք և յագենանք : Անոնց  
համար խնայութիւն բարեգործութիւն հո-  
գածու տնտեսութիւն օտար բառեր են : Ես  
սոնց համար կ'ըսէ մեր տէրը թէ « այն խկ  
են վարձք նոցա » :

Qui demande apprend. Վարցունողը կը սորվի :

Սօրուձու օլքի պիլիճի օլասըն :  
Քան սովորելու փափաքողը պէտք է իրմէ ա-  
ւելի խելացիներուն բան հարցնել , առանց  
հպարտուել : Քանզի տգետ հպարտը ինք-

զինքեն զատ և ոչ մեկը կրնայ խարել :

Tel a du pain lorsqu'il n'a plus de dent.

Հաց կայ բերան չկայ :

On ne peut depouiller un homme nu.

Ուրկ մարդը չկողապուիր :

Պիր գօյունտան իրի տէրի չըդմաղ :

Vieilles dettes aident. Vieils peshés nuisent.

Հին պարտքերն են նսբաստաւոր ,

Հին մեղքերն ալ վնասաւոր :

Հինցած պարտքերը կ'իմացունեն պարտա-

կանին վարկում ունենալը , բայց հին մեղ-

քերը ունեցող մը ամենունքով կասկած ելլէ :

Les deux sont la paire.

Երկուքն ալ իրարմէ վար չեն մնար :

Խմիսմշլոն պուրունսուղ :

Պիրի պիրինաէն ուղուրսուղ :

C'est le diable qui préche la passion.

Սատանան քարողի նոտաւ :

Ըաշարըմքէտինին ջամաշըր երդատրդընա :

Կըսուի այն մարդուն որ ինքը անբարոյա-  
կան և ապիրատէ , բայց կ'ելնէ ուրիշնե-  
րուն առաքինութիւն կը քարողէ :

Վահեկ մարդիկ այն կօշկակարին կը նմանին  
որ ամենուն կօշիկ կը կարէ , և ինքը բոսիկ

**Կը պլոտլուի :** Dieu sait qui est bon pèlerin.

**Աշէկ ուխտաւորը Վստուած գիտէ :**  
Մարդ հայի յերեսու, և Վստուած ի սիրու :  
Ինսանըն ալաձասը իչէրիսինտէ տիր :  
Qui tourne son dos à Dieu.

Dieu lui tourne sa face.

**Ուլոր իր կռնակը Վստուածոյ կը դարցնէ :**  
Վստուած ալ իր երեսը անկէց կը դարցնէ :  
Քէօր այնայտ նասրի պագարսա ,  
Վյնատա քէօրա էջլէ պագար :

Dieu fait le jour et les horloges les heures.

Քիչմը արտառոց կերպով զուրցել մ'է թէ  
ժամացոյցները չէին կրնար ժամերը նշանա-  
կել, եթէ Վստուած օրը չափեղծեր :

**Վրանց աստուծոյ հաճուեն բան մը չ'ըլլար**  
աշխարհիս վրայ :  
**Վլահորդ եաբբագ գլմբլտանմագ :**  
Il est né dimanche, il aime les oignons faite.

**Կիրակի օրը ծներէ , հանգիստը կը սիրէ :**  
Վյս զբուցուածքը ծովլի մը կ'ակնարկէ մի-  
անգամայն կը յիշեցնէ մեզ թէ մեր նուխնիք  
որքան ճշտուե կը պահէին կիւրակէի կրօնա-  
կան հանգիստը :

Si ce n'était offenser dieu la vie de diogène se-  
rait la meilleure.

Եթէ աստուծոյ դէմ մեղանչելու վախը  
քլար , Դիոգինէսի կենցաղավարուիր լա-  
ւագոյնն էր :

Յայտնի է որ Դիոգինէս հին Յունաց մէջ  
Ծնական ըսուած փիլիսոփայներէն էր շան  
մը պէս կ'ապրէր իր կրօնիքին և հայրենական  
օրինաց մինչև անգամ պատշաճից և ամօթ-  
խածուե դէմ անպատկառ կենցաղավարելով ,

Qui dira tout ce qu'il voudra ,

Ouira ce qui ne lui plaira ,

Տոլոր ուղածդ եթէ ըսես :

Խսել չուղածդ ալ կը լսես ,

Ռէշիտ . նէ . սէօյլէ նէ իշիթ :

Fin contre fin n'est bon à faire doublure .

Երկու խորամանկ մէկ գործի մը մէջ չեն  
կրնար յարատել :

Երի Ճամպազ պիր իբտէ օյնամազ .

Ce qui vient du diabie, retourne au diable .

Չարէն եկածը իշարն կը վերադառնայ ,

Հայտան կէլէն հույա կիտէր :

On a plus de mal à se damner qn'a se sauver .

Ըստ կ'աշխատիմք մեր կորսուեան ,

Արքան չ'ունիմք փոյթ փրկութեան : Յ  
 Հատ անդամ մեծ նեղուներ վտանգներ  
 ալ կը բերենք մեր գլխուն կերպերնիս գոհ  
 ընելու համար , որ եթէ այն նեղուեց մեկ  
 ժեթեագոյն մասը կրէինք ինքզինքնիս զրս  
 պելու , շատ բարիկեցիկ կ'ըլացինք :

Chacun n'est pas aisé qui danse.

Եմեն պարողութախ չէ : Դուրս ու մաս զի  
 իւղիւնտէն կիւլէր օյնար , աշխա զամանք  
 Քչէրիսի դան ազար :

Հատեր կան որ ի սէր շահու կամ ակնա-  
 ծուե և ըստ այլ և այլ պարագայից ութախ  
 զուարթ կը խայտան , բայց սրտերնէն կայ-  
 րին կը մորմաքին :

Defends le pendard il te pendera.

Չարին աղէկուի ընես կ'ելնէ քեզ կը կախէ :  
 Աէվապտան գաչ կիւնահա կիրսեյէ սին :  
 Աէրհամէթտէն մարազ հատը օլուր :  
 Qui desoheit ses parents pourra bien désobéir  
 son mari.

Որ հնազանդ կրնայ չ'ըլալ իւր մօրիտն :  
 Չհնազանդիր օր մ'ալ պաշտած իւր էրկան :  
 Ինդդէմ հաճուեն ծնողաց գաղտագողի ա-  
 մուսնացազ օրիորդաց համարէ , և շատ ճիշտ

կը դանեմ : Են որ սրբիական գրացումը կ'անդօպնէ և կը թողու, դոհելով զայն ուրիշը գացման մը, ամուսնական տարփալի գրացումն ալ կը թողու, ուրիշ դեացումմը գրգռելու համար : Եյս տիտուր փորձառուիր ասանիկ կին մը առնող երջանիկ ամուսինը սիրափի ընէ, իրեն անխոչեմ ընտրուե արժանաւոր պատիժն է ողիտի կրէ :

Ենք ազգին մշջ բարե աղքատուիր որբան անմեղ օրիորդներ ապստամբ չարարար և դժբաղդ ըրած է զեղծ բարսյականի մը տիրացունելով զանոնք : Ո՞չ այս կէտը տիտուր է, դու սիրելի ընթերցող թող զայն . և ինձ հարցուր թէ աղքատ չ'եզողները ինչ կ'ընեն, ոչինչ, ըսելու վրայ էի, երբ անոնց կրած արդարեւ տաժանելի աշխատանքը (յուսմունու ) միտքս եկաւ և կը հաւաստեմ թէ առածնին կը թուի է բայց անապակ զուտ կրթուի, կը թողի մը ձեռքով կը թուի, ոչ, դժբաղդաբար . իմ կարծիքս այն է թէ ուսումունք և կը թուի զատ բաներ են, և մենք որ այս երկուքը միմեանց հետ կը շփոթենք . կամ երկուքն ալ չ'ունիմք, կամ միայն մեկը ունիմք կամ երկուքն մէկ մէկ քիչ ունիմք,

և ինչպէս որ պակասաւոր գործիք մը կատարեալ չէնք մը չկրնար արտադրել, այնպէս ալ պակասաւոր դաստիարակ մը կատարեալ կրթեալներ չի կրնար արտադրել:

Վզջիկ մը համեստ և աւելի իւր առաքինութը ամսւսին մը հոգալու կարող ընելու է :

Վզջիկ մը կատարեալ այրասէր, որդւոց դաստիարակութը խնամածու, աղնուասիրտ արի, և աշխարհիս յաջ և ահեակ կրկնադարձին դիմագրաւ մայր մը ընել աշխատելու է :

Վզջիկ մը բարոյականը նախ ձեռք առնելու է : Ի՞նդածին միտումներ ունեցողներ կան անոնց դէմօգտաւէտ միջոցներ գործածելու է, երբեմն ի քաղցր երբեմն ի դառն զինեալ: Այս երջապէս բարոյագիտուի ուսցնելու է անոնց, ոչ թէ գրքերով այլ կենդանի օրինակաւ: Ի՞նչ հարկ կայ տարաժամկ կընձռակի դիտուիներով ( ճարտասանուի, տրամաբանուի ալմեպր ևն ) անոնց մատաղ միտքը բեռցնել, շփոթել, հետևարար հոգւով մարմնով հիւծել:

Քանզի երբ այնչափ խառնի խուռն աշխատանիքներով անոնց միտքը բռնաբարուի, սիրութ ի՞նչպէս, երբ աշխատի, անշուշտ ատեն

չմնար, ձանձրոյթ և տաղտուել կը տիրեն վը-  
րան, մինչեւ այն աստիճան որ կ'ուժատէ մէջ  
մ'ալ ուսման դուռը սարք չկօխել: Ենիկէց  
ետքը կ'ուզես նէ սկսէ սրաբին մշակութել,  
մոքինէն աւելի կը զզուի: Քանզի իւր աշ-  
խատուեց ատեն վատնած միջոցին՝ տարիքն  
ալ կը յառաջանար, գաղաքարները կ'ընդլա-  
նէին, և այն անմշտկ սիրաը արթննալ կ'ըս-  
կըսի, ինչ տեսնելու անստուգուի, իւր  
հաճոյքները չգգուող բաներ: Բայց սիրաը  
գործել կ'ուզէ, ինչընէ, ուսման մէջ բան  
չէ ուսած, ուրիշ դասատուի մը ոկտոք կ'ըգ-  
դայ, և ահա կը ներկայանան իրեն տարիքը,  
գէշընկերները, սովորութիւր, ժամանակին  
բերմունքը, ասոնց առջին քիչ մը ատեն  
ծունկ չոքելէն ետքը կատարելուն վկայակա-  
նը ծոցը կը գնէ. յիրաւի սիրաը լաւ մը մը-  
շակուած, բայց ինչ ցանուած, քիչ ետքն  
ալ կը տեսնենք որ բուսեր են, — կոպատուի,  
բանսարկուի, թեթևոյիկուի, դիմաներ  
կուի իւր սարօքը: Ա երջապէս և իսկապէս  
անհնազանդուի, ապստամբուի և . . . .  
և գագտնի ամուսնութիւն:

Brûler une chandelle à la recherche d'une épingle

Աչնչ բանի համար մեծ ծախք լնել :  
Պիր բիրէ իշխն սղիր եռկան եագմադ :  
Tout va pis que devant.

Վարդս իւր անցուցած առենները կը յիշէ  
միշտ յօդուտ և ի խրատ անձին :  
Ավտէն կելէնի անտրըրթ :  
A qui dieu aide. nul ne peut nuire.

Եթէ Վատուած ի մեր կոյսէ , ոլիցէ մեղ  
հակառակ :

Երահ քերիմ տիր . պէտին օղլու պէնիմ տիր :  
Dine sobrement. soupe honnêtement. Dors  
passablement. et tu vivras longuement.

Ճաշէ սակառ , ընթրէ շափառ , ի քուն լեր  
բառ . կ'առրիս անքառ :

Եզեէ գարար ույս , չը եաշա :  
Tout ouïr, tout voir et ne rien dire,  
Merite en tout temps qu'on l'admire.

Ծառ լսել , շատ տեսնել և ոչնչ խօսիլ ,  
զաշխարհ կ'ըստիպէ վրաստ դմայլիլ :  
Պին տիյնէ պիր սէօյլէ ,  
Mon petit doigt me l'a dit.

Վասու հոտոտեցի խուլ խանդար բերաւ :  
Վայրերուն գործածած միջոցնէ , որով տը-  
ղոց բերինէն բան մը որսալ կը ջանան , կամ

Կ'ըզգուշացնեն զանոնք չարուի ընելէն : Ո՞ւ-  
լիէր ասի գործածած է իւրեւեակայական  
հիւանդին մէջ :

Tous les doigts de la main ne se ressemblent.

Չեռքին ամեն մատները իրար չեն նմանիք:  
Պէշբարմագ պիք մի տիր :

Ասկոյն ամէնքը մէկ նպատակի կը ծառա-  
յեն, և մէկ արժեք ունին գրեթէ :

Վաս առածը ընկերային անհաւասարուեց  
կ'ակնարկէ, որոնք իրենց համեմատ արժեք  
ունին :

C'est le tonneau des danaïdes.

Տանախղեայց տակառն է :

Պօշ ամսղար տիպսիդ քիլէք,

Խօքարտան տօլպուր, աշաղտան կիտէք :

Վնօգուտ գործ մ'է, կամ անանկ շոայլ  
մ'է որ երբէք չզապէք իւր իդձերը : Դա-  
նայիաներու առաօպէլ մը այնպէս կը պատ-  
մէ թէ ասոնք իրենց առագաստի գիշերը ե-  
րենց տմուսիննին չեմ գիտեր ինչ մոք մոր-  
թելուն համար տարտարոսին մէջ յաւիտ-  
եան ջուր լեցունելու գատապարտուեցան :

Danger passé saint moqué.

Վ տանգէն եաքը սուրբը կը ծաղքէն :

Վասանգի ատեն մեծ ուխտեր կ'ընեմք Այս  
տուծոյ, երբ ինքզինքնիս աղահովցած տես-  
նենք, ամեն բան կը մոռնանք :

Եաւաստիին մէկը փոթորկի մը ատեն զար-  
հուրած, նաւուն մեծ կայմին խոշորուե՛ չափ  
կերոն մը ուխտեց Պղուտօնի : Ի՞նչպէս այդ  
ահագին ուխտը կ'ընես, ըստ իրեն ընկեր  
մը մինչդեռ ոչ ուրեք պիտի գտնաս այդ  
հսկայաշեն կերոնք, և եթէ գտնաս, գնե-  
լու կարողութիւն չ'ունիս :

Բանդ նայէ ըստ, ջերմեռանդ ուխտաւո-  
րը, վտանգը անցնելէն ետքը ուղէ չ'ուղէ  
Ճրագով մ'ալ գոհ պիտի ըլսյ, սակարկու-  
թիւն չ'ունինք ա՛ :

C'est l'histoire de la dent d'or.

Ասկիէ ակուսին թիփկը դառցաւ :

Եէ ասլը վար նէ աստառը,

Այլաբանուի մ'է որ կ'ակնարկէ երկորա-  
տեն իրաւ կարծուած զբոցք մը որ ի վերջո  
սուտ ելու :

1593 ին լուր մը կը պրարտէր թէ Ալեք-  
եայի տղու մը ակուան սոկիէ է բուսած,  
Պերմանացի շատ մը գիտուններ տղուն քով  
գացին բանք ստուգելու, և գրուածքներ

Հրատարակեցին , և հաստատեցին թէ ուկիէ ակռան բնականէն և սքանչելաղէս բռւսած էր , և թէ այս բանս մեծ Տաճկին (1) խոնարհելուն նշան մ'է . Եսքէն շատ երեւելի գիտնականներ ալքնեցին , բայց խընդիրը չպարզեցաւ :

Այս սպասիւր ոսկերչի մը պահուած էր , որ այն հուշակաւոր ակռացին վրայէն կրցաւ հանել ոսկի թիթեղ մը զոր ամենակատարեալ Ճարպիկութ ագուցած էին :

N'est pas pauvre qui a peu.

Mais qui desire le precieux.

Չէ այն աղքատ որ քիչ ունի ,  
Այլ որ բաղձայ միշտ թանկագնի :  
Աղքանահաթ , չօգ պէրէքէթ :  
Մեծ հարսատի մը ունի կ'ըսէ Առւրբն Պօղոս այն մարդը որ ունեցածով գոհ ըլլալ գիտէ :

Tout vont au convoi de mort,

Et chaeun pleure son deuil.

Ամեն մարդ մեռելի կ'երթայ :

(1) Քրիստոնեայք մեծ տաճիկ (grand ture) կը կոչէին զՄոհամմէտ Բ . Ֆաթիհ իւր երկրին անհուն տարածութը համար , համեմատութեամբ Կապադովիլիոյ սուլթանին , զոր սպանի տաճիկ կ'անուանէին :

Տայց իւրաքանչիւր իր կարապեաը կուրայ։  
 Վիսյն մեր ցաւոյը վշտակից եմք գրեթէ  
 և քիչ անգամ այլոյ կարեկից կ'ըլքամք ան ալ  
 իրենց վշտաց մէջ մերինները լոլու կամ էն  
 շատը սովորուեն մը հետեւելու համար, շատ  
 անգամ ալ մինչեւ որ մեր ընկերին վիշտը մեր  
 զի ալ չիգայ, նոյն վիշտին ծանրութիւր չենք  
 զգար, ինչողէս էր տիկինոջ մը ըրածը որ ճամ  
 բան ձխան և կարկափ քանուելով երբ թըրաւ  
 չած սառած տուն եկաւ, անմիջապէս 10 շէ<sup>շ</sup>  
 քի փայտ, և 1000 հօիս ածուխ սղորմել  
 հրամացեց աղքատաց : Տայց երբոր քիչ քիչ  
 տաքցաւ, և փափուկ բաղմացին վլայ հսկ-  
 դիստ մը երկնցաւ կրակին տո ջին, փայտին  
 չերին և ածուխին չափը սկսան քիշնալ, և ի  
 վերջոյ բոլորովին ետ առաւ հրամանը ըսե-  
 լով ոգը շտկուեցաւ ու։

Le diable bat sa femme.

Երբ որ արև կայ և կ'անձրեւէ, ուստի առ  
 Աստանան յայնժամ իւր կին ծեծէ։  
 Դատը գարըսընը պու հավատա պօշոր։  
 Դիցաբանական առասպելեալ միսխակեր-  
 պութ մ'է, զոր Եւսեբիոս Պլուտարքոսէն  
 առած կ'աւանդէ։ Երամազդ հայրն չա-

տուածոց կնկանը չերմէսի հետ ինչպէս եղաւ աւրուեցաւ որ ելեք Կիթերոն լեռան վրոյ քաշուեր էր : Արամազդէն անդրիստործը Արամազդայ խորհուրդ տուաւ որ կըն կանը հետ հաշտուելու իրրե միակ միջոց անոր սրտին մէջ նախանձուի վառելու էր :

Աւստի բարձրաբերձ եղենամիստի կոճզմը արձանացուց կանացի պատկերավ, և բոլոր հարսանեկան գարդերավ շգեզացոյց զայն անունն ալ Դետալա գրաւ : Ա երջը հարսանեկան հանդէսները սկսան Թէօտիոյ քոլոր երաժիշտը և գուսանք խմբովին հոն էին, չերմէս տյս պատրաստուիները լսելուն պէս տճառքարեց եկաւ (տա Արամազդ, և նախանձու և բարկութ բրդբուած խոյացաւ արձանին վրայ զայն բզիկ բզիկ ընելու համար անշուշտ : Ինյոյ խարէուիր խմանալով շուտ մը իւր զոյրոյմը ուրախուե փոխուեցաւ, հաշտուե ձայները հնչեցին, և ինը անձտմք հանդիսապետ կենալով հարսնիքը շարունակեց : Քրիստոնեայք զԱրամազդ մէծ տանայ կ'անուանեն :

L'heure propose, et dieu dispense.

Խորհուրդ մարդկան, կամք Աստվծոց առաջ

Եվտէքի բաղար չարշըա ույմաղ, ունաւուն  
Օալիմ ֆէլէք մուստաֆայա եար օլմաղ:  
Մարդոց ամեն խորհուրդները ի կամա Աս-  
տուծոյ կը կատարին, և ձեռնարկուինին շատ  
անգամ իրենց չուսպացած ելքը կ'ունենայ:  
Խիստ աղեկ մոտածուած գործերն ալ յեղա-  
կարծ դիպուածով մը այնալէս կը փւշին կամ  
կը յաջողին որ անհնար է մարդկային հաշ-  
ւոց անբաւականուն քով նախախնամութե-  
դերազանցուիլ արեւուն պէս չտեսնել:

Dieu vous bénisse. Խե՛ր ըլլայ, անուշ ըլլայ:

Հայր օլա, սաաթէլէք օլա:  
Պողիտոր և Վերդիլիու կըսեն թէ Ո. Դը-  
րիդոր մեծին ատեն (591) Խտալիոյ մէջ սոս-  
կալի համաճարակ ախտ մը երեցաւ, որ իւր  
զոհերը փոնդացնելով կը մեռցնէր, քահա-  
նայապետն ալ աղօթք և ուխտեր ընել պատ-  
ուիրեց ժողովրդեան, որով ախտը մեղմա-  
նալ սկսաւ ասկէց մնացած կը կարծուի այս  
խօսքը: Սակայն հաստատուած է որ այս սո-  
վորուիլ աւելի հին ատենները կայ եղեր,  
հին և նոր աշխարհաց մէջ խկղքանէ, և այն-  
պէս ալ գտած են Ճամբորդները, և տեղ մը  
բարոյական տեղ մը ֆիլիդական տեղ մը կը-

բօնական պատճառներէ ծագում առած է :  
 Նրէից Արքը իները այսպէս կ'աւանդեն  
 այս սովորուեն վթայ : Եթք նախահայրն մեր  
 Աղամ մահկանացու եղաւ, Աստուած իւր  
 իմաստութքը որոշեց որ կենացը մեջ անդամ  
 մը փռնդտայ և այս ըլլայ իւր մահուան նը-  
 շանը, հետեւաբար մինչև Յակոբ նահապե-  
 տի օրը մարդիկ փռընդտալով մեռան : Նա-  
 հապետը չ'ախորժելով այս օրինակ վախճա-  
 նէ մը, այս վճոյն շնչումը խնդրեց Աստուծ-  
 ուէ : Ասոր վրայ փռնդտաց որքան որ ուզեց  
 բայց չմեռաւ ի մեծ զարմացումն ամենեցուն:

Ի վերայ այսր ամենայնի, այս հրաշքը ա-  
 մեն սարսափ չփառատեց, ուստի պատու-  
 հասը հիմնավին բառնալու դիտաւորութ մեծ  
 ուխտեր ըրին, որոնք այնքան հաճոյ անցան  
 Աստուծոյ, որ այնաւ հետեւ այն փռնդտալը  
 որ մահուան էր կարապետ, կենաց նշան ե-  
 ղաւ, տղան ծնած ատեն կը փռնդտար, Ե-  
 ղիսէ մարդարէին յարուցած տղան եօթն  
 անդամ իրարու վրայ փռնդտացերէ եղեր,  
 ինշան իւր յարուեր : Խսկ ըստ բժշկաց ո-  
 մանց՝ փռնդտալը մարմնոյ առողջուեն նշան է,  
 և թէ ըստ այնմ կը շնորհաւորենք զիրար :

Բառւածներէն կը հետեւի որ փոնդ տացողին  
բարեմաղթու ըլլալը խիստ հին ժամանակի  
սովորուի է, և շարժառիթը մինակ քաղա-  
քավարուիլ չէ, վասն զի եթէ ասանկ ըլլար  
ամեն կը լիմայի, ամեն քարուց տակ այսպէս  
միօրինակ չէր կը նար արմատանալ դարուց ի-  
դարու անայլայլելի կերպով:

Հայոց մէջ ալ այս սովորուիլ կոյ, մէկ քա-  
նի ձիւղերու քամնուած, փոնդ աղու ա-  
տեն սովորական Կ խեր ըլլայէն Պ զատ քա-  
ղանեաց և ածիլուելու առթիւ ալ շնորհա-  
ւորուեց սուրեառուեի մը ունինք ։ Քա-  
զանեաց համոր շնորհաւորուիլ չափանի կը ք-  
նամ մեկնել, բայց քիչ արտառոց չ'երեւար  
ինձ դիմացինիս անուշ ըլլայ բաելալս անոր  
ըսելուզեմթէ Ա աղէկ ըրիր որ մաքրուե-  
ցար, գոհ եմ որ ալ աղտեղի չ'ես ։ ածիլ-  
ուելէն լմնցած միջոցնիս արդարեւ մեծ շնոր-  
հաւորուիներ արժան է որ լինդունիմք, քան-  
զի ուշի ուշով եթէ մտածեմք, ինչ անխոհեմ  
վատահութիւն մ'է որ կը նեմք, երբ մեր  
մարմնոյն պատուականակոյն մասը, այս կամ  
այն ինչ մարդուն ձեռքը յանձնելով կը թու-  
ղումք սառեային արեամք որ մահատիսդ գոր-

ծիրավքերթէ կճճէ զայն և կուկէ ։ մուլուսն  
Ասառած իմ, անշուշա չպիտի ներես որ  
մեր դահճահանգոյն կոկիչը գործի ի ձեռին  
ելնէ լուսնոտի կամ յանկարծական մտաց ցը  
նորումէ մը զարնուի :

Եթէ Դիտնէ միոս բռնաւորը 500 զբուշ  
ծախը չ'ընէր զոյտ մը խօսքի համար, ով պիտի  
արգիլէր գաւաճան ածելին որ զանի ըլ  
խողիսողէ : Այրելի ընթերցող, չհասկնաս  
թէ ուրիշն ածիլուելէն կը խորշեցնեմ ըզ  
քեզ, անանկ միտք մ'ալ ունենայի, հաւա  
ան, որ սափրիչներէն ունեցած վախս զիս  
պիտի արգիլէր ասանկ վանդաւոր խրատ  
ներ տալէն : Ըստն միտքսէ քայտնել զար  
մանքս, մարգկային սնապարծուել թերատես  
հեռատեսուեն և ունայնուելը վրայ : Արդա  
րե ծայրալիր յանձնապատճենուի, երանի,  
բայց չէ, սիսալմամբ երանի պիտի ասցի գեշ  
Նշցիկ սեռին որ այս վանդէն բնականա  
բար ազագէ, բաելու ատենս, յանկարծ,  
յիշեցի որ անոնց մշն ալ այս վանդին կա  
մաւ յանձնառունեթ կան, ագեղ սեռին վր  
տանդաւոր ըլլալու նպատակաւ ։ ։ ։ իմ  
Դիտողութիւնս իրեն բաածին կը նանցունէ

Առղոմնն ա վասն այսորիկ և ջնջին փայտին  
 (նաւերուն) հաւատան մարդիկ զանձինս  
 իւրեանց ո բսելով, սակայն ես աւելի դիւ-  
 րաւ Առղոմնին սարսափը եթէ ոչ գլխովին  
 գոնէ բստ մասին կրնամ փառատել, Անի  
 այն սարսափը բգացած ատեն սա մարդարե-  
 ռոթիւնը ընելու էր թէ, Ճի երրորդ դար  
 մը պիտի գայ ուր կռէյթ Աթէոն, Ալամզա  
 և ուրիշ անթիւ պտուտակաւոր զրահաւոր  
 նաւեր պիտի ծնին, Թերեւս իրնէ աւելի  
 հանձարեղ մարդոց ուղեղէն որ նաւաբե-  
 կուն անունը բառնալով ահագին ովկիանու-  
 ներ ծովաբեկուն բացաքանչուք պիտի գան-  
 գատեցնեն անոնց դէմ։ Արդ գիտնալով  
 կամ վախնալով որ այս սովորունը վերնալուն  
 չեմ կրնար ներգործել, գոնէ բարեմաղթու-  
 թեանց յաւելուած մ'ալ ընեմ, առաջար-  
 կելով ածիլուողներուն թէ « պահապան ամե-  
 նայնի ո աղօթքը ընեն, մշջը այս խօսքն ալ յա-  
 ւելցնելով « և ի գերծելն զգլուխ զի մի եր-  
 քէք փողոտեցաց » :

Il a juré ses grands dieux.

Երդում պատառ եղաւ :  
 Եւմին պիլահ իլթոի ,

Եւրի կեօյիւ թիթրէթտի :

Դիտեմ որ կուապաշտից չածները առատ էնն , և մեղի պէս ալ աստուծոյ դիմելու դրժուարուի չէին կրեր , քանզի չորս կողմերնին մեծ պղտիկ գեղանի անդեղ մանչ աղջիկ չածներ ունեին , նոյնպէս թերափիներ ( penate Աֆլատոնի հարդիճէ ) չած ալ ունեին , բայց մեծկակ երդումները մեծկակներուն վրայ կ'ընեին հանդիսաւոր կերպով :

C'est la danse des dindons.

Այս ալ հնդկահաւուց պարը դառցաւ :  
Քարակեօղիւն քօյունու , սօնրա չըդար օյունու .

Երբ մէկը իներքուստ տխուր և յարսաքուստ զուարթադէմքործի մը կը ձեռնարկէ , այսպէս կ'ըսեն : Հետեւեալ պատմութիւնն ալ կը յիշեմք :

Հասարակուե հետաքրքրուէն օդուտ քաշել գիտող վարպետորդի մը յայտարարուի ըրաւ թէ այն ինչ օրը հնդկահաւուց պարահանդէս մը պիտի տայ : Ենհուն ամբոխ մը վազեց որոշեալ տեղը , ամենուն անհամէքերուիր չափազանց էր այն կարգէ դուրս տեսարանը դիտելու :

Վերջապէս վարագոյրը բացուեցաւ, և աշհա ամբողջ հաւնոցի մը հնդիկ դերասանք, արու և է գ յերեան ելան և մէյմը մէկ, մէյմը միւս ոտքերնուն վրայ կ'ոստոսաէին կոնչական սուր Ճիշեր հանելով, մինչդեռ տընօրէնը գաւազան մը ձեռքը դանոնք կը կառավարէր :

Այս ծիծաղաշարժ տեսարանը անպատճում ազդեցուի մը ըրաւ հանդիսականաց վրայ, ոմանք զարմացման աղաղակիներ կը հանէին, ոմանք կը ծափահարէին այլք բարձրածայն կը խնդային, և ոչ ոք չէր հասկնար այն թեւաւոր պարողաց զուարթուն պատճառը : Վերջապէս վարպետորդին մէկը, թատերաբեմին վրայ լայնկեկ երկաթէ թիթեղ մը դրուած ըլլալը նշմարեց, որուն տակէն ալ կրակ վառած էր, որով թիթեղը կը տաքնաբուր կոխելով խեղճ հնդկահաւերը կը տեղափոխէին աստ և անդ, որպէս զի ոտքեր նին խնայեն կրակէն, ահաւասիկ պարահանդէսին գաղտնիքը : Քանի մը կայծակունք ալ ծակէ մը դուրս ցաթկելով հանդիսականաց զուարթունիը սարսափի փոխեցին, և ահաւասիկ բարելոննեան խաւոնակունիմ ՛է սկսաւ :

Եմեն մարդ կարծելով ուր թատրոնը կը բըս  
աընկի , գուրս վազող վազողի եղան , խելմը  
քիթ , աչք , բերան , սոք , ձեռք , այն տար-  
օրինակ շտապին մէջ խեղճ ձեերու ենթար-  
կելով :

Bien dire fait rire. Bien faire, fait taire.

Եղւոր խօսիլը՝ կը խնդացնէ ,

Եղւոր ընելը , կը լուցնէ :

Են անձանց կը սուի որ իրենց անպիտան  
վարքովը , ըսած օքանչելի խօսքերնին կը նը-  
ւաստացնեն հետեաբար անաղեցիկ կը մնան-

## E

Se suis entre le marteau et l'enclume.

Երկու սուրի մէջ եմ :

Վեր թքնեմ երեսս վար թքնեմ մօրուքս :

Վանասանեղծին մէկը խիստ փիլիսոփայօրէն  
և զուարձալի կերպով մէջ բերաւ սոյն առա-  
ծը : այս ենլու մարտեալ բառերուն առթիւ :

Դրագէտ մը . Գօնտիլեաքի մէկ գրուածը  
քննադասելու ատեն սա խօսքերս ալ ըսած  
եր թէ , լեզու մը սրբագրելու և բարեկար-  
գելու համար սլէաք է տրամախոհէլ , բայց

առանց բարեկարգեալ լեզուի մը չտրամախոհուիր, ուստի միշտ անկարելի պիտի ըլլայ տրամախոհել, բարեկարգ լեզու մը չըլլալուն, և տրամախոհել չ'ըլլալուն համար ալ անկարելի է բարեկարգեալ լեզու մը ունենալ։ Այս խօսքերը մեր փիլիսոփայն լելով՝ ընդմիջեց ընթերցուածը, և ըսաւ, ի՞նչ ըսել է այս, խարսոց մը աղեկ շինելու համար խարսոց մը պէտք է, ուռն մը աղեկ շինելու համար ուռն մը պէտք է սալ մը աղեկ շինելու համար սալ մը պէտք է, կամ կրիտիկոսին նման ըսելու համար, սալ մը շինելու համար ուռն մը պէտք է, և ուռն մը շինելու համար սալ մը պէտք է, ուրեմն անկարելի է որ ուռներ և սալեր շինաւին։

Il n'y a point de petit ennemi.

Քշնամւոյն պզտիկը չ'ըլլար։

Տիւշմենին բիրէ խեէ, սեն պէլէ ֆիւ։

Envie passe avarice.

Կախանձուր վատթար է քան զագահն։  
Կախանձը և ագահը հրաշքով մը (ըլլալու է) մեկուղ անտառէ մը կ'անցնեին։ Ուրբեն Վարտինս ասոնց հանդիպելով ըսաւ թէ ուղածնիդ խնդրեցէք իզնէ, պիտի կոտա-

րեմ, բայց այն պայմանաւ որ նախ Երկուք նէդ մէկը թող խնդրէ, միւսին ալ առջնին կրկինը պիտի տամ: Առ քեզի մեծ ուրախուա թիւն մը, միանգամայն շփոթուի մը, Երկուքն ալ բերաննին կարծես թէ գղպած էին, վասն զի չ'էին ուղեր որ մէկը միւսին կրկինը առնէ: Ա Երջապէս տգահը բարկուք կատղած նախանձին վրայ յարձակեցաւ, պիաի խեղդեմ կ'ըսէր զքեզ, եթէ տակաւին լըռես: Լաւ, ըստ նախանձուար, կը խօսիմ բայց մի յուսար թէ գուն իզնէ աւելի բան մը պիտի շահիս, և նոյն ժամուն խնդրեց որ իւր մէկ աչքը հանէ սուրբը, անմիջապէս ինդիրը կատարուեցաւ, բայց ագահին ալ Երկու աչքը ելաւ, ըստ պայմանադրուե: Վհա այսպէս մոլուիը մոլուք պատժուեցաւ, և սակայն մոլուիը ինչէր նէ ան մնաց, սրբայն զօրուիր մինչև հսն եղած ըլլալու է:

L'epitaphie est la dernière des vanités.

Տաղանագիրը փառասիրուեց վերջինն է: Երբոր կ'ըսէ Պաղպիոյ Ճեմարանին անդամ մը, շգեղայարդար տապանագիրներ կը տեսնեմ, վրանին աս խօսքերը գրելս կուգայ, որովհետեւ մարդս ախտերէ և հպարտուե

գոյացած է, անցորդ, ահա ամբողջ մարդն  
հոս է, ախտերը գերեզմանին մէջ և հալար-  
տութիւնը տապանագրին վրայ :

Après lui il faut tirer l'échelle.

Առ գործը հասկցող ընող ան էր :

Ան գնաց, ալ որո՞ն հոգն է հասեր :

Ennemi ne dort, թշնամին արթուն է :

Ոու ույուր տիւշման ույումազ :

A bon entendeur salut.

Հանձնարեղը շուտով կը հասկնայ :

Երիֆէ, թարիֆ իտթէմէզ :

## F

Conter des fagots.

Ընծու պարապ պատմուիներ ընել :

Թիրէմէնթի մասալը օգումաք :

Կը պատմուի թէ կաղէթ ար Ֆրանս (1) առ  
նուն Գաղղիական լրագիրը պատճառեց այս  
առածին ծագումը :

Թէոքրաստ Արնօմո քմիշկը հաստատեց,

(1) Կը կարծուի թէ լրագրութիւնը Զինաստանի մէջ հըս-  
նարուեցաւ, բայց gazette բառը իտալական գրամի մը ա-  
նուն է, որ կըսուի gazetta, որ վեցերորդ գարուն ըսկիլըը-  
հրատարակուած ձեռագիր շաբաթական թերթի մը գինն է :

Gazette de France բ Փարիզ 1631 ին, իւր հեւանդ ծուխերը խնտմած ելու նսդատակաւ, և որովհետեւ քաժանորդագրութ չէր հրատարակուէր, փերեղակները կը ծախէին փողոցէ փողոց պրարտելով:

Եղաւ որ օր մը այս փերեղակներէն մէկը փայտափառակի մը հանդիպելով, այս վերջինը կ'ուղէր անսպատճառ իւր հետը քայել և այնպէս ծախել իւր փայտի արձակները, և ասովի իրարու մէջ մըցու մմը յառաջ գալով սկսան մէկ ձայնի պոռալ, նայօտ (փայտ) gazette! լրագիր): Եոլոր թաղը խնդաց այս երկու անուանց միաբանելուն վրայ, և այնուհետեւ զանոնք սնխտիր իրարու աեզդործածել ոկտան:

La faim amène la peste.

Սովոր ժանապահական կը բերէ:

Չարիք մը շատ անդամ ուրիշ չարեաց կարսպետն ու պատճառն է:

Ըստ թրի արքեալիակոպոսը սովոր ժամանակ աղքատաց համար | ուղարկութիւն քայլու օդութիւնն ինդիքտ առեն կ'ըսէր թէ « Տէր արքայ, եթէ դուք առատուե մէջ կ'ապրիք, և սովոր նշէ չէք գիտէր, գիտցէր որ սովոր

Ժանտախտ կը բերէ , և ժանտախտը թագաւորներուն ալ կը հասնի :

Une femme ne cele que ce quelle ne sait pas.

Կին մը իւր չգիտցածը մինակ աղէկ կը պահէ :  
Դարձյա սէր վէր , սրբ վէրմէ :  
Տսել կ'ուզէ թէ , կին մը կարող չէ երբէք  
դաղտնիք պահէլ , միայն թէ բուն իր ան-  
ձին սեպհական դաղտնիքը խիստ աղէկ կը  
պահէ , զոր օրինակ , իւր տարիքը կրնասնէ-  
բերնէն առ , իսկ ուրիշն տարիքը չհարցու-  
ցած առ :

Հիմայ տեսնենիք թէ կինը իր դաղտնիքը  
երբ կրնայ յայտնել : Ենդ զիացի կին մը մահ-  
ուան գուռը հապած՝ էրիկը քովս կանչեց և  
ըստ , քեզի դաղտնիք մը ունիմ յայտնելու ,  
այս դաղտնիքը յանցանիք մ'է որ քեզի դէմ գոր-  
ծեր եմ , բայց նախ խոստացիր որ պիտի նե-  
րես ինձի : Ալ խոստանամ ըստ էրիկը , ան-  
տեսն հոգեւարք կինը խոստովանեցաւ իր  
ուրիշ մէկը սիրելը որուն անունն ալ տուտ-  
ւ . կը ներեմ ըստ էրիկը պաղ կերպով . բայց  
դուն ալ կը խոստանամ ներել իմքեզի դէմ  
ըրած մէկ յանցանիքս ո : Եղորով որախւ գոչեց  
հոգեվարք :

Սէ ուրեմն կրկնեց էրիկը և ես

Դիտէի քու այդ անհաւատարմութիւնը իր ամեն  
պարագայներովը, և ասօր համար թունաւո-  
րեցի զքեղ որով պիտի մեռնիս հիմայ ։ :

Temps pommele et femme fardée,

Ne sont pas de longue durée.

( Օդն ամպերով ուռուցիկ ,

Կին ներկերով գեղեցիկ ,

Ըռառվ կըլլան վաղանցիկ .

Դալպ պօյանըն գաբլը կեօյիւն տիւշմանը  
կիւնէշ ափր :

Երդարե այն գեղեցիութիւնը որ Վասուած  
մեղնէ դլացած է , մենք ի՞նչու անոր կամա-  
ցը հակառակ ներկերու շպարներու մէջ  
փնտուենք , ի՞նչ է արդեօք մոքերնիս , գոնէ  
մեր մատդրած նսպատակնուս ծառայենք ,  
քաջ է , սակայն ոչ , իրաւ , մոքերնիս հաճոյ  
անցնելէ մեր գեղեցիութը , բայց այն թար-  
շամութիւնը արափացի ունութիւնը , աւերակ  
այտերը կարմրաշրջան աչքերը , սևացեալ  
փտառած ակռայները որ ներկի և շպարի  
անսպակասելի հետեւանքնեն , ի՞նչպէս մեր  
անձին հաճոյ պիտի ըլլան , երբ անոնց տա-  
րաժամերեւալը նշմարենք մեր երեսին վրայ :  
Ո՞ւր ազգը որ այլոց սովորուեց մէջէն ան-

պիտանագոյնը զատելու և ի գործ ածելու  
խիստ յարմարութի ունի, ոյս երեսաց անեւ  
բեռութիւր ընդունեց, յառաջադիմեց անոր  
մէջ և պիտի յառաջ դիմէ, քանի որ աղքա-  
տութիւր և զարդասիրութիւր իրարմէ վար չմնա-  
լու իղձը և ամուսին ճարելու ձախող իշխա-  
ռար-թի-նը կը տիրէ : Երկնից կթուե անձրե-  
ւը մինակ ասանկներուն սրտէն և երեսէն  
այս ներկը կը այս ջնջել խաղաւ :

Qui peint la fleur, n'en peint l'odeur.

Արնաս գծել ծաղիկ մը,  
Քայց կրնո՞ւ սալ իւս հոտը :  
Հէր քէշ քիւ-քէր եաբար, սաթընը ույ-  
տուրամաղ :  
Կեղծաւորները թող լսեն, իրենց սպառ-  
ըուակեալ առաքինութիւր չիրնար ճշմարտի  
տեղ անցնիլ, և շինծու ծաղկի նման միշտ  
կը ճանհցուի, քանիցի չունի վրանին այն ու-  
նուշտի հոտը, որ կը բուրէ ճշմարիս բու-  
ռական ծաղիկը :

Il vaut mieux être fou avec tout, que sage tout  
seul. Եղիք այլաց հետ խենթուկ,  
Քանի իմաստուն մինակուկ :  
Իմաստուն մը եթէ անխելքներու ընկերու-

թեան մէջ գտնուի . և տարադեսլ խստուի ցուցնէ անոնց , տարակոյս չկայ որ ինքն ալ անոնց մէկ ուրիշ տեսակէն ըլլալը կը հաստատէ . և բան մը ալ չշահիր : Վինակ իմաստուն ինքը ըլլալուզիլը անխմաստուի է , բայց տեղին համեմատ խենթուի ընելը իմաստութիւնն է :

Il n'y a point de feu sans fumée.

Վիճուխ կրակ չկայ ,

Վրզրաք չուվալա որզմաղ :

Արքան զգուշաւոր ըլլանք մեր հոգւոյն կիրքերը գաղտ պահելու , միշտ կերպով մը եւրեան կ'ելինեն , մասհաւանդ պահելու համար ձեռք առած ջանքերնիս ամենէն առաջ ըդմեղ կը մատնէ :

Femme et melon. a grande peine reconnaît-on.

Կին և ձմերուկ դժուարաւ կը ճանչցուին : Կարծեմ հիմնցայս դժուարութիւնը չկայ . բանզի հիմնց կին առնողէն շատ , ստակ առնող կայ և որովհետեւ ստակ չճանչցող մարդ չկայ , ըսելէ այս դժուարութին ալ մեծ մասամբ չկայ : Կնօջ ինչ ըլլալը հասկեալու համար ևս միջոց մը գիտեմ բաղդախնդիրներուն համար , այսինքն կրցածնուն չափ շուտով հասա-

ցընեն հետը ամսւսնացած ստակնին, և նոյն  
ժամայն մնացածին այսինքն կնոջ ինչ ըլլալը  
կը ճանչցուի : Զմերուկին թեթեր աղէկ  
կ'ըլլայ կ'ըսեն, չեմ դիաեր կնոջ թեթեր  
ի՞նչ կ'ըլլայ, աւելին կայ, սրովհետեւ կինք-  
ձմերուկի մը նմանցունողը սյա յանդգնուիը  
ըրաւ, ես ալ կըյաւելցունեմ, ձմերուկին  
քիչ մը շատկեկ թեթեր մէջը դատարկ և  
անցած կ'ըլլայ, կնոջ թեթեագոյնը ի՞նչ կ'ըլ-  
լայ արդեօք :

Il faut craindre la femme et le tonnerre.

Կիներէն և կոյծակէն վտխնալու է :

Քարբտան գօրդմայան ալլահտան գօրդմազ :

Վարդիկ շատ անհաճոյ խօսքեր կ'ընեն գե-  
ղեցիկ սեռին համար, աս ալ անոնցմէ մէկն է :

Deux yeux ne suffisent pas pour prendre une femme.

Երկու աչք բաւական չ'են կին մը առնելու  
համար :

Պիտի յաւելցունեմ չորս աչք, երկու ա-  
կանջ, և սիրտ մ'ալ սէպէ են, բախտախրն-  
դիր մ'ալ անդիէն « տոպրակ մ'ալ հետը »  
կ'ըսէ :

Վարդուն մէկը կը հարցնէր Երիստիպոս

փիլառփային թէ կիներուն ո՞ր տեսակը առնելու է , ես ալ չեմ գիտեր ըստ , գեղեցիկ առնես քեղի չհաւնիր , տգեղը առնես դուն անոր չես հաւնիր . աղքատն առնես քեղ կը փճացնէ , հարուստ առնես քու վրադպիտի իշխու : ալ գնա որոշէ ու կրցածդ ըրէ :

Aprés la fête on grate la tête,

Խնձոյքէն ետքը , գլուխքերել կուգայ :

Ակֆանըն սօնու ձէ ֆա տըր :

Յիրաւի շատ անգամ զուարձուն մը ետքը մարդ կը զղջայ իր ըրած չափաղանցունը վըրայ , և գրապանը քերելու տեղ չգտնալով , գլուխքերել կ'որոշէ :

Il faut battre le fer quand il est chaud.

Վմեն բան ժամանակին ձեխ բերելու է :

Տէմիր թավընտա եագըրը :

Feu argent et santé, sont bons en hiver et été.

Կրակ ստակ ու առողջութիւն :

Վմառ ձմեռ լաւ են մարդուն :

C'est chose facheuse à garder.

Que toute fille à marier.

Տըտում բան է պահելը ,

Կարդուելու աղջիկը :

Վղիկս մէծցաւ , մէծ ցաւ :

Եսի ալ ըստ ամենայնի ճիշտ է , ուսկայն կրպնայ ըլլալ որ ոմանք ծնողք որ մէկ աղջիկ ու նին , փութավ ետեւ է են դանիւ ամսւսնացունելու , քանի որ ուրիշ ոմանք վեց հատ ու նին , և այնչափ չեն արտօրաք : Ամեն բանի պէս այս ալ իւր պատճառը ունի անշուշտ :

Quand la fille est mariée l'on trouve des gendres.

Ազգիկ կարգուելէն ետքը փեսայներ շատ կը գտնուին :

Ինթերցող , շատ անանկ բարեկամներ ունենալու ես , որ իրենց ձեռնտուուիր միշտ պատրաստ ունին քեզի համար : Ըսց այն ատեն մինակ , երբ գու անոնց ալ պէտք չ'ունիս :

Il est bien le fils de son père.

Այն հօրը զաւակն է , որու պիտի ելլայ :  
Որդի հարազատ զնմանութիւն հօրն բերէ :  
Պապասընա ըստ մազսա թանքմազ ըստը :  
La fin fait tout.

Վերջը նայինք առաջքը չ'առնենք :  
Ամենայն իրաց վախճանն է դովելիք :  
Հեր իշին սօնունա պաք :  
La soire n'espas sur le pont.

Ի՞նչ կ'արտօրաս , ձի՞ փախուցեր ես :

Պլէտուր բասկուց ձագըմք ալայըմք ։  
Tête de fou ne blanchit jamais.  
Խենթին դլուխը չի ձերմկնար ։  
Կոանց հրաշքի անմիտք չեն խելօքնար ։  
Էշեյէ վուրտում տայաղը կենէ էշեք պասպայաղը ։

Avoir froid après le repas est signe de santé.  
Էիբակրէն ետքը մուշը, առողջութենշանէ ։  
La fumée va aux belles.

Մուխը գեղեցիկներուն կերթայ ։  
Ոչ այնչափ գեղեցիկները, այէ գեղեցկաց ցեալները կը վախնան մուխի հանդիսպելէն, երեսներնուն վրայ անհաճոյ և մատնիչ տրպատորութիւն մը չպատճառ ելու համար անշուշտ ։

On apprend en faillant.

Վուեն մը սիսալմունք վերջը յաջողմունք ։  
Խթիշմէինձէ գըշքիշիլէ զ ։  
Պէտք վէրմէյինձէ զ ալթը ալթնմաղ ։  
Յաջողութիւն սիսալմունքներով կը դնուին կը սէ իմաստունք ։ Աւ չը բամբամենք զիբար, հին առուրք և նորեկը, նոր դարը երկուք նիս ալ անմեղադիր կընէ ։ մենք պիտի գետ շատ սիսալինք, բայց օր մը պիտի յաջողմք ։

Ceit le bouc emissaire.

Ամենէն ատելի մէկն է :

Եէտի տէնիղին գապուլիթմէտիի տիր :

Կ'ըսուի այն անձին որուն վրայ կը նետեն  
ամեն անիլաւուիք և չարիք որ կը պատահին :

Ա . գրոց մէջ կը տեսնենմք թէ հրէից քա-  
ռութեան տօնին առթիւ , ամեն տարի եօթ-  
ներորդ ամացն տասներորդ օրը կը ժողվու-  
ուէին հանդիսիւ , երկու նոխաղ կը բերուէր  
քահանայապետին առաջը որոնց վրայ վիճակ  
կը ձգէին տապանակին առջին , որպէս զի  
հասկնան թէ այն երկուքէն որոնն արիւնը  
կարողէր ժողվուրդին մեղքը քաւել և  
միւսը ողջակէղըլլալ . երբ արժանաւոր նո-  
խաղը կը հասկցուէր , քահանայապետը կը սրբ-  
բագործէր զանի օրհնութեամք . կը խոստո-  
վանէր , և քարծրածոյն կողքար իսրայէլի ա-  
նիրաւութիւնները :

Իսկ միւս նոխաղին գըլ-  
խուն ամէն անէծք և հարուած թափելով  
կը վանէին խեղճ կենդանին որ իրենց մէջ  
Աշուշլ կ'ըսուի այսինքն վռնտուած :

Վնհե-  
թէ՛թ աւելորդապաշտութիւն սառերական  
օրինաց :

ԳԵՐԱ Ա. ՄԱՍԻՆ և Ա. ՀԱՏՈՐՈՅ



